

ՍՐՈՒՆ ԳԼԻՄԱՃԵԱՆ

ԳՐԳԱՍԻ



ԱՐԵՅՈՅՅ

1922



ՍՐԻ

ՏՊԱԳՐ, ՊԵՏՐՈՍ ՊԱՆՔՔՃԵԱՆ

Գին 40 ԳՐԵ, Ամերիկայի համար 40 սևր Եւրոպայի համար 2 Շիլլին կամ 4 Ժրանկ:

Այս շարաշուք թուականը կը յիշեցնէ ինձ՝ այն ազգար՝ որ զիս հարուածեց ու փոքին: Այդ օրն իսկիւ տարու ահաւոր ճրգե՛՛՛ր բնդարձակ տարածութեան մը վրայ էր աւերները գործեց. շինայից այն իմ սիրուն անակիս այ, արդիւնք իմ աշխատութեանս, ոչ կարասներուս և ոչ հաղարաւոր գրքերուս, նոյնպէս ձեռագիր աշխատութիւններուս, որոնց մէջ էր նաև 1922 ի Տարեցոյցիս ձեռագիրը: Զրկուած ամէնէն անհրաժեշտ պիտոյքներէ, մնացի պահ մը յուսահատութեանց ահա բարեկամներ հետուէն թէ մտան անկեղծ համակրութեան հետ խառն կարեկցութիւնով մը ցաւակից եղան ինձ և վանեցին ինձմէ յուսահատութիւնս:

Ատով զօրացած կրկին աշխատեցայ սոյն համեստ գործիս, աւետելու թէ կրկին պիտի կանգնեմ տնակու: Ենորհակալութիւն կանխաւ անոնց՝ որ այս Տարեցոյցիս հրատարակութիւնը առ իմ մը պիտի նկատեն քաջալերելու: Ղեկորակէս զի փութով իրագործեմ ջերմագին բաղձանքս տանս վերաշինութեան:

Իցի՛ւ իբրև փիւնիկ իսկիւտար դուրս ելլէ իբ աւերներէն և նոր դարնան բարձրանան հոն հայ տուներ, առաջինէն աւելի զեղեցիկ, որովհետև իսկիւտար մուսայարան մըն է, վառարան հայ ղեղարուեստի և հայ գրականութեան, նոյնպէս յիշատակարան մեր մեծ մարդերուն՝ Տերոյեանցին, Մխաբեանին, Իգմիրլեանին, Ռ. Յ. Պէրպէրեանին ու վաղամեռիկ բաւաստեղծ Պետրոս Գուրեանի, իսկիւտարու սոխակին:

Տ. Տ. ԵՂԻՇԷ Ս. ԱՐՔԵՊԻՍԿ. ԴՈՒՐԵԱՆ

ՊԱՏՐԻԱՐԿ Ս. ՍԱԴՐԱՍ

Գահակա՛լը արժանատւո՛ւր,

Հողին՝ որ Բա Էուփեանց մէջ կը հանգչի, պաշտեցի է իբրև հովիտական մասունց մը, որովհետև այն խառնուրդ մըն է գրազէի, իմաստաւորի, բանաստեղծի։ Հարաբեան բար բիւր վերեր կ'սպիանան, այրիացած հայրենիք կը քորափէ իրմէ սուգի հանդերձաներ, երանո հայրենի այնքան վառներու, Էկեղեցիներու Բաճնէ լի կործանումէն յետոյ Ս. Յակովբեանց վանքը Յիսուսի սուրբ ոսկերուն նետեր կրայ հողին վրայ կը փայլի նշուագեղ պայծառութեամբը Աստուծո՛ւ։ Բայ այդ լոյսը մնայ անուշ Էրկար սարիներ։

Անա միակ իղձը ինչպէս ամենուն, նոյնպէս խոնարհ Սանիկ
ՍԻՄՈՆ ԳԱՐՍՄԱՃԵԱՆ

5 Աւգոս. 1921 Կ. Պոլիս



Տ. Տ. ԵՂԻՇԷ Ս. ԱՐՔԵՊԻՍԿ. ԴՈՒՐԵԱՆ

ՊԱՏՐԻԱՐԿ ՍՐԲՈՅ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ

ԳրՏԵՆԻՒՅԻ.— Տումարն է այն զիբբը, որ կը խօսի
ժամանակի բաժանումներուն և փոփոխութիւններուն
վրայ, արեւու և լուսնի շրջաններուն համեմատ:

Հին Տումար.— Ծագումը շատ հին է բնականա-
բար: Յուլիոս կեսոր Քրիստոսի ծնունդէն 40 տարի
առաջ կարգադրեց զայն: Տարին հաշուուեցաւ 365 օր-
իսկ 6 ժամը որ 4 տարուան բնթացքին կ'ըլլար 24
ժամ կամ օր մը, բարդեց 4 րդ տարւոյն վրայ և այդ
տարին կոչուեցաւ նախնայ տարի. առաջին երեք տա-
րիները կոչուեցան նասարակ տարիներ:

Այս տումարը ի պատիւ Յուլիոս կայսեր կոչուե-
ցաւ Յուլիան Տումար և տարւոյն հինգերորդ ամիսն
այ նուիրուեցաւ իր անուան և կոչուեցաւ Յուլիս:

Յետոյ Գրիգոր ԺԳ. Պապն 1581 ին տումարական
խտորումները շտկելու համար ժողովեց իր ժամանակի
գիտուններն ու աստղագիտները, որոնք վճռեցին
մտրտ ամսոյ 10 օրերը կտրել և Մարտ 21 ր հանդիպե-
ցնել նոյն ամսոյ լուսնի լրման:

Այս է նաև Տումար, որ կ'ըսուի նաև Գրիգորեան
Տումար ի պատիւ Գրիգոր ԺԳ. Պապին, իսկ Յուլիանը
եղաւ Հին Տումար: Հայոց Տումարական թուականը
նկուել համար պէտք է հանել Քրիստոսի թուականէն
551 ր, զոր օր. 1922 ներկայ թուականը կը զտնդի
551 հանելով 1371 կը մնայ, որ է Տումարական թուա-
կան. կը գրուի հայերէն այրուբենով: Այս եզած է Մով-
սէս Բ. Եղիվարդեցի կաթողիկոսի ասան (574—604):

ՄԱԿՈՂ ԱՐԵՒԻՆ

Կեանք եւ լոյս կարող նանանչեղ ոսկի
 Խայտան մեր արեւ, հայ աշխարհ ժպտի.
 Հային ձիւն եւ սառ բող հայ դաւեւեւն,
 Տեղան բարիքներ մեզ առատօրէն:

Ողջոյն, ո՛ր Արեւ, տո՛ւր մեզ նոր զարուն,
 Մաղկեցուր շուտով դրախտը հայուն.
 Բաղքը երջանկուրեան երկնային հրեւեակ
 Անոր դրան առօրէ կանգնի բող պահակ:

ՄԻՄՈՆ ԳԱՅԱՄԱՃԵԱՆ

Լ.Յ.

ՅՈՒՆՈՒԱՐ

- 1 19 † Գիր. Դ. Յիսնակայ, Հարսանիք, Լատինաց
 Տօն Տնօրինութեան Բր.ի. եւ Կաղանդ եւ Տարեմուտ
 1922 թուին, Տանկաց ձեւագիրի Էփփէլ 2 (1340 թուա-
 կան), [պայ.]
- 2 20 Բշ. Սրբոցն Իգնատիոսի, Աղղէի եւ Թէոպոլ-
 3 21 Գշ. Նախավկայ Ս. Արգարու թագաւորին
 մերոյ,
- 4 22 Գշ. Պահր,
- 5 23 Եշ. Սրբոցն Դաւթի Մարգարէին եւ Յակոբայ
 աւարելոյն, [Զիւնախառն անձրեւ:]
- 6 24 Ար. Պահր, Լատինաց՝ Յայնուրթիւն Տեառն,
 7 25 Շր. Սրբոյն Ստեփանոսի Նախավկային, Յու-
 նաց՝ Ս. ԵնՈՒՆԴ.
- 8 26 † Գիր. Ե. Յիսնակաց, Հարսանիք:
- 9 27 Բշ. Սրբոց Աւարելոցն Պետրոսի եւ Պօղոսի,
- 10 28 Գշ. Սրբոցն Սրբուցն Ռոտման Յակոբայ
 Աւարելոյն եւ Յովհաննու Աւետարանչին, Բարեկեն-
 ղան պահոց ծննդեան,
- 11 29 Գշ. Պահր,
- 12 30 Եշ. Ա. օր պահոց ծննդեան,
- 13 31 Ար. Բ. օր » » » Լատինաց՝ Տօն
 մկրտութեան Տեառն մերոյ Յս.ի. Բր.ի.,
- 14 1 Շր. Դ. օր ծննդեան, ԿԱՂԱՆԴ եւ Տարեմուտ
 1922 թուին ըստ հին Տոմարի, Սրբոյն Բարսեղի հայ-
 րապետին Յունաց՝ Տօն Անուանակոչութեան Տեառն
 եւ յիշատակ Բարսեղի Հայրապետին:
- 15 2 † Գիր. Դ. օր պահոց ծննդեան,
- 16 3 Բշ. Ե. » » » » »

Լ.Յ.

ՅՈՒՆՈՒԱՐ

- 17 4 Գշ. 2. օր պահոց ծննդեան Լատինաց
Ս. Անտոն,
18 5 Գշ. ձրագալոյց ծննդ. Նաւակատիր,
19 6 Գշ. ՏՕՆ ԾՆՆԳԵԱՆ ԵՒ ԱՍՏՈՒԱԾՎՅԱՅՏՆՈՒ-
ԹԵԱՆ ՅՍ.Ի ՔՐ.Ի. Յունաց՝ Միլրոտթիւն Տեառն:
20 7 ԳՍ.Բ. օր ծննդեան եւ Յիշատակ Մեռելոց,
21 8 Շր. Գ. » » Հարսանիք: Լատինաց՝
Ս. Ազնէսի կուսին, Անձրէաբէր հոգմունք.
22 9 Կիր. Գ. օր ծննդեան,
23 10 Բշ. Ե. » »
24 11 Գշ. Զ. » »
25 12 Գշ. Է. » »
26 13 Կշ. ՏՕՆ Անուանակոչութեան Տեառն.

Հարսանիք:

- 27 14 Ուր. Պահր. Լատինաց՝ Ս. Յովնան Ոսկերեբան,
28 15 Շր. ՏՕՆ ծննդեան Սրբոյն Յովն. Կարապետին.

Խոնար օր:

- 29 16 Կիր. Ա. զկնի ծննդեան. Հարսանիք:
30 17 Բշ. Սրբոյն Պետրոսի Հայրապետին, Վլասայ
Եպիսկ.ի եւ Աբիսողոմայ Սարկաւազին, Տաճկաց՝
Ախլբըլ արպային, օր է վերջ քառասուն աւուրց
առաջնոյ մասին ձմբան. Զիւնաբէր հոգմունք.
31 18 Գշ. Սրբոյն Անտոնի Տգնաւորին, Տաճկաց
Էվվէլ Խամսիյն, որ է սկիզբն յիսուն աւուրց երկ-
րորդ մասին ձմբան.

Լ.Յ.

ՓԵՏՐՈՒԱՐ

- 1 19 Գշ. Պահր.
2 20 Եշ. Ս. Քէղոցի թագաւորին եւ մանկանցն,
Լատինաց՝ Տեառնընդառաջ.
3 21 Ուր. Պահր.
4 22 Շր. Սրբոց հայրապետացն Աթանասի եւ
Կիրիլի,
5 23 Կիր. Բ. զկնի ծննդեան. Բարեկենդան
Աւաջաւորաց, Զիւնախառն անձրէւ.
6 24 Բշ. Ա. օր պահոց առաջաւորաց,
7 25 Գշ. Բ. » » »
8 26 Գշ. Գ. » » »
9 27 Եշ. Գ. » » »
10 28 Ուր. Յիշատակ Յովնանու մարգարէին.
11 29 Շշ. Սրբոյն Սարգիսի զօրավարին եւ որդ-
ւոյն Մարտիրոսի,
12 30 Կիր. Գ. զկնի ծննդեան, Հարսանիք: Զիւ-
նաբէր հոգմունք,
13 31 Բշ. Սրբոց Ատոմանց զօրավարաց:
14 1 Գշ. Սրբոց Սուքիասանց վկայից,
15 2 Գշ. Պահր.
16 3 Եշ. Սրբոց Ոսկեանց քահանայից.
17 4 Ուր. Պահր.
18 5 Շր. Սրբոյն Իսահակայ Պարթեւի հայրապե-
տին.
19 6 Կիր. Գ. զկնի ծննդեան. Հարսանիք:

- 20 7 ԲԶ. Սրբոցն Մարկոսի եպիսկոպոսին, Պիոնի րաճանային, Տաճկաց՝ ձէմբէի Էվվէլլ պէ հապա, որ է օր իջանելոյ ջերմութեան արեւու յօղս:
- 21 8 ԳԶ. Սրբոց Դեռնդեանց րաճանայից.
- 22 9 ԳԶ. Պահր.
- 23 10 † ԳԶ. ՍՐՐՈՅ ՎԱՐԴԱՆԱՆՅ ԶՕՐԱՎԱՐԱՅ հազար երեսուն եւ վեց վկայից, Յիւստակ մեռլոց եւ Տօն ազգային:
- 24 11 Ուր. Պահր.
- 25 12 ՇՐ. Կ. ՊօլտոյՍ. Բողոքոյն 150 հայրապետաց.
- 26 13 † Կիր. Բուն Բարեկենդան. եւս Յունաց եւ Լատինաց.
- 27 14 † ԲԶ. Տեառնդառաջ, Տաճկաց ձէմբէի սանի պէ ապ, որ է օր իջանելոյ ջերմութեան արեւու ի ջուրս Անճրեւ եւ ձիւն:
- 28 15 ԳԶ. Բ. օր մեծ պահոց, Տաճկաց՝ Բէճէպ եւ իւզ ալար.



- 1 16 ԳԶ. Գ. օր մեծ պահոց.
- 2 17 ԵԶ. Գ. » » » »
- 3 18 Ուր. Ե. » » » »
- 4 19 ՇՐ. Ս. Թէոդորոսի Զօրավարին.
- 5 20 Կիր. Բ. քառանորդական պահոց.
- 6 21 ԲԶ. Ը. օր մեծ պահոց. Տաճկաց ձէմբէի սանիս Չիլլ թիւրապ, որ է օր իջանելոյ ջերմութեան արեւու ի հողն. Անպամաճ օլ:

- 7 22 ԳԶ. Թ. օր մեծ պահոց.
- 8 23 ԳԶ. Ժ. » » » »
- 9 24 ԵԶ. ԺԱ. » » » »
- 10 25 Ուր. ԺԲ. » » » »
- 11 26 ՇՐ. Սրբոցն Կիրղի երուսղէմի հայրապետին, Տաճկաց՝ Էվվէլլ պէրաիլ աճիւզ, որ է սկիզբն ցրտոյն պառաւանց. տեւէ եօթն տիւ եւ ութ գիշեր. շիւսին ժուրումար:
- 12 27 † Կիր. Գ. Քառանորդական պահոց. Անառակին.
- 13 28 ԲԶ. ԺԵ. օր մեծ պահոց.
- 14 1 ԳԶ. ԺԶ. » » » Յունաց՝ Մարտ.
- 15 2 ԳԶ. ԺԷ. » » » »
- 16 3 ԵԶ. ԺԸ. » » » Տաճկաց՝ Ախրըր պէրա իւլ աճիւզ, որ է վերջ ցրտոյն պառաւանց.
- 17 4 Ուր. ԺԹ. օր մեծ պահոց.
- 18 5 ՇՐ. Սրբոցն Յովհաննու եւ Երեմեայ մարգարէին.
- 19 6 † Կիր. Գ. քառանորդական պահոց, Տնտեսին.
- 20 7 ԲԶ. ԻԲ. օր մեծ պահոց.
- 21 8 ԳԶ. ԻԳ. » » » Գարնանամուտ եւ հասարակած. լինի տիւ եւ գիշեր հաւասար. Տաճկաց՝ Իթխալըր րէպիի եւ Ախրըր խամսին, որ է վերջ յիսուն աւուրց երկրորդի մասին ձմեռան. Պարսից՝ Նէվրուզ, որ է օր արքայական եւ է նոյզ ամանոր եւ պայքամ.

Լ.Յ.

ՄԱՐՏ

- 22 9 ԴՂ. ԻԻ օր մեծ պահոց, Միջինք,
 23 10 ԵՂ. ԻԵ » » »
 24 11 Ուր. ԻԶ » » »
 25 12 Շր. Սրբոց քառասուն մանկանց, Լատինաց
 Աւետու՛մ,
 26 13 † Կիր. Ե. քառասներորդական պահոց, Դա-
 տաւորին,
 27 14 ԲՂ. ԻԹ. օր մեծ պահոց,
 28 15 ԴՂ. Լ. » » »
 29 16 ԴՂ. ԼԱ. » » »
 30 17 ԵՂ. ԼԲ. » » »
 31 18 Ուր. ԼԴ. » » »



Լ.Յ.

ԱՊՐԵԼ

- 1 19 † Շր. Մ. Շօրն մերոյ Գրիգորի Լուսաւորչին
 մուտն ի վիրապն.
 2 20 † Կիր. Զ. քառասներորդական պահոց: Գա-
 լտեան:
 3 21 ԲՂ. ԼԶ. օր մեծ պահոց:
 4 22 ԴՂ. ԼԷ. » » »
 5 23 ԴՂ. ԼԸ. » » »
 6 24 ԵՂ. ԼԹ. » » »
 7 25 Ուր. Խ. » » »

Լ.Յ.

ԱՊՐԵԼ

- 8 26 Շր. Յիշատակ Յարութեան Դազարու:
 9 27 † Կիր. Ծաղկազարդ: Եւս Յունաց եւ Լաւա,
 10 28 ԱԻԱԿ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ: Պահր:
 11 29 » ԵՐԵԲՇԱԲԹԻ: Յիշատակ տանն կու-
 սանաց: Պահր:
 12 30 ԱԻԱԿ ԶՈՐԵԲՇԱԲԹԻ: Պահր:
 13 31 † ԱԻԱԿ ՀԻԿԻՇԱԲԹԻ: Յիշատակ ընթրեաց
 եւ ոսնալուայի: Պահր:
 14 1 ԱԻԱԿ ՈՒՐԲԱԹ: Յիշատակ Զարչարանաց
 Տեառն մերոյ Յս.ի Գր.ի: Պահր: Յունաց՝ Ապրիլ:
 15 2 ԱԻԱԿ ՇԱԲԱԹ: Ճրագալոյց Ս. Զատկի: Նա-
 ւակատիր:
 16 3 † Կիր. Ս. ԶԱՏԻԿ. Եւս Յունաց եւ Լատինաց:
 17 4 † ԲՂ. Բ. օր Զատկի: Յիշատակ մեռելոց:
 18 5 † ԴՂ. Գ. » »
 19 6 ԴՂ. Դ. » »
 20 7 † ԵՂ. Ե. » » Աւետու՛մ Ս. Աստուա-
 ծածնի:
 21 8 ԵՂ. Զ. » » Յունաց Տօն Պալքըրի:
 22 9 Շր. Է. » » Գլխատումն Յովհաննու
 Մկրտչի:
 23 10 † Կիր. Նոր Կիրակէ: Հարսանի:
 24 11 ԲՂ. Թ. օր Յինանց: Տօն յիշատակի հաճօրն
 Հայ նահատակաց, Կատարի հանդիսաւոր հոգեհան-
 գիտ յամենայն եկեղեցիս:

Լ.Յ.	Ս.ՊԵՒԷ.
25 12	ԳՂ. Ժ. օր Յինանց:
26 13	ԳՂ. ԺԱ. » »
27 14	ԵՂ. ԺԲ. » »
28 15	Ուր. ԺԳ. » » Տասկաց' Բամազան:
29 16	Շր. ԺԴ. » »
30 17	† Կիր. ԺԵ. » » Կանանչ Կիրակէ: Հարսանիք:



Լ.Յ.	ՄԱՅԻՍ
1 18	ԲՂ. ԺԶ. օր Յինանց:
2 19	ԳՂ. ԺԷ. » »
3 20	ԳՂ. ԺԸ. » » Պահր:
4 21	ԵՂ. ԺԹ. » »
5 22	Ուր. Ի. » » Պահր:
6 23	Շր. ԻԱ. » »
7 24	† Կիր. ԻԲ. օր Յինանց: Կարմիր Կիրակէ: Հարսանիք:
8 25	ԲՂ. ԻԳ. օր Յինանց:
9 26	ԳՂ. ԻԴ. » »
10 27	ԳՂ. ԻԵ. » » Պահր:
11 28	ԵՂ. ԻԶ. » » Բարեխառն եղանակ:
12 29	Ուր. ԻԷ. » » Պահր:
13 30	Շր. ԻԸ. » »

Լ.Յ.	ՄԱՅԻՍ
14 1	† Կիր. Տօն Երեւման Խաչի: Հարսանիք: Յուսաց' Մայիս:
15 2	ԲՂ. Լ. օր Յինանց:
16 3	ԳՂ. ԼԱ. » »
17 4	ԳՂ. ԼԲ. » » Պահր:
18 5	ԵՂ. ԼԳ. » »
19 6	Ուր. ԼԴ. » » Պահր: Պաճառ. օր:
20 7	Շր. ԼԵ. » »
21 8	† Կիր. Վեցերորդ Կիրակէ: Հարսանիք:
22 9	ԲՂ. ԼԶ. օր Յինանց:
23 10	ԳՂ. ԼԸ. » »
24 11	ԳՂ. ԼԹ. » » Պահր:
25 12	† ԵՂ. ՀԱՄԲԱՆՉՈՒՄՆ Քր. Ի, եւ՝ Յունաց եւ Լատինաց:
26 13	Ուր. ԽԱ. օր Յինանց: Պահր: Զուարք եւ պարճառ օր:
27 14	Շր. ԽԱ. օր Յինանց:
28 15	† Կիր. Եօթներորդ Կիրակէ. Բ. Ծաղկազարդ. Հարսանիք: Տասկաց' Պայրս:
29 16	ԲՂ. ԽԴ. օր Յինանց:
30 17	ԳՂ. ԽԵ. » »
31 18	ԳՂ. ԽԶ. » » Պահր:



Լ.Յ.

ՅՈՒՆԻՍ

- 1 19 ԵՂ. ԽԷ. օր Յինանց: Երկնային վիճակ:
 1 20 Ուր- ԽԸ. » » Պահր: Զուարթազին
 առուրf:
 3 21 Շր. ԽԹ. » »
 4 22 † Կիր. Հոգեզալուստ: Եւ Յունաց եւ Լա-
 տինաց: Բարեկենդան Եղիական պահոց.
 5 23 ԲՂ. Բ. օր Հոգեզալստեան: Պահր:
 6 24 ԴՂ. Գ. » » »
 7 25 ԴՂ. Գ. » » »
 8 26 ԵՂ. Ե. » » »
 9 27 Ուր. Զ. » » »
 10 28 Շր. Է. » »
 11 29 † Կիր. Ա. Կիւրակէ Յարութեան: Ս. Եղիա:
 Ա. պատկ. Հարսանիք: Լատինաց՝ Ս. Երրորդութիւն:
 12 30 ԲՂ. Սրբոց Հռիփսիմեանց Կուսանաց:
 13 31 ԴՂ. » Գայիանեանց »
 14 1 ԴՂ. պահր: Յունաց՝ Յունիս:
 15 2 ԵՂ. Սրբոյն Յովաննու Կարապետին եւ Աթա-
 նագինեայ եպիսկ֊ի:
 16 3 Ուր. Պահր:
 17 4 † Շր. Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին եւն ի
 վիրապէն: [սանիք:
 18 5 † Կիր. Բ. Տօն Կաթողիկէ եկեղեցւոյ: Հար-
 19 6 ԲՂ. Սրբոց մանկանցն Բեթղէմէմի:
 20 7 ԴՂ. Սրբոց Կուսանացն Նունեայ եւ Մանեայ:

Լ.Յ.

ՅՈՒՆԻՍ

- 21 8 ԴՂ. Պահր:
 22 9 ԵՂ. Սրբոցն Սահակայ եւ Յովսեփայ:
 23 10 Ուր. Պահր: [դայ եպիսկ֊ի:
 24 11 Սրբոյն Ներսէսի Հայրապետին մերոյ եւ Խա-
 25 12 † Կիր. Գ. Բարեկենդան Լուսաւորչի պահոց:
 Հարսանիք:
 26 13 ԲՂ. Պահր: Սրբոյն Եպիփանու Կէպրացւոյն:
 27 14 ԴՂ. » Կոստանդիանոսի Թագաւորին եւ
 մօրն Հեղինեայ:
 28 15 ԴՂ. Պահր: [բժշկին:
 29 16 ԵՂ. » Սրբոցն Թէոդիտոնի եւ Դաւիթեայ
 30 17 Ուր. »



Լ.Յ.

ՅՈՒՆԻՍ

- 1 18 † Շր. Գիւտ Նշխարաց Ս. Գրիգոր Լուսա-
 ւորիչի:
 2 19 † Կիր. Գ. Զկնի հոգեզալստեան: Հարսանիք:
 3 20 ԲՂ. Սրբոց վկայիցն Անտոնիոսի, Թէոփիլոսի,
 Անիբատոսի:
 4 21 ԴՂ. Սրբոցն Դանիւլի մարգարէին եւ երից
 մանկանցն Սեղրարայ, Միսարայ եւ Աբրղնարովի:
 4 22 ԴՂ. Պահր: Տօրազին եւ պարզ:

6 23 † ԵՇ. Սրբոց Թարգմանչաց Սահակայ եւ Մեսրոպայ:

7 24 Ուր. Պահր:

8 25 Շր. Սրբոյն Տրդատայ Թաղաւորին, Աշխէն տիկնոջ եւ Խոսրովիդատոյն:

9 26 † Կիր. Ե. Գիւտ տփոյ Ս. Աստուածածնի: Հարսանիք:

10 27 ԴՇ. Սրբոցն Կալիստրատոսի եւ 49 վկայից:

11 28 ԴՇ. Սրբոյն Զարարիա մարգարէին: Տաճկաց (Եվզէլը էյեամ իւլ պահուր. Սամ Եէյի) սկիզբն աւուրց շնիկ աստեղան:

12 29 ԴՇ. ԴՇ. Պահր:

13 30 ԵՇ. Սրբոյն Եղիսէի մարգարէին.

14 1 Ուր. Պահր: Յոււնաց՝ Յուլիս:

15 2 Շր. Սրբոց երկուտասան առաքելոցն Քր.ի

16 3 † Կիր. Զ. Զկնի Հոգե. Բարեկենդան Վարդավառի:

17 4 ԲՇ. Ա. օր պահոց վարդավառի:

18 5 ԳՇ. Բ. Սաճկաց (սիրբը էյեամիւլ պահուր) Վեքճ շնիկ աստեղան:

19 6 ԴՇ. Գ. օր պահոց վարդավառի:

20 7 ԵՇ. Գ. » » »

21 8 Ուր. Ե. » » » [տիր:

22 9 Շր. Յիշատակ տապանակին հնոյ, Նուաւաւ

23 10 † Կիր. ՎԱՐԳՅԱՍԻ. Այլակերպութիւն Քր.ի

24 11 † ԲՇ. Բ. օր վարդավառի: Յիշատակ վնտելոց:

25 12 ԴՇ. Գ. օր վարդավառի: Հարսանիք:

26 13 ԴՇ. Պահր:

27 14 ԵՇ. Սրբոյն Եսայեայ մարգարէին:

28 15 Ուր. Պահր:

29 16 † Շր. Սրբոյն Թադէոսի առաքելոյն եւ Սանդիստայ կուսին:

30 17 † Կիր. Բ. զկնի վարդավառի: Հարսանիք:

31 18 Սրբոյն Կիպրիանոսի եպիսկոպիտին:



1 19 ԴՇ. Սրբոյն Աթանագինեայ եպիսկոպիտին եւ յն:

2 20 ԴՇ. Պահր:

3 21 ԵՇ. Սրբոց նախահարցն Աղամայ, Արէլի, Սեթայ, Ենովայ, Ենովբայ, Նոյի, Մելքիսեղեկի, Աբրահամու, Իսահակայ, Յակովբայ, Մովսէսի, Անարոնի, Եղիազարու, Յիսուայ, Սամուէլի, Սամիսոնի, Յեփթայեայ, Բարակայ, Գեղէնի, եւ այլոց նախահարց: Տաճկաց՝ Գուրպան պայրամբ:

4 22 Ուր. Պահր:

5 23 Շր. Սրբոց Որդւոց եւ Թոռանց Ս. Լուսաւորցի:

6 24 † Կիր. Գ. Զկնի վարդավառի: Հարսանիք:
 Լատինաց՝ Այլականբլուրի Յս.ի:

7 25 Բշ. Սրբոց Մակարայեցւոյն Եղիազարու քա-
 ճանային եւ Շամուհեայ եւ Եօթն օրդուց նորին:

8 26 Գշ. Սրբոց երկուտասան մարդարէիցն Ովեսայ,
 Անովայ, Միրբեայ, Յովելայ, Արդիու, Նաումայ, Ամ-
 բակումայ, Յովնանու, Սոփոնեայ, Անգեայ, Զարարեայ,
 Մազարեայ:

9 27 Դշ. Պահր:

10 28 Եշ. Սրբոցն Սոփիայ եւ երկոց զստերացն
 Պիտտոսի, Ելսիսի եւ Ագապեայ:

11 29 Ուր. Պահր:

12 30 Շք. Սրբոյն Գրիգորի աստուածաբանին:

13 31 † Կիր. Գ. Զկնի վարդա. Հարսանիք:

14 1 Բշ. Սրբոցն Կիրակոսի, Յուղիտայի եւ Գոր-
 տիոսի: Յունաց, Օգոստոս:

25 2 Գշ. Սրբոցն Վահանայ Գողթացւոյն, Եւզինեայ
 կուսին:

16 3 Դշ. Պահր: Տօբազիմ Եղանակ:

17 4 Եշ. Սրբոցն Եւզինէոսի, Մարկարիոսի, Եւն:

18 5 Ուր. Պահր:

19 6 Շք. Եփեսոսի Ս. Ժողովոյն 200 հայրապետաց:

20 7 † Կիր. Ե. Զկնի Վարդա. Բարեկենդան Ս.
 Աստուածածնի:

21 8 Բշ. Ա. օր պահոց Ածածնի:

22 9 Դշ. Բ. » » »

23 10 Դշ. Գ. » » »

24 11 Եշ. Դ. » » »

25 12 Ուր Ե. » » »

26 13 Շք. Տօն շողակաթի. Նաակատիք:

27 14 † Կիր. ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆ Ս. ԱՍՏՈՒԱԾԱԾՆԻ:

28 15 † Բշ. Բ. օր Վերափոխ. Յիշատակ մեռելոց:

29 16 Գշ. Գ. » » Հարսանիք:

30 17 Դշ. Դ. » » Պահր:

31 18 Եշ. Ե. » »



1 19 Ուր. Զ. օր վերափոխ. Պահր:

2 20 Շք. Է. » » Տօն՝ աշուրէ կիւնի:

3 21 † Կիր. Ը. » » Հարսանիք:

4 22 Բշ. Թ. » »

5 23 Գշ. Սրբոցն Յովակիմայ եւ Աննայի:

6 24 Դշ. Պահր:

7 25 Եշ. Սրբոյն Երեմէայ մարգարէին:

8 26 Ուր. Պահր:

9 27 Շր. սրբոց առարկելոցն Թովմայի, Յակովբայ, Շմաւոնի:

10 28 † Կիր. Գ. Ջկնի վերափոխ. Դիւռ Գօսուոյ Ս. Աստուածածնի: Հարսանիք:

11 29 Բշ. Սրբոցն Ստեփանոսի Ռւնեցոյն եւ վկայիցն, Գոհարինեայ, Ծամիտոսի, Տուրիկոսի եւ Ռափիսի:

12 30 Գշ. Սրբոց մարգարէիցն Եզեկիէլի, Եզրի, եւ Ջարարիայի:

13 31 Պահր:

14 1 Եշ. Սրբոցն Յովհ. Կարապետին եւ Յորայ արդարոյն:

15 2 Ուր. Պահր:

16 3 Շր. Նիկիոյ Ս. Ժողովոյն 318 հայրապետաց:

17 4 † Կիր. Գ. Ջկնի վերափոխ. Բարեկենդան Ս. Խաչի:

18 5 Բշ. Ա. օր պահոց խաչի.

19 6 Գշ. Բ. » » »

20 7 Գշ. Գ. » » »

21 8 † Եշ. Գ. » » » Ծն. Ս. Աստածնի:

22 9 Ուր. Ե. » » »

23 10 Շր. Տօն եկեղեցւոյ ի նաւակատիւ Ս. խաչի:

24 11 † Կիր. ԽԱՉՎԵՐԱՅ:

25 12 † Բշ. Բ. օր խաչի: Յիշատակ մեռելոց:

26 13 Գշ. Գ. Տօն եկեղեցւոյ: Հարսանիք:

27 14 Գշ. Դ. » » Պահր:

28 15 Եշ. Ե. » » »

29 16 Ուր. Զ. » » »

30 17 Շր. Է. » » »

1 18 † Կիր. Բ. Ջկնի խաչի: Բարեկենդան Վարազայ խաչի: Հարսանիք:

2 19 Բշ. Սրբոցն Մամասայ, Փիլիկղիմոնի եւ Սիմոնի սիւնակեցոյն: Պահր:

3 20 Գշ. Սրբոց կուսանացն Փեկրոնեայ եւ Մարիանեայ եւ վկայութեոյն Շուշանայ: Պահր:

4 21 Գշ. Գշ. Պահր:

5 22 Եշ. Սրբոց հայրապետաց Բարազամու, եւն. Պահր:

6 23 Ուր. Պահր:

7 24 Շր. Սրբոցն Գէորգայ զօրավարին, Աղոկոտի եւ Ռամանոսի երզնցողին:

8 25 † Կիր. Գ. Ջկնի խաչի: ՎԱՐԱԳԱՅ Ս. ԽԱՉ Հարսանիք:

9 26 Բշ. Սրբոցն Դաւթի դրնեցոյն եւ վկայիցն Ղամբէոսի եւ Ղամբէուհոյն:

10 27 Գշ. Սրբոցն Եւզրբէոսի եւ կնոջն Թէոփիստեայ, եւ կուսանացն Երմիանայ եւ Ներատարինեայ:

11 28 Գշ. Պահր:

12 29 Եշ. Սրբոցն Սահակայ եւ Համազասպայ:

13 30 Ուր. Պահր:

14 1 Շր. Սրբոց 72 աշակերտաց Բր. ի Յունաց՝ Հովտեմբեր:

15 2 † Կիր. Գ. Ջկնի խաչի: Հարսանիք:

16 3 Բշ. Սրբոցն Փոկասու հայրապետին:

- 17 4 ԳՂ. Սրբոց կուսանաց Թեկղեայ, Վառվառեայ
 եւ Պեղեզեայ:
 18 5 ԳՂ. Պահր:
 19 6 ԵՂ. Սրբոցն Պանդալէոնի բժիշկին, Երմուզեայ
 եւ Եւպրատեայ կուսին:
 20 7 Ուր. Պահր: Հողմաբէր Եղանակ:
 21 8 Շր. Սրբոց Թարգմանչաց վարդապետացն մե-
 րոյ Մեսրոպայ, Եղիշէի, Մովսէսի բերթողին, Դաւթի
 փիլիսոփայէն, Գրիգորի Նարեկացւոյն, Ներսէսի Շը-
 նորհալոյն եւ Ներսէսի Լամբրոնացւոյն:
 22 9 † Կիր. Ե. զկնի խաչի: Հարսանիք:
 23 10 ԲՂ. Սրբոցն Գրիգորիսի Աղուանից կաթողի-
 կոսի, եւ սրբոց հարցն Թաթլոյ, Վարոսի, Թովմասու,
 Անտոնի եւ Կրօնիղեայ, Սրբոց առաքելոցն Անանիայի,
 Մատթէոսի, եւն:
 24 11 ԳՂ.
 25 12 ԳՂ. Պահր:
 26 13 ԵՂ. Սրբոյն Դիոնեսիոսի Արիսպագացւոյն:
 27 14 Ուր. Պահր:
 28 15 Շր. Սրբոց աւետարանչացն Մատթէոսի,
 Մարկոսի, Դուկասու եւ Յովհաննու:
 29 16 † Կիր. Զ. զկնի Խաչին: Հարսանիք:
 30 17 ԲՂ. Սրբոցն Դուկիանոսի եւ Յովսեփայ Աստ-
 ոածաճօրն եւ Յովսեփայ Արեմաթացւոյն:
 31 18 ԳՂ. Սրբոցն Թէոդիտոնի քահանային, Զենոնի
 եւ Մակարայ, Եւտրսեայ եւ Ռամելայ:

- 1 19 ԳՂ. Պահր: Լատինաց՝ Տօն ամենայն Սրբոց:
 2 20 ԵՂ. Սրբոց Խարիթեանց վկայիցն Արտեմեայ
 եւ Քրիստափորի, եւ Երկուց կանանցն Կալինիկեայ եւ
 Ակիլինեայ: Լատինաց՝ Տօն ննջեցելոց:
 3 21 Ուր. Պահր:
 4 22 Շր. Սրբոց երկուտասան վարդապետացն Ռե-
 թէոսի, Դիոնեսիոսի, Սեղբեստրոսի, Աթանասի, Կիւր-
 ղի Երուսաղեմացւոյն, Եփրեմի Խուրին Ասորոյ, եւն:
 5 23 † Կիր. Է. զկնի Խաչի: Գիւտ Խաչ: Հարսանիք:
 6 24 ԲՂ. Սրբոցն Անաստասայ քահանային եւ Վա-
 րոսի եւ Թէոդորիտեայ:
 7 25 ԳՂ. Սրբոց Հեփերիկեանց Մարտիրոսայ:
 8 26 ԳՂ. Պահր:
 9 27 ԵՂ. Սրբոյն Ստեփանոսի Սերաստուցւոյն:
 10 28 Ուր. Պահր:
 11 29 Շր. Սրբոյն Յովհաննու Ոսկերբրանին:
 12 30 † Կիր. Ը. զկնի Խաչին: Հարսանիք:
 13 31 ԲՂ. Սրբոյն Ստեփանոսի Հովմայ հյրավետին:
 14 1 ԳՂ. Սրբոցն Ակիսիսիմեայ Եպիսկոպոսի, Յովսե-
 փայ քահանային, Ալիթալայ սարկաւազին եւ Պղա-
 տոնի վկային:
 15 2 ԳՂ. Պահր:
 16 3 ԵՂ. Սրբոց հայրապետաց Մետրոփանոսի, եւն:
 17 4 Ուր. Պահր:

- 18 5 Շք. Սրբոց Հրեշտակապետացն Գաբրիէլի եւ Միքայելի:
 19 6 † Կիր թ. Ջինի Խաչին: Հարսանիք: [եւն:
 20 7 Բշ. Սրբոցն Մելիտոսի Անտիոքայ ճյրպախն.
 21 8 Գշ. Սրբոցն Դեմետրեայ վկային եւ Բասիլիկոսի քահանային:
 22 9 Դշ. Պահր:
 23 10 Եշ. Սրբոցն Գուրխասայ, Սամունասայ եւ Արիբայ սարկաւազին:
 24 11 Ար. Պահր:
 25 11 Էր. Սրբոց առաքելոցն Անարէի եւ Փիլիպպոսի:
 16 13 † Կիր. Ժ. զինի Խաչին: Հարսանիք:
 17 14 Բշ. Սրբոցն Անարէի զօրավարին:
 18 15 Գշ. Սրբոցն Անգրիանոսի եւ կնոջն Անատոլայ:
 19 16 Դշ. Պահր:
 30 17 Եշ. Սրբոցն Արքահամու, Խորենայ, Կոզմայի. Աստուածասրոյ:



- 1 18 Ար. Պահր:
 2 19 Շք. Տօն ամենայն Սրբոց Դնոց եւ նորոց:
 3 20 † Կիր. ԺԱ. զինի Խաչի. Բարեկենդան Յիսուակաց:
 4 21 † Բշ. Ա. օր պահոց Յիս. Ընծայումն Ս. Ամնի:
 5 22 Գշ. Բ. » » »
 6 23 Դշ. Գ. » » »
 7 24 Եշ. Դ. » » »
 8 25 Ար. Ե. » » » Լատինաց՝ Յզու. թիւն Ս. Աստուածածնի:
 9 26 Շք. Սրբոցն Գրիգորի սքանչելա. Նիկիոզայոսի եւ Միլոնայ:
 10 27 † Կիր. Ա. Յիսնակաց: Հարսանիք:
 11 28 Բշ. Սրբոց կուսանացն Յուլիանեայ եւ Վասիլուհոյ:
 12 29 Գշ. Սրբոցն Դուկիանոսի քահանային եւն:
 13 30 Դշ. Պահր:
 14 1 Դշ. Սրբոցն Կղեմայ ճայրսպետին եւ Բագարատայ: Յունաց՝ Գեկտեմբեր:
 15 2 Ար. Պահր:
 16 3 Շք. Սրբոց առաքելոցն Քաղէոսի եւ Բարթոլոմէոսի:
 17 4 † Կիր. Բ. Յիսնակաց: Հարսանիք:
 18 5 Բշ. Սրբոցն Գենարիոսի Եպիսկոպիտին, Մերկերիոսի, եւն:
 19 6 Գշ. Նախավկայ Արգարու Քազաւորին մերոյ:
 20 7 Դշ. Պահր:

- 18 5 Շք. Արքոց Հրեշտակապետացն Գարրիէլի եւ Միքայելի:
 19 6 † Կիր. Թ. Ջկնի Խաչին: Հարսանիք: [եւն:
 20 7 Բշ. Արքոցն Մելիտոսի Անտիոքայ հյրավան.
 21 8 Գշ. Արքոցն Գեմետրեայ վկային եւ Բասիլի-
 կոսի քահանային:
 22 9 Գշ. Պահր:
 23 10 Եշ. Արքոցն Գուրխասայ, Սամունասայ եւ Արի-
 քայ սարկաւազին:
 24 11 Ար. Պահր:
 25 11 Եր. Արքոց առաքելոցն Անտրէի եւ Փիլիպ-
 սոսի:
 46 13 † Կիր. Ժ. զկնի Խաչին: Հարսանիք:
 47 14 Բշ. Արքոցն Անտրէի գօրավարին:
 18 15 Գշ. Արքոցն Անգրիանոսի եւ կնոջն Անատոլայ:
 19 16 Գշ. Պահր:
 30 17 Եշ. Արքոցն Արրահամու, Խորենայ, Կոզմայի.
 Աստուածաբոյ:



- 1 18 Ար. Պահր:
 2 19 Շք. Տօն ամենայն Արքոց Դնոց եւ նորոց:
 3 20 † Կիր. ԺԱ. զկնի Խաչի. Բարեկենդան Յիւ-
 նակաց:
 4 21 † Բշ. Ա. օր պահոց Յիւ. Ընծայումն Ս. Ամնի:
 5 22 Գշ. Բ. » » »
 6 23 Գշ. Գ. » » »
 7 24 Եշ. Գ. » » »
 8 25 Ար. Ե. » » » Լատինաց՝ Յզու.
 թիւն Ս. Աստուածածնի:
 9 26 Շք. Արքոցն Գրիգորի սքանչելա. Նիկիոզա-
 յոսի եւ Միլանայ:
 10 27 † Կիր. Ա. Յիսնակոց, Հարսանիք:
 11 28 Բշ. Արքոց կուսանացն Յուլիանեայ եւ Վասի-
 լուհոյ:
 12 29 Գշ. Արքոցն Դուկիանոսի քահանային եւն:
 13 30 Գշ. Պահր:
 14 1 Գշ. Արքոցն Կղեմայ հայրապետին եւ Բագա-
 րատայ: Յունաց՝ Գեկեմեմբեր:
 15 2 Ար. Պահր:
 16 3 Շք. Արքոց առաքելոցն Թադէոսի եւ Բարթո-
 զիմէոսի:
 17 4 † Կիր. Բ. Յիսնակաց, Հարսանիք:
 18 5 Բշ. Արքոցն Գեներիոսի Եպիսկոպին, Մերկե-
 թիոսի, եւն:
 19 6 Գշ. Նախավկայ Արզարու Թագաւորին մերոյ:
 20 7 Գշ. Պահր:

21 8 Եջ. Արքայ Հարցն Եգիպտացոց Պօղոսի, Պօղոսայ, Մալիարայ, Եւագրի, Յովհաննու Գրնեցոյն, Յովհաննու կարճահասակին, Նեզոսի, Արտէնի, Միսիանու, Դանիէլի, Արապիոնի, Պիմլեի:

22 9 † Աւր. Պահր: Յղութիւն Ս. Աստուածածնի յԱնայէ:

23 10 Շք. Արքայն Նիկողայոսի արանչելագործին:

24 11 † Կիր. Գ. Յիսնակաց, Բարեկենդան Ս. Յակորայ: Հարսանիք:

25 12 Բջ. Արքայն Մինասայ, Երմոզինեայ, եւ Գրարոսի, Յովհաննու եւ Ալիքսիանոսի: Պահր: Զմեռնամուտ եւ արեւադարձ այծեղջեր, ցորեկն սկսանի երկարիլ եւ գիշերն կարճանալ: Տաճկաց ինգիլապը շիթէվի կամ էվէլի արպային, որ է սկիզբն քառասուն աւուրց աւաջնոյ մասին ձմրան: Կիւն տօնիմի ժուրբուհար: Գարազը (Զէմեհերի), Լատինաց՝ ԾՂՆՈՒՆԿ:

26 13 Գջ. Արքոցն Կուսնելիոսի հայրապետին, եւն: Պահր:

27 14 Գջ. Պահր:

28 15 Եջ, Արքոցն Եւտրատիոսի, Օգոստինոսի, եւ զինէոսի, Նիկիտոսի եւ Մարգարիոսի: Պահր:

29 16 Աւր. Պահր:

30 17 Շք, Արքոյն Յակորայ Մժընայ Հայրապետին, Մարուրէի ճգնաւորին, Մելիտոսի եպիսկ֊ին:

31 19 † Կիր. Գ. Յիսնակաց, Հարսանիք:

ԾԱՆՅՈՒԹ.— Կարսի անկումէն վերջ Օհանջանեանի զաշխեճը հրատարած է իբր տեղը տալով Քաջաղունիի զաշխեճին, քանի մը որ վերջ ան այ տապալուելով վերացեան կազմած է քայլիսն զաշխեճ մը, որ որոշած է թուրքեբու հետ հաշտութիւն կնքել նախկին 12 հազար քառակուսի քիլոմէթրոց — Երեւանը եւ Սեւանայ լիճը պարունակող — Հայաստանի սահմանները ընդունելով: Գրօ իբր խումբերով Երեւանի վրայ քայլելով կառավարութիւնը տապալած և զինուորական փրկատարութիւն հռչակած է: Այդ օրերը Հայ պոլէեիկ Կասեան իբր ընկերներով և հայ պոլէեիկ զօրախումբով մը Պաքստէն մտած է Տիլիճան և հռչակած է հայ բամբակատան կառավարութիւն: Գրօ զաննք հրաւիրած է Երեւան և ինքն որ իբր գործակէցը Տէրտէրեան՝ մտած են այդ բամբակատան զաշխեճին մէջ, որ վարեց թուրքեբոյ հետ բանակցութիւններ Մոսկուայի հովանաւորութեամբ:

ԱՐԴԻ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ԿԱԶՄ

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅՍՍԱՍՆԻ

Ա. ՄԻՍՍԵՆԻԿԵԱՆ, Վարչապետ, զինուորական բուժակեր և անդամ կողմատեան զին. կամիտէի:

ԱՍԲԱՆԱԶ ՄՌԱԻՆԵԱՆ, Արտաքին գո. ծոց քովուսեր և նախագահ նրեանոյն Ֆէզկովնի:

ՊՊՂՈՍ ՄԱԿԻՆՅԵԱՆ, Ներքին գործոց քովուսեր:

Ա.Լ. ԲԷԿԶԱԴԵԱՆ, Պարէնաւորման և արտաքին առևտուրի:

Ա.Լ. ՇԱՀՎԷՐՏԵԱՆ, Բանուոր զին. զացիական տեսչութեան:

Ա. ԽԱՆՈՅԵԱՆ, Ելեւմտական:

ԱՐՏԱՆԷՍ ԿՅՐԻՆԵԱՆ, Արդարադատութեան:

ԱՇՈՏ ՅՈՂՀԱՆՆԷՍԵԱՆ, Լուսաւորութեան:

ԱՐՇԱԿ ԽԱԶԻԿԵԱՆ, Աշխատանքի:

ԱՐԱՄԱՅԻՍ ԵՐԶԵԿԵԱՆ, Երկրագործական:

ԲԺ. ԱՍԲԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ, Առողջապահութեան:


ՍԻՍԱԿ ՏԷՐ ՍԱՀԱԿԵԱՆ, Թղթատարական և չեռապրական:

ՕՆ. ՏԻՐԿԷՐԵԱՆ, Սոցիալիստական ապահովութեան և գանգիական:

ՍՐԱՊԻՈՆ ՍՐԱՊԻՈՆԵԱՆ, Ժողովրդական անտես. խորհուրդի այն և «սովնաբխող» նախագահ:

ՄԻԲԱՅԷԼ ԴԱՐԱԲԷՊԵԱՆ, Յեղիովի քարտուղար:

ՀՈԳԵՒՈՐ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ



Տ. Տ. ԳԷՈՐԳ Ս. Կաթողիկոս Ամենայն Հայոց, Գահակալ Արարատեան Համազգային նախամեծար Աթոռոյ Ս. Էջմիածնի:

Տ. Տ. ՍԱՀԱԿ Ս. Կաթողիկոս Տանն Կիլիկիոյ:

Տ. Տ. ԵՂԻՇԷ Ս. Արքեպիսկ. Դուբեան, Պատրիարք Ս. Երուսաղէմի:

Տ. Տ. ԶԱԻԷՆ Ս. Արքեպիսկ. Տ. Եղիայեան, Պատրիարք Կ. Պոլսոյ.



ՊԱՇՏՈՆ. ԱԶԳ. ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԻ

Տ. Գնէլ Ս. Էպիսկ. Գալէմքաբեան, պատրիարքական փոխանորդ:

Տրդատ Աւագ քհնյ. Պոյաճեան, Արձանագիր ամուսնութեան:

Յակոբ Համամճեան, Ազգ. գործակատար: Միհրան Չուխաճեան, Դիւանապետ:

Գրիգոր Մարգարեան, Ուսումն. խորհրդոյ քարտուղար:

Կղիթ Ռաֆիկեան, Տնտես. խորհրդոյ քարտուղար:

Արշակ վարդանեան, օգնական քարտուղար
Տեղբան Նշասթաճեան, Ելևմտական ծիւղի
անօրէն և դանձապահ:

Երևմիա Սրապեան, Օգնական
Արշակ Պէկեան, Համարակալ
Արմենակ Թէլլալեան, Արձանագրութեանց տնօրէն
Հայկ Պասաճեան, Դատաստան. Խորհրդոյ
քարտուղար (այժմ քահանայացուած)
Հմայիակ Վրդ. Պաղտասարեան և Աբամ Շէրինեան
Փոխանորդ արանի քարտուղար:

ԿՐԹՆԱԿԱՆ ԺՈՂՈՎ

Դանիէլ Ս. Արքեպիսկ. Յակոբեան
Փառէն ծ. վ. Մէլքոնեան
Մեսրոպ վ. Ամատունի
Գէորգ ծ. վ. Ասլանեան
Վահան. Ա. Ք՛հնյ. Խոյեան
Բարթոլ ք՛հնյ. Թաղբձեան
Խորէն Ա. ք՛հնյ. Յարութիւնեան
Արէլ » » Երէցեան
Արիստակէս Ա. ք՛հնյ. Վարժապետեան
Միսոպ » » Տէր Մեսրոպեան
Զամայր ք՛հնյ. Կեօղիւրեան
Արիստակէս Ա. ք՛հնյ. Հիսարլեան

Ընտրուած 17 Յունիս 1921

ՔՎԳԱՔԱԿԱՆ ԺՈՂՈՎ

ԱԶԳԱՅԻՆ ԿՆԴՐՈՆ. ՎԱՐՁՈՒԹԻՒՆ

Դաւիթ Տէր Մոսէսեան Ատենապետ
Յարութիւն Դարբէնեան Ատենադպիր
Սերովէ Պէրպէրեան
Աւետիս Թէրղեպաշեան
Խաչիկ Գէորգեան
Մատթէոս Նայպանդեան
Հայկ Անտոնեան
Սիմոն Մէլքոնեան
Աբամ Գալէնտեր
Լեւոն Թօփապեան
Երուանդ Լաթիֆեան

Ընտրուած 1921 Ապրիլ 12

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԳ

Բրոֆ. Ալբրահամ Տէր Յակոբեան
Կարապետ Քէլբքճեան
Դասպար Թիւյսիւ զեան
Ստեփան Կուրտիկեան
Յակոբ Անտոնեան
Հայկ Պէրպէրեան
Տօքթ. Յակոբ Միսքճեան

Ընտրուած 3 Յունիս 1921 Ին

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԿ

Ստեփան Արապեան
Թորոս Խորայէլեան
Մեհհրան Գարապաշ
Խաչիկ Գաֆէճեան
Արշակ Սեղլ ստեան
Սեփան Արուսեան
Պետրոս ձեօճէբեան

ԴՍԱՍՍՏԱՆՍԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԿ

Տ. Վարդան Աւագ քհնյ. Դերձակեան
Տ. Հմայեակ քհնյ. Արապաճեան
Տ. Արքաճամ » Էպէեան
Տ. Գուսիկ » Քէրէստէճեան
Տօքթ. Կ. Մուլթաֆեան

Արթուր Մաղաբեան
Յակոբ Ալթըփարմաբեան
Թովմաս Տէր Սաճակեան

**ՈՒՍՈՒՅՉԱՅ ՕԳՆ. ՍՆՏՈՒԿԻ
ՀՈԳԱՐԱՐՁՈՒԹԻՒՆ**

Յակոբ Նիկողոսեան
Յարութիւն Հաղարապետեան
Տօքթ. Բարսեղ Տինանեան
Յակոբ Տէր Յակոբեան
Կարապետ Քիւրքճեան

Վերականգնուած 11 Ապրիլ 1921 թն

ՎԱՆՈՐԷԻՑ ԽՈՐՀՈՒՐԿ

Տէր Դանիէլ Ս. Արքեպիսկ. Յակոբեան
Տ. Արիստղոս քհնյ. Թորոսեան
Սմբատ Դաւթեան
Լեւոն Խորրեան
Արմենակ Չպու քճեան
Բաֆֆի Թրնկրբեան
Տօքթ. Թադէոս Սիրսեան

Վերընորուած 16 Ապրիլ 1921 թն

ԵԼԵՒՄՏԻՅ ՀՈԳԱՐԱՐՁՈՒԹԻՒՆ

Սղեքանտր Ասատուրեան
Ներսէս Ներսէսեան
Գրիգոր Չօրեան

Հնորուած 6 Մայիս 1921 թն

ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՐԳԻՉ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Յովհաննէս Ս. Արքեպիսկ. Արշարունի
Դանիէլ » Յակոբեան
Գնէլ Եպիսկ. Գալէմբարեան
Մեսրոպ » Նարոյեան
Գէորգ ծ. վ. Աստուհեան
Փառէն ծ. վ. Մէլքոնեան
Բարթող քհնյ. Թաղարմճեան
Զարմայր » Կեօղիբեան

Յ. ԻՉՈՒՐԵԱՆՑ ԳՐ. ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Արշարունի Սրբազան
Տօքթ. Յ. Թովճեան
Բրոֆ. Արքաճամ Տէր. Յակոբեան

ԱԶԳԱՅԻՆ ԽՆՎԱՄԱՍԱՐՈՒԹԻՒՆ

Բերա, Ս. Երրորդութեան շրջափակ
Հեռաձայն Բերա 1338 թիւ

ՎԱՐՉԱԿԱՆ ԺՈՂՈՎ

(Ազգ. Պատրիարքարանի կողմէ ընտրուած)

Տօքթ. Գ. Դաւիթեան Ատենապետ
Հրանդ Կերեամեան Ատենաղափր
Արտաշէս Մկրեան փոխ Ատենապետ
Հայկ Խօճատարեան

Մեքայէլ Ալէմշահ, Հայ Կաթողիկ պատրիարքա-
րանի կողմէ

Գրիգոր Եասպազ, Ազգապետարանի կողմէ, (Վախ-
ճանաձ Զօհա, 17ին)

Պետրոս Տէրոյեան, ընդհանուր Տնօրէն՝

Խնամատարութեան ամսական ծախսն է 40000
Օսմ. ոսկի, որ կը հայթայթուի Հայրենիքի տուրքէ,
Որբերու թոշակէ, եւ Ամերիկեան նպաստամատոյցէն:

ԵԼԵԻՄՏՈՎԱՆ ԿԵՂՐ. ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ներսէս ՕՏանեան

Արտաշէս Ֆէոյեան

Խորէն Ճամճեան

Խաչիկ Արվաճեան

Իբրանոս Իբրանոսեան

Յովսէփ Տէյրբմէնճեան

Ընտրուած 23 Ապրիլ 1921 ին

ՀԱՅ ԿԱՐՄԻՐ ԽԱՉ

ԿԵՂՐՈՆ, ԲԵՐՈՒ, ԱՍՄԱԼԸ ՄԷՃԻՏ ԹԻՒ 33

ՀԵՌՍԱԶԱՅՆ, ԲԵՐՈՒ, 2216

Զինադադարէն վերջ բարեօճեր Հայ տիկնիկներու
և օրիորդներու նախաձեռնութեամբ հիմնուած կա-
րեւոր Հաստատութիւն մըն է աւս, տարագրականներու
և օրբերու մէջ գանձող հիւանդները և վերադարձները
դարմանելու համար: Առաջին օրէն գտած է Ազգէն
համակիր ընդունելութիւն և օտար շրջանակներէ
պաշտպանութիւն վայելած է: Զոր-ճճ. Ֆրանսական
Կ. Խաչը 2000 անկողինի կազմած նուիրած է: Մի-
ջողգային Կ. Խաչի Արեւելքի ներկայացուցիչը Պալ-
կարահայ Կ. Խաչի շարժուն հիւանդանոցը ձրիապէս
Պոլսէն Տրապիզոն փոխադրած է: Ամերիկեան նպաս-
տամատոյցը 1919 էն սկսեալ 500 ոսկիէ: նպաստ մը
յատկացուցած է. նոյնպէս հազարաւոր ոսկի աբժե-
քով նիւթեղէններ, Անգլ. Իշխանութիւնը Հ. Կ. Խա-
չին տրամադրութեան տակ դրած է գանադոն թա-
ղերու մէջ պէտք եղած շէնքերը:

Ստանձնած է Ազգ. Կեդր. վարչութեան 27 Յուն-
վար 1920 թուակիր պաշտօնադրով Ազգ. Հիւանդա-
նոցի Հոգաարձութիւնը և օգտակարութիւններ օւնե-
ցած է նոյն Հաստատութեան մինչև Հոկտ. 1921:

Օգնած է Կիլիկեան վերջին աղէտին՝ 1500 ոսկի

փութացնելով Ատանա, բաշխելու համար արկածեալ-
ներու՝ Ատանա, Հոճքն, Տէօրտ-Նոյ, Տարսն:

Իր հասոյթնէրք Էղած են թէյնուազահանգէս-
նէրէ, պատի Օրացոյցնէրէ, քօքարանէրէ, նուէրնէրէ:

ԿԵԴՐՈՆ. ՎԱՐՁՈՒԹԻՒՆ

Ս. Գարնական,	Ա. Ատենապետ
Տիկին Մ. Սթամպոյեան	Բ. Ատենապետ
Տիկին Չ. Պահար	Ա. Ատենադպիր
Տոքթ. Ա. Բարսեղեան	Բ. Ատենադպիր
Թ. Ստ. քիսեան,	Գանձապետ
Տիկին Աստինէ Կիւմիւշեբեռան	

Օր. Փանոսեան

Հ. Փափազեան

Յ. Էջեան

Գ. Ինճիճեան

Ա. Չաքրեան

Տոքթ. Բ. Նաղուպ

» Գասապեան

» Միսքճեան

Ընտղ. Արմէն,

Կեղրոնի Տնօրէն,

ՄՍՍՆԱՃԻՒՂԵՐ

Քերա կը պահէ Մանկանոց-Դարմանատուն

Գատրգիւղ » Դարմանատուն

Գուճ-Պափա կը պահէ Դարմանատուն

Հոնքնէ-Գափա » Մանկանոց

Հայ Կղզի

Մաքրիգիւղ կը պահէ Դարմանատուն

Սամաթիա » »

Սկիւտար » »

Վոսփոր » »

Նիշի » Հիւանդանոց

Մեծ Կղզի » Ապաքինարան,

Կ. Իսչը զաւտոններու մէջ ալ ունեցած է իր

Մանածիւղերը, որոնցմէ շատը դժբախտաբար չեն
կրցած դարձնուիլ քաղաքական դէպքերու հետեւն-
քով:

ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ ԱԶԳ. ՀԻԱՆԴԱՆՈՅ

ԳՐԱՍԵՆԵԱԿ, ՉՍ.ԲՄԱ.ԲՃՐ.ԱՍՐ, ՄԵՍ ԸՈՐ ԽԱՆ,

Հեռածայն 796

Տոքթ. Կ. Նաղուպեան, Ատենապետ

Տիկին Մատի Սթամպոյեան, Պատուակալ ատենա-
պետուհի:

Աբմէնակ Չպուքճեան, Ատենադպիր

Լեւոն Նալբուտեան, Գանձապետ

Գառնիկ Ինճիճեան

Նրուանդ Նուստֆեան

Հրանդ Գարակէօղեան

Մարթէն Յակոբեան

Մկրտիչ Չալլաք

Ստեփան Գարսեան

Տոքթ. Անարէ Վահրամ

» Գր. Յրնտրէլեան

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՕԳՆՈՒԹԵԱՆ ՄԱՐՄԻՆ

ԿԵԴՐՈՆԱՏԵՂԻ Կ. ՊՈՒԽՍ, ՊԱՀՃԷ ԳԱԲՈՒ,
ՃԷԼԱԼ ՊԷՅ ԽԱՆ, ԹԻՒ 5
Հեռաձայն Կ. Պոլիս 1370

Հ. Օ. Մ. ք յաջորդած է Հայ բանակի նուիրահա-
ւաք մարմինին: Հ. Օ. Մ. ք ընդհանուր ժողովք կազ-
մուած է Մամուլի, կուսակցութեանց, Պոլսոյ մէջ գո-
յութիւն ունեցող միութեանց երկերկու ներկայացու-
ցիչներէն: Մինչև ցարդ կազմակերպած է Հսկումի օր,
Կաթի չարած, որոնց համար շատ սրտաշարժ կոչեր
ուղղած է հայ ժողովուրդին և լաւ արդիւնք յառաջ
բերած է: Խրկած է Հայաստան՝ Արիւմատուղ, լուրիս,
բրինձ, կաթ, ևն:

Հ. Օ. Մ. ք իր մասնաճիւղերը ունի Պոլսոյ գրեթէ
բոլոր թաղերուն մէջ:

Հ. Օ. Մ. ք ԸՆԳՉ. ԺՈՂՈՎԻ ՄԱՅՐ ԴԻՒԱՆ

- | | |
|-----------------|--------------|
| Յ. Ամատունի, | Ա. Ատենապետ |
| Հ. Պատուհասեան | Բ. » |
| Օր. Վ. Գալանթար | Ա. Ատենաղպիք |
| Յ. Սարուխան | Բ. » |

ԿԵԴՐ. ՎԱՐՁՈՒԹԻՒՆ

Տօքթ. Վ. Ալթունեան, Ատենապետ
Ներկայացուցիչ Ռամկավար Կուսակցութեան

Յովհաննէս Չայրքեան Ատենաղպիք
Ներկայացուցիչ Հայ Սպայից Միութեան

Երուանդ Յովհանեան Գանձապետ
Ներկայացուցիչ Հ. Յ. Դաշնակցութեան

Միհրան Գալֆաեան Համարակալ
Ներկայացուցիչ Ազատական Կուսակցութեան

Տիկին Աղանի Նիկողոսեան
Ներկայացուցիչ Կանանց Լիկայի

Սեդրակ Գարեան
Ներկայացուցիչ Հնչակեան Կուսակցութեան

Կարօ Ղաղարոսեան
Ներկայացուցիչ Լսարանական Համագործակցական
Միութեան

Տօքթ. Ա. Բարսեղեան
Ներկայացուցիչ Հայ Կարմիր Խաչի

Աբալն Երէցեան
Ներկայացուցիչ Հայրենակցական Կեդր. Միութեանց

ՊԱՐԻԱՐՔՈՒԹԻՒՆ Ս. ԵՐՈՒՍԱԶԷՄԻ

Տ. ԵՂԻՇԷ: ԱՐՔԵՊԻՍԿ. ԴՈՒՐԵԱՆ
Ը Ն Տ Ր Ե Ա Լ Պ Ա Տ Ր Ի Ա Ր Ք Ս. Ե Ր Ո Ւ Ս Ա Ղ Է Մ Ի
5 Սեպտեմբերի 1921 Ազգ. Ժողովք

(Հակիրճ կենսագրական)

Եղիշէ Քրրեպոսկ. Դուրեան, որու աշխարհական անունն էր Միհրան, ծնած է 1860 Փետր. 25 ին, Սկիւտարու Կորթաղը: Հայրն էր Արքանամ, արհեստով երկաթագործ եւ մայրը Արուսեակ, ունեցան չորս զաւակներ: Անդրանիկն էր Յարութիւն որ կանուխ մեռած է, երկրորդը Պետրոս, վաղահաս հանձար մը որ թրթուացուցած է իր ընտրը եւ հայ թատրոնին նուիրած է զեղեցիկ գործեր: Ան ալ քանոսմեայ մեռած է: Այս երկուքէն վերջ կուզան Ազրիպաս, այժմ բարեհամբաւ Իրաւագէտ եւ Միհրան:

Պ. Միհրան ուսած է Իւսկիւտարու ճեմարանն, եղած է միշտ դպրոցատէր եւ բարեպաշտ, լայք եւ ժրջան ուսանող. Տժգոյն եւ նիհար ֆիզիքայէս թէ եւ, բայց մանկութեան առաջին օրերէն սիրելի ամենուն, Հայերէնի մասին տաճած սէրը Ֆէլէկեանի տուած դասերով չէր յազնար, ուստի ինքնաշխատութեամբ եւ մանաւանդ Պուլտ Խաչատուր Միսաբեանի առաջնորդութեամբ կը կարգայ Բագրատունիի եւ Հիւրմուզի արտադրութիւնները եւ կանուխէն հրեան կը բերէ իր հանձար հանդիսական օրերու մէջ արտասանած ճառերով:

== 44 ==

Ուսանողութեան շրջանէն վերջ ուսուցիչ կ'ըլլայ 1876էն սկսեալ. 1879ին եկեղեցականութեան իր փափաքը կը յայտնէ Իզմիրեան Ս. Ի եւ Հոգեգալտեան տօնի օրը Ս. Կարապետ եկեղեցւոյ մէջ վարդապետ կը ձեռնադրուի եւ կը կոչուի Տ. Եղիշէ. իրեն հետ կը ձեռնադրուի Տ. Մատթէոս վ. Արծրունի եւ Տ. Յովն. վ. Արշարունի:

1889 ին Խորէն Պատրիարք կը վստահի իրեն փափակ պաշտօն մը եւ այդ սրատօնուա կը շքի Ռուստեմի, Անգղիա, Ֆրանսա եւ ուրիշ երուպական երկիրներ:

Նոյն տարին Արմաշի դպրեվանքին վերատեսուչ կը կարգուի Օրմանեան Սրբազան: Դպրեվանքը կը յազուի Սեպտ. 18ին, Յաջորդ տարին Եղիշէ վ. Արմաշու ուսուցիչի սպառտօն կ'ստանձնէ, յետոյ կըլլայ փոխ տեսուչ, 91 էն 96 տեսուչ նորաշէն վարժարանին, Կիւտիկեանի առատածեռութեամբ կառուցուած:

1891 Նոյ. 6 ին կըր Օրմանեան Ս. Պոլտոյ Պատրիարք կ'ընտրուի, Դուրեանի վրայ կը մեայ ամէն աշխատութիւն եւ յաջորդ տարին Ապրիլի վերջը վերատեսուչ կ'ընտրուի: Այս թուականէն վեց ամիս յետոյ փոխ Վանահայրութեան պաշտօնն ալ կ'ըստանձնէ.

Խրիմեան Հայրիկ Եղիշէ վ. Ի բարուք ծառայութիւնները գնահատելով 1895ին լանջախաչ կը շնորհէ անոր որ 1898 Հոկտ. 18 ին Եպիսկոպոս կ'օժուի:

Եղիշէ Սրբազան 1904 Յուլիս 21 ին Զմիւռնիոյ առաջնորդութիւնը կ'ընդունի ու Դպրեվանքի իրեն յաջորդ ընտրել կուտայ Թորգոմ Կալիկոպոս:

== 45 ==

Զմուռնիոյ մէջ վիճակային գործերէ գատ դպրոց-
ներու բարեկարգութեան մեծ զարկ տուած է: Մես-
րոպեան վարժարանի մէջ հաստատուած է լրացուցիչ
կարգ, անոր Հայերէնի եւ Կրօնի դասերը ստանձ-
նելով:

Դուրեան Սրբազան իր ընթերցումներուն շնորհիւ
ամբարած է մտքի մեծ պաշար: Ուսած է Լատինե-
րէն, ֆրանսերէն, ֆրանսերէն, Անգղիերէն լեզուներ,
ունի ձեռագիր երկասիրութիւններ քննական, պատ-
մական: Յօրեւած է քերթուածներ ինքնագիր եւ
թարգմանածոյ, Իր Հովուական արկնքը Կրօնական
քերթուածներու աննման փունջ մըն է, Ունի նաև
ուպեակ դասագրքեր:

1908 ին Օրմանեան Ս. Ի Պատրիարքութենէ դազ-
րելէ վերջ քնտրուեցաւ տեղապահ, ըիչ վերջ Իզ-
միրբեան Ս. Ի երկրորդ անգամ Պատրիարք քնտրուելէ
յետոյ վերադարձաւ իր վիճակը, ուրիշ իրրեւ Պատ-
րիարք 1909 ին Պոլիս առաջնորդուեցաւ:

Թէ եւ իր Պատրիարքութիւնը երկար չտեսցը,
բայց Ազգը իւր վաստակիւնը եւ համակրութիւնը
չպակսեցուց քնաւ իր մասին, Իրրեւ ժողովական,
իրրեւ պատուակալ բարոզիչ եւ մանաւանդ իրրեւ
գերագանց ուսուցիչ շարունակ աշխատեցաւ օգտա-
կար ըլլալ մեր համայնքին: Բայց Ազգը քուական
համարեց անոր գործունէութիւնը Պոլսոյ մէջ եւ հրա-
ւիրեց զանի վտարի արեւելէն դէպի Յըզանանու
եզերքը, դէպի Ս. Երկիր, բարձրանալու այն Աթոռին
վրայ որուն արժանի է Եղիշէ Պատրիարք իր բարեմայն
եւ անբասիր հօր եւ հօգօր մտաւորականի հարուստ
ծիրքերով:

ԵՐՈՒՍԱԼԻՄԻ Ս.ՅԱԿՈԲԵԱՆՑ ՄԻՍԱԲԱՆՈՒԹԵԱՆ

ՍՄԲՈՂՉԱԳԱՆ ՅՈՒՅԱԿՐ 1921ին

1. Ամենապատիւ Տ. Եղիշէ Աբ. քեպեկոպոս Դուր-
եան, Պատրիարք Ս. Երուսաղէմի, Պետ Միաբանութեան:
2. Դանիէլ Աբ. քեպեկոպե. Յակոբեան, 'ի Կ. Պոլիս:
3. Միլարիչ Եպիսկ. Աղաւունի, առժամեայ Ես-
խաբա՛ճ Միաբ. Ընչ՛ճ. Ժողովոյ եւ Պատ. փոխանորդ:
4. Տրչառ Եպիսկ. Պալեան, Մազնիսա (Իզմիր):
5. Եղիշէ Եպիսկ. Զիլինկերեան:
6. Դեւոնդ Վրդ. Ազատուեան:
7. Մատթէոս » Գայրդճեան, Տեսուչ Ս. Հրէշ-
տակապետաց Վանքին:
8. Կլեակոս Վրդ. Մարգարեան, Ատանա:
9. Իդնատիոս » Փափաղեան, Ժամօրհնոց:
10. Աթանաս » Աբուանեան, Տեսուչ Ս. Յա-
րութեան:
11. Յարութիւն Վրդ. Պարոնեան, մատակարար:
12. Համադաս » Դադարեան, Գրապետ եւ Տե-
սուչ Ս. Փրկչի եւ Ս. Աստուածածնայ:
13. Եփրեմ Վրդ. Պէղիբճեան:
14. Սարգիս » Աճէմեան, Առաջ. փոխ. Սրբազան:
15. Դուկաս » Յովճաննէսեան, Տեսուչ Ռէմլէի
Վանքին:
16. Մեարոպ » Նշանեան, Տեսուչ Գպրոցաց,
Տպարանի, ձեռագրաց մատենադարանի եւ անդամ

Վանական Վարչութեան:

- 17. Վրթանէս Վրդ. Գասապեան, փոխ Տեսուչ
- Բողոքէի Վանքին:
- 18. Վարդան » Դասապրեան, Յրէզնօ:
- 19. Սահակ » Աստուածատուրեան:
- 20. Գէորգ » Ճանարդեան, փոխ լծարդման
- և Գանձապետ:
- 21. Սարգիս Ժ. » Տ. Սարգիսեան, Առաջնորդ.
- փոխանորդ Պրուսայի:
- 22. Գրիգոր Վրդ. Յովհաննէսեան, Կլարոս:
- 23. Սմբատ » Դաղազեան, Պատր. փոխանորդ
- Կ. Պոլսոյ:
- 24. Խորէն » Փոստոյեան, առժամեայ Տեսուչ
- Բեթղէճէմի:
- 25. Մուշեղ Վրդ. Ոսկերչեան,
- 26. Աշոտ » Սարգիսեան, Տեսուչ Դամասկոսի:
- Վանքին.
- 27. Անդրէաս » Լօքմաճեան, Խոստովանահայր:
- 28. Ներսէս » Թորոսեան:
- 29. Յակոբ » Թաշճեան:
- 30. Ներսէս » Տօլապճեան:
- 31. Սուրէն » Քեմճաճեան, 'ի Կ. Պոլիս:
- 32. Արսէն » Յովսէփեան, Լուսարար Ս. Յարութեան:
- 33. Զաւէն » Վարժեան:
- 34. Վահան » Գէորգեան:

- 35. Յովհ. Սրբ. Գարակէօղեան, Դամասկոս,
- 36. Ռուբէն » Աստուրեան
- 37. Դառնիկ » Պէրպէրեան,
- 38. Առաքել » Մայրասեան
- 39. Յարութիւն Սրբ. Առաքելեան:

ՎԵՐՁԷՆ ԸՆՏՐՈՒԱԾ ՄԻԱՔԱՆ ԵԿԵՂԵՅՅԱԿԱՆՔ

Դուրեան Սրբազան Մեթօբան կ'ընտրուի 1921 Ապրիլ 21 Բշ. օրը Մեթօբանութեան ամողջ փափաքին համաձայն: Սրբազանը Պոլսէն երուսաղէմ գալով՝ երեքը մօտէն քննելէ ետք կը հաւատնի ընդունել այդ անուանումը:

Աղանուռի Սրբազան նոյնպէս միաբան ընտրուած է 1921 Ապրիլ 21ին Մեթօբանութեան ամբողջին հաւանութեամբ: Սրբազանը պատերազմի ընթացքին Պոլսէն երուսաղէմ աքսորուած է և ապրած է խաղաղ և հանգաբարիկ ընթացքով մը: Իր խաղաղասէր ոգին՝ Մեթօբանական ներքին կեանքին բարի օրինակ մըն է:

Աստուածատուրեան վրդ. Լէջմիածնայ Մեթօբան, երուսաղէմ 8 տարիներ առաջ Ս. Ռիտի եկած ըլլաով՝ կը մնար Վանքին մէջ: Մեթօբանութեանը իր խոհեմ վարմունքին համար Մեթօբան ընտրեց զինքը 1921 Ապրիլ 21ին*:

Խազ Վրդ. Աջապահեան, Մեթօբան Սոյ և Տեսուչ Պէրութի Վանքին

1914 թ Ընդհ. Պատերազմին ընթացքին թրքական եղեւնէն նահատակուած զինհրոսն անունները.

1. Անանիա վրդ. Հաղարապետեան (Խար. Էրզրզե)
2. Յովսէփ » (Սուէտիացե)
3. Կարապետ » Սարգիսեան (Զն. քուչցե)
4. Երեմիա » Ինֆօրեան (Քէտապցե)
5. Ա. Կար » Եօթնեղբայրեան (Եղետիացե)
6. Սահակ » Սարգիսեան (Վանեցե)
7. Մեղքեւեղեղ » Հովիւեան (Երզնկացե)

1914—1921 Ս. Աթոռը կորսնցուցած է բնական մահուամբ հետեւեալ եկեղեցականները:

1. Գրեգոր վրդ. Աղբարեկ (Վանեցե)
2. Վահան » Քէչիչեան (Սերաստացե)
3. Սամուէլ » Կիրակոսեան (Սղերզցե)
4. Սերովբէ » Սամուէլեան (Թալացե)
5. Գարեգին » Պողոսեան (Դամասկոսցե)
6. Եղիա » Յովհաննէսեան (Վանեցե)
7. Արիտասկէս » Խաչատուրեան (Վանեցե)
8. Կեկոզոս » Ֆրանկիլեան (Ամասիացե)
9. Գրեգորիս » Պոյաճեան (Բաղիշեցե)
10. Թովմաս » Պետրոսեան (Տիգրանակերտցե)
11. Հմայիակ » Երէցեան (Սասունցե)
12. Գէորգ » Յովհաննէսեան (Վանեցե)
13. Սովսէս » Ոսկերիշեան (Խարբերդցե)
14. Կարապետ Արկղ. (Թամարպաղցե)

15. Դաւիթ Եր. վրդ Տէրտէրեան, լուսարարապետ և անդամ վան. վարչութեան, վախճանած եղբրական

մահուամբ 1921 Սեպտ. 1.

ՀՈՌՎՍԷԱԿԱՆ ՀԱՅԵՐ

ԱՌԱՔԵՆԱԿԱՆ ԱՅՅԵՆՈՒ ԵՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՓՈԽԱՆՈՐԿ ԵՒ ՏԵՂԱՊԱՀ ՀԱՅ ԿԱՌՈՂԻԿԷ ՊԱՏՐԱՐՓՈՒ

ԹԵԱՆ ԱՐՀԻ ԳԵՐ. ՅՈՎՀԱՆՆԷՍ ԵՊԻՍԿ.

ՆԱԶԻԵԱՆ, ՏԻՏՂՈՍՄԻՐ ՏՐԱՊԻԶՈՆԻ

ԿԱՌՈՂԻԿՈՍՈՒԿԱՆ ԴԻՒԱՆ

Յովհաննէս Մելիքեղեցեան Գարսուղար

Յակոբ Վ. Կերակոսեան Դիւանապահ

Գրեգոր Վ. Ինճէլեան Անձնական քարտուղար

ԿԻՐՈՍԱԿԱՆ ԴԱՏԱՍՏԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎ

Արշէ. փոխանորդ Գերծո. Նախագահ

Գեր. Գէորգ Գերծո. Թերղեղապաշտան Անդամ

Գեր. Յովհ. Եր. Վ. Ա. Իկեան

Գեր. Պօղոս Վ. Գամպուրեան

Գեր. Հ. Եղիա Եր. Վ. Գիլեան

Վեր. Հայր Դանիէլ Վ. Ստեփանեան

Վեր. Հայր Օզոստ. Վ. Ամբիկեան

Գեր. Յովհ. Վ. Ճամիլեան

Գեր. Կարապետ Վ. Պատուհասեան

ԱՍՏՈՒԱԾԱՐԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎ

Արշէ. փոխանորդ Գերապայճատ Նախագահ

Գեր. Գէորգ Գերծո. Թերղեղապաշտան Անդամ

» Կղէմէս Վ. Աստուրեան

» Ռափայէլ Վ. Էլմէլքճեան

» Պետրոս Վ. Քէտիճեան

ՄԱՏԱԿԱՐԱՐԱԿԱՆ ԺՈՂՈՎ

ԱրՏԻ. Փոխանորդ Գերապոյձառ	Նախագահ
ԱրՏԻ. ՅովՏ. Ար.բ. Ռ.գ.ստեան	Անդամք
Գեր. Անտոն Նր. Վ. Իսկէնտէրեան	
» Յովսէփ Վ. ձամճեան	
» Պետրոս Վ. Քէտիճեան	

ԱՐԱՐՈՂԱԿԱՆ ԺՈՂՈՎ

ԱրՏԻ. Փոխանորդ Գերապոյձառ	Նախագահ
Վեր. Հայր Վարդան Վ. Հարոնի	Անդամք
Գեր. Ալեքսեանոս Վ. Սիրունեան	
Վեր. Ն. Վրթանէս Վ. Իսնկուց	
Գեր. ՅովՏ. Վ. Սարուխանեան	

ՊԱՏԱՐԱԳԱՅ ՅԱՆՉՆԱԺՈՂՈՎ

ԱրՏԻ. Փոխանորդ Գերապոյձառ	Նախագահ
Գեր. ՅովՏ. Տ. Վ. Թումայեան	Անդամք
Գեր. Ռաֆայէլ Վ. Էքմէքճեան	
Գեր. Պողոս Վ. Մկրտիչեան	
Գեր. ՅովՏ. Վ. Սարուխանեան	

ՄԵՆԱՐՈՒՐ ՄԻԱԲԱՆՈՒԹԵԱՆՑ

Մխթարեանց Վեննոյ. Վեր. Հայր Դանիէլ Վ. Ալիկեան

Մխթարեանց Վեննակոյ. Վեր. Հայր Դանիէլ Վ. Ստեփանեան

Անտոնեանց Վեր. Եղիա Տ. Վ. Քիճեան

ԵԿԵՂԵՑԻՔ ԵՒ ԺՈՂՈՎՐԴԱՊԵՏՔ

1. Ս. Աստուածածին Աթոռանիստ եկեղեցի: Մեծ ժողովք. Պողոս Վ. Գամպուրեան:
2. Յիսուս Փրկիչ՝ Մայր եկեղեցի: Մեծ-ժողովք. Ռաֆ. Վ. Էքմէքճեան:
3. Ս. ՅովՏ. Ռսկերեան — Մեծ-ժողովք. ՅովՏ. Վ. ձամճեան:
4. Ամենասուրբ Երրորդութեան Մեծ-ժողովք. Անտոն Վ. Մէքճիմէկեան:
5. Անբաս Յղութեան եկեղեցի: Բանկալծի, ժող. Յուսիկ Վ. Կոստանեան:
6. Ս. Յայրայ Մատրանապետ Գերապոյձառ Յակոբ Տ. Վ. Մաղաբեան:
7. Ս. Գրիգ. Լուսարիչ յՈրթաքէոյ Մեծ. ժողովք. Սահակ Արապեան:
8. Վերափոխման Սբբոյ Կուսին՝ Մեծ կղզի Մեծ. ժողովք. Ալբաիչ Վ. Կազէղեան:
9. Անբաս Յղութեան ՚ի Սամաթիա, Մեծ. ժողովք. Կղեմէս Վ. Աստուրեան:
10. Ս. ՅովՏ. ՚ի Գանտլիլի, Մեծ. ժողովք. Գերապ. ՅովՏ. Տ. Վ. Ալիկեան:
11. Ս. ՅովՏ. Մկրտիչ Եկնիքէոյ Մեծ. ժողովք. Անտոն Վ. Սյայնեան:
12. Ս. Անտոն Պատրուպի, Թարսպիա Մեծ. ժողովք.
13. Պողոս Պետրոս Առաքելոյ՝ Պէոյիս ք Տէրէ Մեծ. ժողովք. Կղէմէս Վ. Մանուէլեան:
14. Ս Լեւոն Բահանայապետ՝ Գատրքէոյ, Գերա. Անտոն Տ. Վ. Իսկէնտէրեան:

**ԲՈՂՈՔԱԿԱՆ ՀԱՅԵՐ
ՎՍԵՍ. ԲՐՈՑ. ԶԵՆՈՐ Ա. ՊԷԶՃԵԱՆ
ԱԶԳԱՊԵՏ ԲՈՂՈՔԱԿԱՆԱՅ ԹՈՒՐԲԻՈՑ**

ՎԱՐՉԱԿԱՆ ԺՈՂՈՎ

- Նախագահ Ազգապետ Բրոք. Զենոր Ա. Պէզճեան
Ատենադպիր Տեար ձէճիղեան Միհրան
Գանձապետ Տօքթ. Տօնիկեան Բիւզանդ
Անդամ Վեր. ձէճիղեան Յովսէփ
» Վեր. Սթամպոլեան Կարապետ
» Պատ. փանոսեան Վանկէլոս
» Տեար Աքտէրեան Արամ
» Տեար Շահպաղեան Գրեգոր (Վախճանած)

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

- Ազգապետ Բրոք. Զենոր Ա. Պէզճեան Նախագահ
Վեր. Սթամպոլեան Կարապետ Ատենադպիր
Վեր. Գրեգորեան Յովճաննէս Գ. (Ամերիկա)
Վեր. ձէճիղեան Յովսէփ
Վեր. Շմառնեան Արսէն (Ամերիկա)
Պատ. Լէվիսիս Փլայթն
ՊԱտ. փանուխ Վանկէլոս
Տեար Աժտէրեան Արամ
Տեար Երուանդեան Պօղոս
» Թաղիպեան Տօքթ. Տիգրան

- » Թումաճանեան Թովմաս
» ձէճիղեան Միհրան
» ձիւաճեան Ոթօն
» Մատթէոսեան Վահան
» Մարգարեան Միհրան
» Մարթաեան Վահան
» Մարտիկեան Երուանդ
» Նազդաշեան Տօքթ. Աւետիս
» Նուրճեան Միհրան
» Շահպաղեան Գրեգոր (Վախճանած)
» ձիւմէճեան Արամ
» Պարոտեան Տիգրան
» Սվաճեան Յակօր
» Տօնիկեան Տօքթ. Բիւզանդ
» Ֆերմանեան Յովակիմ (Զուլցերիա)

ԱՄՈՒՄՆԱԿԱՆ ԽՆԴՐՈՑ ՅԱՆՉԱԺՈՂՈՎ

- Վեր. Կէօղի պէօլիւքեան Առաքել
Վեր. Սթամպոլեան Կարապետ
Տօքթ. Տօնիկեան Բիւզանդ

ԵԼԵՒՄՏԱԿԱՆ ՅԱՆՉԱԺՈՂՈՎ

- Տօքթ. Տօնիկեան Բիւզանդ
Տեար Մարտիկեան Երուանդ
» Նուրճեան Միհրան

**ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԻ
ԲՈՂ. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ**

Ազգապետ Բրոֆ. Զենոբ Ա. Պէղճեան
Անդամներ Վեր. Սթամպոլլեան Կարապետ
» Տիար Թուսաճանեան Թովմաս

**ԵԼԵԻՄՏԱԿԱՆ ԿԵԴՐ. ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ԲՈՂ. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ**

Տիար Տալէրեան Յակոբ

ՊԱՇՏՕՆԷՈՒԹԻՒՆ ԱԶԳԱՊԵՏԱՐԱՆԻ

Տիար Կէօղիւպէօյի քեան Առաքել, Գործակատար
Տիար Դաւուստեան Գրիգոր, Հնդհ. բարաուզար

ՄԻՈՒԹԻՒՆՆԵՐ

Բիւթանական Միութիւն
Կեդրոնական «
Կիլիկեան «
Խարբերդի «



Ա Ր Ի Ի Ն Ը

(Գ, Թագ. Գ. 23)

Արեւածայրի չքնաղ ցոյրերէն
Ջուրերը լիճին կարմիր ներկուե՛ր են...
Ու Մովսարայի՞ր որ կը դիտեն զայն
Իրենց աչքերու՛ վր բանաստարի՛
Մեծ խրախուստնրի մը կ'արձակեն ձայն.
«Արի՛ւն է, արի՛ւն. երթա՛նք աւարի:

Մեր Թշնամիներն՝ եղումն անպիտան,
Անմիտ Իսրայէլն ու խարող Յուդան,
Երեքն ալ զիրար ըստաններ են հոն...
Սուրն է ըսպառեր զունդերն անարի.
Ո՛վ պայծառ տեսիլ, շրքող հորիզոն.
«Արիւն է արի՛ւն. երթա՛նք աւարի.»

Բայց այդ ազգերուն աղեղին ղիմաց
Սարսնցաւ Մովսա(*)... ու լայնալճուած
Նետէ մ'աւելի փախչելով սրսրջաւ՝
Իր պարբոսին վրայ գամուեցաւ ու ժգին...
Չոհն էր պատրանրի ու զո՛ւեր տրաւ՝
Աւա՛ր, եւ արիւնն իր անդրանիկին:

Կարմիր են շուրերդ, ո՛չ թէ արեւուն
Հուր ու կենդանի վարսերէն բռնկած

(*) Մովսարայուց Թագաւորը:

Այլ բու գոհերուդ անպարտ ու անհուն
Արիւնի ուխերն համատարած՝
Բոլոր լիճերուդ օթոցն արծաթի:
Կարմիր ներկեցին. աշխարհ անմարդի.

Ոչ որի համար ա՛լ պատրանք մը չէ.
Ըզրօտուն աչքերն անգամ կը դիտեն
Թէ մէջդ իբր առու մը կը խոխոջէ
Վազող արիւնը սարէն՝ հովիտէն,
Ուր դեռ կը լըսուին ունումներ վայրի,
«Արի՛ւն է, արի՛ւն. երթա՛նք աւարի.»

Է՛, եղերական այդ տեսիլքէն վեր՝
Բան մը կայ զոր չի՛ տեսներ թշնամին,
Իրեն՝ ուսկից կան հոյլ հոյլ փեթակներ՝
Ըսպանդի հոտեր կը բերէ քամին...
Մահու ազուաներ, որդեր խաւարի,
Արի՛ւն կ'երազէ բ ու մասն աւարի.

Յիշեցէ՛ք Մովսան... Եթէ նորարծարծ
Արեւուն ցուրէն, օր մը, հայրենի
Մեր ջուրերն կարմիր գոյն աւնեն յանկարծ,
Ու զծեզ շլմորէ խարկանքն արիւնի...
Հոն պիտի գտնէք պարան ոսկէօղ
Ձեր մէջքին, ու նեա՛ մեր կուրծքը ծակող.

Ե. ԱՐՔԵՊԻՍԿ. ԳՈՒՐԵԱՆԵ

ՏԵՕՆՍԷ ԷՄԻՆԷ

Գրեց՝ ՄԻՆԱՍ ՉԵՐԱՋ

Այս վիպակը լոյս տեսած է Լա Ֆրանս Լիթէռէի
մէջ (19 Յուլիս 1905): Պ. Մ. Սըվազը անոր անգ-
լիերէն թարգմանութիւնը հրատարակեց Պոստոնի
Առմէնիային մէջ, եւ յունարէն թարգմանութիւնը
հէլլէն լրագրի մը մէջ:

Շատ մօտէն ճանչցած եմ թուրքերը, ոչ միայն
անոր համար որ 37 տարիներ անցուցած եմ իրենց
երկրին մէջ, այլ նաև անոր համար որ յարաբերու-
թիւն ունեցած եմ իրենց բնտանիքներուն հետ, ինչ
որ ներելի չէ օտարականի մը:

Հասդիւղի մէջ ծնած, Ոսկեղջիւրի վրայ, հոն կը
լնակէի փողոց մը որ հայ թաղը Սիւսիճէի թուրք
թաղէն կ'անջատէ: Տաճկի տուներ կը բարձրանային
ճիշտ մեր տանը գիւմաց, և դբացի թրքուհիներ
ստէպ մեր տունը կուգային՝ մօրս ու մամերուս հետ
անասկեղու համար: Երբ հիւրանոցը մտնէին, մօրեղ-
բայրներս ու մեծ Էդրայրս բովի սենակը կը քաշ-
ուէին, նամէ հրամբն պահանջումները յարգելու հա-
մար: Ինձ գալով, այցելու կ'ինելը թոյլ կուտային որ
հոն մնայի, քանի որ գեռատի էի: Ձէին երևակայեր
թէ այս սղեկը գիտէր լսել ու գիտել, և պիտի գիտ-
նար ինչէլ:

Այս այցելուներուն մէջ, էմինէ հանրմն էր ամե-

նէն աւելի յաճախողը: Սովորաբար Տէօնմէ Էմիլնէ (Կրօնափոխ Էմիլնէ) կը կոչուին զայն, զի Քիոս ծնած Տեյլէնուհի մէք, խլամացած: Միայն Սիւտիճէի մէջ, քանի մտ կը համարուին այսպիսի քրիստոնէայ ազգիկներ, բռնի մահով տականացած և իւր զերի ծախուած՝ այն ջարդերէն յետոյ որոնք արեւելոսայ ըրին այդ կղզին: Անոնք չէին մոռցած յունարէնը, և այն մասնաւոր չէտը որով թրքերէն կը խօսէին՝ կը մատնէր անոնց Տեյլէն ծագումը:

1866 թն, ուր վերջին անգամ տեսայ այս կենը, վաճմանատեայ էր գրեթէ: Ներսիս մազեր արծաթէ պսակ մը կը հիւսելին անոր թուխ դէմքին վրայ: Կանոնաւոր ու ազգու զիմազծեր ունէր: Բարձրահասակ ու նիհար, կը մտրմաբերէր զոսոյս թիւնը ցեղի մը որ այնքան փառաւոր անցեալ մ'ունեցած է:

Կ'ըսէի թէ մեր տունը կուգար, զի մահմեդականներուն բնիկըս թիւնն կը նախընտրէր քրիստոնէաներուն բնիկըս թիւնը: Օր մ'այ յայտարարեց թէ զիս զաւկի պէս կը սիրէր, զի զիտէր թէ ես այ, իրեն պէս, կ'ատէի թուրքերը:

— Սակայն ներեցէք, Էմիլնէ հանրմ, ո՞վ ըստ ձեզ թէ թուրքերը կ'ատեն:

— Խեղճու: Ես համոզուած եմ թէ լուսամտ քրիստոնէայ մը չի կրնար սիրել այն բարբարոս ու արիւնսարբու ցեղը: Սակայ տեսած եմ թուրք արիւններուն ձեծ գաշկիզ, մի՞ ուրանար:

— Անոնք կը նախատեն զիս՝ քրիստոնէայ բլտուս համար, և քար կը նետեն ինձ երբ դպրոց կ'երթամ: Երբեմն կը պատահի որ համերթութիւնս հասնի, և բնականաբար կը ջանամ ինքզինքս պաշտպանել:

— Եստ իրաւունք ունիս, զաւակս, և այնքան հաճոյք կը զգամ քար մը վերցունէ՞նոյ անոնց ետեւէն վազելոյ տեսնելով՝ որ հաղիւ կը զուպեմ ճակատադ համբուրելու փափայս, վատ նախաբաններուց առջև: Այլ պէտք չէ որ թուրքերուն հասկցիւն թէ չեմ գաղբած զերկնք ատելէ: Պէտք է որ զիմակ մը կրեմ ծանր պատճառներու համար զորոնք օր մը պիտի յայտնեմ քեզ:

Ինչ կրնային բլլայ այս ծանր պատճառները: Գաղտնիքը կը սրէր կանխահաս տղու հետաքրքրութիւնս: Քիչ ատենն իմացայ զայն, և զեռ կը սարսուսայ:

Օր մը, տանս մէջ մտ անձին մնացած էի, Գուոր զայնուեցաւ: Բացի Տէօնմէ Էմիլնէն էր, Բայտնեցի իրեն թէ մեր ամբողջ բնասնիքը բացակայ էր:

— «Գիտեմ, զաւակս, բաս, և ատոր համար է որ եկայ: Երկար ատենն է վեր կը լրտեսեմ բնասնիքիդ շարժումները, պատուհանիս վանդակին մէջէն: Օրհնեալ բլլայ Քրիստոս: Վերջապէս առանձին կը գրտնեմ զքեզ, հոգիս փչելէ առաջ: Կը նախադրամ թէ օր մը այս անիծեալ թուրքերուն դէմ պիտի մաքառիս, հարստահարուած քրիստոնէաներուն իրաւունքը

պաշտպանելու համար: Շատ մատղաշ եւ գեւ., այլ վասաճութիւն կը ներքնչես ինձ, և պիտի պատմեմ քեզ կեանքիս պատմութիւնը:

Հանեց եւշմարն ու ֆերամէն, որոնք կը ծածկէին իր եւրոպեան հագուստը, և նստաւ լազմոցին վրայ: Երէք այնքան յուզուած չէի տեսած զայն, ոչ ալ այնքան ամզոյն: Գաւաթ մը հուր խնդրեց ինէ, և զիս իր քով հրաւիրեց դուռն ու պատահանները գոցել յետոյ:

— Չաւակս, բնա ինձ, Լօքսանտրա և անունս, և Բանտէյիս դեղագործին աղջիկն եմ: Քիտս ծնած եմ, և 1822 ասրիկին տասնհինգ տարեկան էի, երբ Զէյպէկինն ու Նիւրիւքներն և 15,000 թուրք զինուորներ, տերթիչներէն ու սօֆթաներէն զրգուում ահուկի ճարգեր գործեցին այդ կղզիին մէջ: Կտոր կտոր բրին մասուկները, կ'ինբուն փոքր ճեղքեցին, այրերը զեղը հանեցին: Ընդհանրապէս շուրջ կանգնեցին կախաղանի շարքեր ուրիշ գեակներ կը կախուէին, նաև մարդկային դանկերու լուրգեր բարձրացուցին: 35,000 հոգի գէրի վարեցին, մասնաւորապէս դեռահաս աղջիկներ: Այս հելլէնոսֆիններէն մին եմ ես՝ Մենք նախաճաշի վրայ էինք, երբ տասնի մօտ թուրք զինուորներ մեր առունէն ներս խուժեցին: Ամէնս ալ փախանք պահուրեցանք ուր որ կրցանք: Ես վեր-

նայարկը ապաստանեցայ: Հսն առաջին դործս եղաւ գրպանիս մէջ սահեցնել փոքրիկ սրուակ մը, որ ճերմակ փոշի մը կը պարունակէր: Հայրս որ խնամով հոն կը պահէր զայն, մօրս և ինձ յայտնած էր թէ այս փոշին առած էր ծեր յոյն դեղագործէ մը, որոյ քով միայն կը գտնուէր անոր դեղագիրը, իր ընտանիքին մէջ պահպանուած՝ այն օրէն ի վեր ուր ի պապերէն մին յօրինած էր զայն, Բիւզանդիոնի արքունիքին խնդրանք: Մեզ ըսած էր թէ այս փոշին ահաւոր թոյն մէր, որ սոսկ մեծութեամբ արուելով՝ ախորժակի կորուստ կը պատճառէր, հիւժոււմ կը բերէր և տասն օրէն կ'սպաննէր: Չեղունին մեկ ճեղքէն կրցայ նշմարել ինչ որ տեղի կ'ունենար սեղանատան մէջ: Թուրքերը մեր տեղերը լռնած էին և կը լափէին մեր ուտելիքները, առատ օդի ալ կուտայով Առանց գժուարութեան գտած էին հայրս, մայրս, եղբայրս ու քոյրս, որոնց զգացած սարսափը սիրտ կը պատուէ: Երբ յագեցուցին իրենց քաղցն ու ծարաւը, սիւնիբուն կապեցին ծնողներս ու եղբայրս և սկսան կարգով վայրագ օրէն բռնաբաւել կրտսեր քոյրս, հազիւ տասներկու տարեկան: Խեղճը ստկալի տանջանքներու տակ, հոգին փչեց քիչ աստեղէն: Քակեցին կապերը եղբօրս, որ տասնչորս տարեկան էր, և միննոյն կերպով լլկեցին, որմէ յետոյ պատահանէն դուրս նետեցին անոր գեակը: Բռնեցին մայրս, թագժօրէն բռնարարեցին և խեղդեցին, վերջապէս,

Տօրս վրայ ինկան ու յօշօտեցին, ոչ առանց անպատ-
ուելու: Կարճ դադար մը առնելէ և օղիի նոր գա-
ւաթմներ պարպելէ յետոյ, այս ճիւղները սկսող
խուզարկի տանը այն մասերը որոնց չէին այլքած:
Լսեցի անոնց զէպի տանիքը լացճրանայր: Երածկուե-
ցայ ճին քորջլբու զէզի մը տակ: Գտան զիս, և,
ստքերէս բռնելով, երևոց քաշկերն: Մարեցայ ճնկայ,
կըք սժամակեցայ վերջապէս, տեսայ թէ յանձնած
էի ձեր թուրքի մը, որ յայտնեց թէ զերվածսու էր
և Կոստանդնուպոլիս պիտի տանէր զիս: Զինուորնէլը,
յազեցած լմնցած, չէին զգած ինձ և ձերուկին ծա-
խած էին, զինը երևոց մէջ բաժնելու համար: Մի
քանի շարժ յետոյ, Ստամպոլի Էսկը Պազարին գե-
րիններուն մէջ կը գտնուէի: Վտճառականը բարձր զին
մը կը պահանջէր ինձ համար, զի կ'ըսէր, Ուրում
Եօսմալը (յունական գեղեցկութիւն) մ'էի: Զիս ծա-
խեց երկու պոչով (իր թուղլու) ձեր փաշայի մը, որ
եր Սկիւտարի հարէմը տարաւ զիս: Զմտոցայ թէ,
ընտանիքիս բոլոր անդամներուն նահատակութիւնը
տեսնելովս երգում բրած էի անոնք վրէժը լուծելոյ,
իս յոյն արկան ունիմ երաններուս մէջ: Հելլենուհի
մը իրին եղած նախատիւնք չի մարտեր երէժք: Կը
լուծէ իր վրէժը ոչ կամ կանուխ, մընչև իսկ եթէ
էզ ու զտին պէս, քստատուն տարի սպասէ: Փիռոի
ջարդերուն իւրաքանչիւր տարեգարձին, վրէժինդրու-
թեան զիւր կ'արթննար ս տիս մէջ, իսողայոյզ զի-

չերներ կ'անցունէի: Վոյ գէի Բանալիաներու սղիներուն
զոհել ամուսինս: Այլ կը յետաձգէի ահա որ խորհուր-
դիս գործադրութիւնը, կատու ին պէս որ կը զրօնու-
իք բռնած մուկին տանջանայր էլ կարածելովս: Ասկի
զատ, ուղածիս պէս ամուսին մ'էր, ձերութեանը
պատճառաւ հրապոյրներէս օգտուելու անկարող, հան-
դիստ կը թողար զիս, և կը յատանայր երեսու նայելով
հիացած և գլուխ շոյելով: Սակայն տասներկուերորդ
տարեգարձին, անոր խօսեցայ այն տեսարաններուն
վրայ որոնց յիշատակը կը վրդավեր զիս. պատասխա-
նեց թէ թուրքերը շատ լաւ բրած էին Քիոսի կիւ-
վութիւնը մարթելով, և չպիտի վարանէին նորէն սկսել
եթէ անհաւատ չուներ յանդգնէին գլուխ վերցնել:
Արեւնս գլուխ ցտակեց: Հետեւայ օրն իսկ յիւզան-
դական փոշիէս չափիկ մը զբի այն սալէպին մէջ որ
կը սիրելի բմպելին էր: Զնշմարեց բրածս, հեղահեղ
կորսնցաց տխորժարիւծ թուգախու ընտաւս
լուծեցի քրոջս վրէժը: Այն իպսում հիները որոնց ծա-
նօթացած էի Սկիւտարի մէջ, սկսան նոր ամուսին մը
փնտուել ինձ համար: Թողուցի որ փնտաւնս, վրէժա-
սութիւնս շարունակելու համար, ի նարեցի թուրք
պաշտօնեայ մը տեղեկացած ըլլալով որ տարիքս էր
և կ'ապրէր մայրաքաղաքին մէկ ուրիշ թաղին մէջ:
Պէշկիթաշ, Սկիւտարի թրքուհիներուն հետ ամէն
յարարերութիւն խղեցի, և փակուեցայ կանանոցին:

մէջ այս անգամս էֆէնտիկն, որ ծայրահեղութիւնն էրու մէջ սպասած էր իր բոլոր կորովը եւ, արար խարերաներու շատ սակի տայով, կը դնէր գուլվիթ մասնունու կոչուած կարծեցեայ երիտասարդացուցիչ գեղերը: Սակայն Բիտտի կոտորածներուն տարեղարձները կը շարունակէին արեւնս բորբոքել: Մեր ամուսնութեանն է վեր տասնըմէկերորդ տարեղարձին չի կրցայ չը պարտուել այդ խժոճութիւնները: Ամուսինս պատասխանեց թէ թուրքերը սխալած էին՝ անհաստաները բնաջինջ չընելով կոտանգնու պոլսոյ գրամման ատեն, այլ այսուհետեւ, փորձառութեամբ իմաստնացած, չպիտի վարանէին ջնջել զանոնք՝ պատեհ առ թմաներկայանայուն պէտ: Կատեցայ: Դրի փոչին այն չայ շէքէրիին մէջ զոր կը սերէր խմել, Տասն օրէն հոգին փչեց. յուձեցի երբօրս վրէժք:

Պէշիկիմաչի թրքուհիները անոր մահը վերագրեցին ծերութեան ու անկէ անբաժան հիւանդութիւններուն, և միջնորդեցին նոր ամուսին մը գտնելու համար ինձ: Կր կասկածէին կրօնափոխներէն, և կ'ուզէին մահմեդական ամուսին մը բնկերութեանը ենթարկել զիս, նոր կրօնիս ամրապէս կապելու համար: Թողուցի որ աշխատին, դէս պաշտօնիս կէսը միայն կատարած բլլայով: Հաճութիւնս տուի Նախ-Խակէլիսիի խանութպան՝ այլ Աք-Սարայ բնակող չոր միբղերու վաճառականի մը, իմանալով որ այն սրիկան կին չէր սրբեր, Լ'ուսանիք մը կամ մանուսնոյ խոհարարուհի

մը ունենայու համար էր որ ամուսնանայ կ'ուզէր: Նատ ստակ չէր շահեր. ուստի մերթ ընդ մերթ կուտայի իրեն՝ առաջին ամուսնէս առած դոհարներէն մին, կը ծախէր, ստակը կուտէր հանրային բազնիքներու մարծիչներուն հետ, և զիս հանդիսս կը ձգէր: Տասը տարի յետոյ, Բիտտի սպանդներուն տարեղարձին կրագիս մէջ տեսայ մայրս, որ յանդիմանեց զիս իր նահատակութիւնը մուցած բլլայուս համար: Ամուսինս շատ կը սերէր այլաանական բնակելի մը, պօզան, անոր մէջ թափեցի փոչիս, և մեռաւ տասն օրէն: Եւձեցի մօրս վրէժք: Աք-Սարայի դրացուհիներս սկսան շորբորդ ամուսին մը փնտռել ինձ համար, զի, իսլամական կրօնին համեմատ, անամուսին կին մը զոյութիւն չունի յաշու Ալլահի: Ս'բքան կ'առնէի տարիքս, ա'յնքան կը նուազէին աջոգութեան յոյսերս: Իրթալով կը կործնեցի կին փնտռողներու համարու մը: Ի սկզբան երկու պոչով փաշայի մը կէնն բլլայէ յետոյ, վերջապէս ինկայ գնչու կոյանջինջի մը վրայ: Կր ճանչես այն թշուառականը, որուն հետ կ'ապրեմ հոս, Հապուղի մէջ, ինր տարիէ է վեր: Անկուտի է և իմ ստակս կ'ուտէ. ասոր համար է որ կուրօրէն կը հնազանդի ինձ, նախորդ ամուսիններուս պէս իրեն այ անմատչելի քնացած էմ: Սակայն Ապրիլի մէջ եւք, բնտանիքիս ջնջման արեւելոյս ամիսը, երագիս մէջ ստեսայ հայրս, որ յանդիմանեց զիս՝ այնքան երկար ստեն մտցած բլլայուս համար զայն: Երէկ ամուսնիս

Թրքական գերեզմանոցին մէջ: Ինամը դամբանա-
 կան մը խօսելով փառաբանեց անոր բարեպաշտու-
 թիւնը: «Թէև Կեանուր ծնած, բայց, իր հոգիին
 բոլոր խանդովը յարեցաւ: Մուհամմէտի փառաբո-
 կրածին, և չորս ճշմարիտ հաստատեցալները երջան-
 կագոց յաջորդարար: Թող Ալլահ յուսադի՛ իր
 գերեզմանը, և թող աշխարհ ասաքինի հարս մը բա-
 զուս հեռեւոցնէ՛ր ունենայ իսլամ ազգիկներուն մէջ:»

ՄՏԱՆՊԱՒԱՆԵՐ

Անպէս անս վաղ թէ անագան, վերջանայ կեանք
 ամենայն, զի պէ՛տ է յարի նախ բոցն ալ զնշտապա-
 յալլա եւ երկրաբան բոցն: Ժողովին զս բանաստեղծին
 եւ փառք ու՛ զայրեան մը կայք կ'ըլլայ այսու մեխի՛ր
 յունիստան...:

Գ. Ս. ՕՏԵՐԵՆ

Մեծարանք, անցեալին, զան՛ ներկային, եւ նա-
 յո՛ւս՛ ուղղագնիկն հոստեր:

ՄԻՆԱՍ ԶԵՐԵԶ

Ո՛վ նէք վստեալ, մերկ քալիստապաւ,
 Տունէ, անյորբէ, երկէդ տրտապաւ:
 Երէկ մեծ իշխան, պերճանկներով շուս
 Կը յրկանայիր, այսօր չունիս նոց:
 Բայց մի՛ սուսպիր, մի՛ լար յուսանս:
 Զի կապանք չունիս, եւ կեանք է ազուս:

Բենեզներ հազաւ կը օրէկի դուն
 Խմնաւարձ կառնով առտու իրկիւն:
 Ոսկի կը քալիք արիւրէդ առտու
 Երբոր աղիւս մը պիսէր էեզ նրկուն:
 Հիմայ ի՛նչ ունիս զրկեալ կեանքէդ զորս,
 Սակայն դժբախտ չես, ձեռքերդ եւ ազուս:

Փիսեմ, ունէր զարդեյ ու կաներ,
 Երբ գիւր ըլլար, յուսադալլ ջաներ
 Այգ կը վառէին տունիդ մէջ պալուս:
 Հիմայ ոչ նրազ ունիս, ոչ յապեր.
 Բայց մի՛ փրովիր ու մ'ըլլաւ փրանս,
 Զի աննիդ տերն եւ ու կ'ապրիք ազուս:

Թո՛ղ բարս մարդիկ յանչոյի երբան
 Մեծասուններուն, եւ ներքոյ կարգան
 Գողին, խարպալին, հարուսին ծրլանս:
 Գուն զրգիւսիկ սակ՛ սեզ եւ անստան՛:
 Մի՛ կրիք երբէք, ապրէ՛ միտ աղիւս,
 Ըստեղ անօրի՛ եւ սակայն ազուս:

Թո՛ղ ոչ ոք իջիւմ հոգւոյդ աշխարհին,
 Քո գաղափարներդ բլլան նոր կամ մին,
 Էութեանդ աննիւթ մասունքն հարազատ,
 Այ մէկ բուծի սակ պէտք չէ խնամարհին:
 Օտէնքին, սուրբին, հուրին աննկոս՝
 Միտ խորհէ՛, խօսէ՛ ու գործէ՛ ազատ:

Ոչ փառք, ոչ սակի, ոչ երկիւղ, ոչ սէր,
 Ոչ սպառնալիք, ոչ անուշ յոյսեր՝
 Ուղիղ հոգւոյ մը, հոսասքը հոսաս
 Չեն խախտեր, անոր միմքը չեն սարսեր:
 Կրօնէ՛ սուսին դէմ, վասին դէմ անխաբս,
 Եւ կեանքի ալ գովէ՛ ու մեղախոս:

22 Օգոստ. 1921

Բոթիկ

Սեպիտ



ՀԱՅ ԲՃՇԿԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

ԻՇԽԱՆՈՒՇԻ ՏԻԿԻՆ ԲԻԻԲԵՂ

Միւսնաց արքայական թագին պճնագեղ մէկ գո-
 հարն է, սա, որ էրդ Գարու առաջին կէսին սեփ մե-
 զննակութեամբ վարած է Սիսական աշխարհի: Հայ-
 կական անկախութիւնը:

Ի թաղարար շատ րիչ տեղեկութիւն կայ այս
 մեծամեծ ճիգնոջ մասին: անոր վրայ խիստ համա-
 ռօս կերպով կը խօսին միայն նմա ձառքնորները: (1)
 որոնց գրածը բնորոշակերտ է: Չամչեան, Իշխա-
 նուհիս յիշատակը կ'ամփոփէ հազար մէկ էջի մէջ: (2)
 մինչև շ. 2. Այլիւս գայն կանխանագնէ գրուա-
 տալից (3):

Ուրիշ ո՛չ մէկ հեղինակի բով, գէթ առայժմ
 ճիկին Բիւրնդի վրայ գրուած բան չ'ենք գտնար:
 Սո. Սրբեկեան Միւսնաց պատմագիրն իսկ բուռ կը
 մնայ եւ բայտնի չ'է թէ ինչո՞ւ գրիչը չ'է շարժած:
 այս չքնաղ Հայաստանի համար, երբ անկախ ուրիշ-
 ներ մինչև անգամ անկումուն միներ յիշատակելով
 յիշած է: (4):

(1) ձառքնորներու գրածը նոյնութեամբ եւ
 աւելի լաւ կերպով կը կարգանք այժմ, էջմիածնի
 տպարանէն նոր հրատարակուած, ժրգ Գարու պատ-
 մագիր Երազու Բագրատունիի աշխատութեանը մէջ
 (էջ 9—14):

(2) ՉԱՄՉԵԱՆ ՊԱՏՄ. ՀԱՅՈՅ. Հատոր Ա. էջ
 532—533: (3) ՍԻՍԱԿԱՆ. էջ 7, 14, 118, 472:

(4) Ս. ՍՐԲԵԿԵԱՆ. Փարիզ 1859. Հատոր Ա. էջ 33,
 183, 236:

«ՏԻԿԻՆԸ ԻՒՆԵԱՅ ԻՄԱՅՏՈՒՆԸ ԲԻԻՐԵՂ» այսպէս մըշտ կը յշարնակուի այն. (1) թէ եւ նարեանցի՝ բայց սերտիւ կատուած է անուր շերակ կայսեր դէպի Պարս արշաւանքին պատմութեան, եւ այդ միջոցին տեղի ունեցած Հապոնեաց Խաչի համբուաւոր գրոցցին (2):

Հակառակ որ այդ առթիւ Տիկին Բիւրեղի մասին աւանգուածը ցանցաւ է յոյժ, սակայն՝ անոր վրայ փոքր ինչ ուշադիր խոկացող մը շուտով կ'ըմբռնէ. թէ ինչ մեծ հայրենասիրութիւն ունեցած է այս կիներ. եւր երկրին ու ժողովուրդին բարօրութեանը ու զարգացմանը համար սրբան անձնուիրութիւն ցոյց տուած է եւ կանացի ինչ օրինակելի իմաստութեանք եւ գոզելի հեռատեսութեամբ վարած է Սիսական կառավարութիւնը. բազմակողմանի հիանալի կեանքով մը եւ կը պատկերանայ եւ բազմաբղիւն աշխատութիւններու ծանր բեռով, ու յանկարծ՝ բժշկական դեր մը իրեն վերագրելու խորհուրդը կը յղացունէ՝ մտքիս մէջ եւ բուն իրզ մը կուտայ ինձ՝ գինքը Հայ բժշկական պատմութեան մէջ տեմնելու:

Երբ Հերակ կայսրը Բրիտտոսի՝ 627-62) թուին, Պարսկաստանի դէմ սաստիկ պատերազմ մղեց, որպէս զի երուսաղէմէն նոս տարուած Տէրունական Խաչը գերեթափ ընէ: Իր բանակովը թիչ մը ատեն կանկ առաւ Կարին քաղաքը. անոր ժամանակ մը Թիւնեաց Տիկինը (Իշխանուհի) Բիւրեղ լսելով, շտա-

(1) «ՇԱՊՈՒՆ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ» Էջ 14: 1921, էջ 14:

(2) «ՍԵՆԻ»:

պեց զայն պիմաւորել, շատ մը թանկարժէք ընծայներ տանելով հանդերձ, Հելլէն բանակին նուիրեց պատուական նանդերձներ, նազարաւոր միեր, չորիներ, մեծախմակ գրաններ, ոսկեզանգ զէններ, սագաւարներ, եւ 3000 հոգիէ ալ բողկացած պատերազմի փորձ գորազուց (1) մը:

Հերակ կը յաղթէ. Պարսիկները չարաչար պարտութեան կը մատնէ եւ ազատելով Ս. Խաչը, կը դառնայ Հայաստան ու կը բնակի Շաւարշան(2):

Տիկին Բիւրեղ դարձեալ մեծագանձ բնծայեցող ընդառաջ կ'երթայ յաղթական կայսեր, անշուշտ խնդակցու թիւն յայտնելու, շնորհաւորութիւնները մատուցանելու. եւ կ'երկրպագէ Ս. Խաչին: Հերակ մեծ յարգանքներով կ'ընդունի Սիւնեաց Տիկինը. եւ անկէ վայելած թանկագին ծառայութիւնները եւ աջակցութիւնը. որոնք թերեւս յաղթութեան յաղթանակին մեծապէս նպաստեցին. վարձատրել ուզելով, Տիկինոջ խնդրանքին վրայ կը նուիրէ անոր Խաչէն կտոր մը, որուն համար գրուած է՝ թէ ինքնիրենը կը բաժնուի (3):

Բիւրեղ իշխանուհին Սիւնիք վերադարձած միջոցին, ճանապարհին վրայ՝ տոյն կտորը կը թաղէ.

(1) «ՇԱՊՈՒՆ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ» Էջ 14: Եւ «ՉՈՒՄԸ ԵԱՆ» ու «ՍԻՍԱԿԱՆ»:

(2) «ՍԵՆ»:

(3) «ՇԱՊՈՒՆ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ» Էջ 13:

Հայունեաց կոչուած գաշտին մէջ. եւ վրան՝ Ս. Նշան
անունով վանք մը կը կանգնէ (1):

Հերակլ Կայսեր այս նուէրին եւ Հայունեաց
խաչին առթիւ զրուած են մեծ հրաշքներու պատ-
մութիւններ, զորս կը թողում նպատակէս զուրս նա-
մապետով. միայն՝ Տիկին Բիւրեղի ընծայարեւութիւն-
ները նկատի կ'առնեն, ու կը խորհիմ, թէ քնատուր
ի՛նչ գեղեցիկ ձիրքերով օժտուած կ'ին մ'էր այն,
ո՛րչափ ճանճարեղ, ո՛ր աստիճանի լաւ կազմակեր-
պուած բանակներով պահոված էր նա իր իշխա-
նութեանը ենթակայ երկիրը, որ անմիջապէս եւե՛կ նա-
զարեաց քաջամարտիկ զօրքերու գունտ մը կը սրա-
մազդէր Հելլէն Կայսեր. ո՛րչափ ճոխ արդիւնարե-
րութեան ատակ ըրած էր Սիւնեաց նահանգը, որ կա-
րոց կըլլար շուտով ճազարաւոր ձիեր, ջորիներ, ոս-
կեկուռ զրահներ, սաղաւարտներ, գէնրեր առա-
տօրէն կազմ. եւ պատրաստ ընել. այս կէտին վրայ
կը խորհիմ, եւ խորհելոյս՝ չ'եմ կրնար արգիլել զիս
տրամաբանել եւ ըսել թէ իւր Հայրենիքը այզպտի
հարատութեան, ուստի՝ բարեբաւտութեան տիրացնող
թագուհի իշխանուհի մը կրնա՞ր մի՞թէ, անտարբեր
ըլլալ իւր սեպնական ժողովուրդին առողջութեանը
եւ ասոր բարեք պահպանութեանը վերաբերեալ մի-

[1] «ԱՆԴ» եւ «ՉԱՄՉԵԱՆ» եւ «ՍԻՍԱԿԱՆ»

ջոյներուն հոգիածու չ'ըլլա՞լ. անտարակոյս՝ ո՛չ ...:

Թո՛ղ ներուի ինձ ուրեմն ընդունիլ. թէ Բիւրեղ
Տիկին, Սիւնեաց աշխարհի իշխանութիւնը՝ աշխարհի
խնամութեամբ վարած պահուն, չ'մոռցաւ կրթե՛ր
երկրին առողջապահական պահանջները, եւ առ այդ՝
անպատճառ հարկ եղածը հոգաց ու անօրինեց.
վստահարաբ՝ ամէն կողմ սրբիւնացներ, հիւանդա-
նոցներ, որբանոցներ բացաւ, եւ կամ լաւ եւս՝ գո՛նէ,
արդէն եղածներուն (1) աւելի մօտէն ինամանձու,
պաշտպան եղաւ նա. եւ այսչափն իսկ բաւական
չ'է, որպէս զի՝ Հայ բժշկական պատմութեան մէջ
երևալու իրաւունք ունենայ:

Իմ այս վարկածին ապացոյց կրնան համարուիլ,
ներքէս Շինսղ Կաթողիկոսին օրով, Քս.ի 645 թուա-
կանին Սիւնեաց Գուհին մայրաքաղաքին մէջ գու-
մարուած Եկեղեցական ժողովին սահմանած կանոն-
ներուն Գ. բոլը եւ ԺԱ բոլը, որոնք՝ միանգամայն կա-
րեւոր փաստեր են արգարեւ, եօթներորդ Դարու Հայ
բժշկապատմութեան:

Առաջինը՝ իմա՛ Գ. բ) կըսէ՝

«Եպիսկոպոսն այցելու բխն առացէ՛ ի վինակի իւ-
րում ի վանորայ, ի դպրոցս եւ ի ՀԻՒԱՆԳԱՆՈՅՈՒ
եւ մի՛ իշխեսցէ առևուլ ինչ յու մեկ բանութեամբ:»
Իսկ երկրորդը՝ (այսինքն ԺԲ. բոլը) կը պատուիլ:

(1) Գ բոլ Դարէն սկսած, Հայաստան շարունակ
սւնէր հիւանդանոցներ:

«Եթեանկ մի՛ առցեն հարկս ՚ի ՏԿԱՐԱՅ ՈՐ Դ ԷԻ-
ԻԱՆԳԱՆՈՅՈՒ»

Եւ շնայէ՛ս՝ հաստատելով կը հաստատեն, թէ
Հայաստանի մէջ, Սիւնեաց այլեւալ կողմերը գոյու-
թիւն արդէն ունէին հիւանդանոցներ, որոնց համար
առողջապահական եւ դարմանական ամենակերպ
ժամանակին համաժայն գործադրութեան մէջ էին
հարկաւ, եւ կարելի բան չ'էր որ Բիւրեղ Տիկինի
իշխանութիւնն ալ այդ մասին թերմասար:

Տիկին Բիւրեղի իշխանութեան ժամանակը կը
հանդիպի Քրիստոնէական 627-629 թուականներուն
այսինքն՝ Դուինի ժողովէն 16 տարի առաջ, բայց
չ'ա՛ն հաւանական է, որ նա իշխեց աւելի տարիներ,
թէ եւ անունը չ'ենք տեսնար Սիւնեաց թագաւորներու
ցանկին մէջ:(1)

Յայտնի չ'է թէ որու աղջիկ էր այս գեղեցկանուն
եւ սիրանուն իշխանուհին. միայն թէ Հերակլի պա-
տերազմին թուականը եւ Սիւնիքի թագաւորներու
ժամանակագրութիւնը բաղդատելով, կը գտնանք
որ՝ այդ ժամանակամիջոցին Սիւնեացի թագաւորն
էր՝ «Բազաց նուիրակ» տիտղոսը կրող ԳԲԻԴՈՐ, որ
կ'ըսուի թէ իշխած է 623—636:(2)

Անհաւանական չ'է ենթադրել, թէ Տիկին Բիւրեղ

(1) ՍՏ. ՍՐԲԷԼԵԱՆԻ ՊԱՏՄ. ՍԻԻՆԵԱՅ՝ Փարիզ.
հատոր Ա. էջ 91-94: (2) ՍԻՍԱԿԱՆ՝ էջ 17:

ամուսինն էր այս թագաւորին, բայց զիտնալ պէտք
է՛ որ նա անկասկած 629 ին այրխացած ըլլալու էր,
վասն զի՝ Հերակլ կայսր պատերազմէն դառնալուն՝
երբ անոր մատուցած ծառայութիւնները փոխարինել
—վարձատրել կ'ուզէ, կը հարցունէ բսելով, «Ով կին
դու, անագին աւխասեցար, ասա՛ ինձ զի՞նչ արտից
եեզ փոխարէն. խնդրեա յինէն աւխարհ՝ կամ ԱՅՐ ՄԵ-
ՆԱՉԳԻ, քաց Բեզ»:(1)

Հերակլի խօսքերուն «այր մեծագոյի» բառերէն
դատելով, Տիկին Բիւրեղի ամուսինը 629 ին կամ
աւելի առաջ, մեռած կը համարիմ, եւ կ'ընդունիմ
թէ ինքը միայնակ կը վարէր իշխանութիւնը իբրեւ
իննամակալ-թագուհի, բայց միշտ պահելով ամուսինին
անունը. եւ այս պատճառաւ գո՛ւցէ ինքն ալ կը
պակօի Սիւնեաց թագաւորներու ցանկէն: Տիկին Բիւ-
րեղի իշխանութիւնը պէտք է տեսած ըլլայ ուրեմն
մինչեւ 636, ո՛ր ատեն Սիւնեաց գահին վրայ բարձ-
րացած կը գտնանք՝ Հրահատ:(2)

Այս ենթադրութեամբ, Տիկին Բիւրեղ աւելի մօ-
տեցած կ'ըլլայ Դուինի ժողովին, եւ սխալութիւն մը
պատմագրած չ'իմ ըլլար, անոր վերագրելովս գերա-
կատարութիւններ, բժշկութեան հետ աղերս ունեցող:

Այո՛, Տիկին Բիւրեղի Սիւնեաց աշխարհին մա-
տուցած անգին ծառայութիւններուն մէջ՝ պէտք է

(1) ՇԱՊՈՒՆ ԲԱԳԻՐԱՏՈՒՆԻՒՆ՝ էջ 14: (2) ՍԻՍԱԿԱՆ
էջ 17:

նաշունել նաև բժշկական խոշոր մաս մը, գոնէ առողջապահութեան վերաբերեալ, որով այս իշխանութիւն լիովին արժանի կ'ըլլայ, էրդ Կարո ճայ բժշկական պատմութեան մէջ էջ մը ժառանգելու, եւ այդով՝ բիրեղացուցիչ գո'գցես հանդիսանալու այն թանձր միութեան, որով ծածկուած է զեւ մեր հին բժշկութիւնը:

Տիկին Բիրեղով, զոր Շապուհ Բագրատունի պատմիչը կը ներկայացնէ՝ «էր ճայ կիմ գեղեցիկ եւ իմաստուն յոյժ» սողերով,(1) եւ Լ. Գ. Ալիշան՝ «նարսարտան աշխարհաճունի, ու տիկնարու եւ արխայարու ել ընդ առաջ Լեւակի» խօսքերով,(2) անգամ մը եւս կը յայտնուի՝ թէ բժշկութիւնը ո՛րչափ կարեւորութիւն ունէր եւ որչափ յարգի էր Սիւնեաց նահանգին մէջ, որուն հանրային շուրերը, կարեւոր ջերմուկները եւ բուժարար բաղնիքը ու աստատուած բոյսերը հանրաժանօթ էին վաղուց:(3)

ՏՕԲԹ. ՎԱՇՂՐԱՄ Յ. ԹՈՐԳՈՄԵԱՆ

- «ՇԱՊՈՒՇ ԲԱԿՐԱՏՈՒՆԻ» էջ 14:
(2) «ՍԻՍԱԿԱՆ» էջ 17, եւ 118:
(3) ՍՏ. ԹՐԲԷԼԵԱՆ, ԹԻՒՆԵԱՅ ՊԱՏՄ. էջ 15 հատոր Ա:

ՄԱՅՐԱՎԱՆՔ
ՍՐԲՈՑ ՅԱԿՈԲԵԱՆՑ
ԵՐՈՒՍԱԳԼԵՄԻ



Անոնց՝ որ Երուսաղէմ այցելելու բախար չեն ունեցած՝ Կէթ մօտէն տեսնելու հայ ազգին սեփական սրբազան ուխտատեղիքը, ահա կը փութամ, ծանօթացնել զանոնք որոնք մեծ խնամքով պահուած են երկար դարերէ ի վեր, նախ շնորհիւ նախախնամութեան յետոյ իրերայաճորդ սնննազոհ՝ և հարապատ միարանութեան ջանքերով:



Ամենաշքեղն է Սրբոց Յակոբեանց հոյակապ և հիասքանչ ճաճարք իր ներքին և արտաքին մասերովը, որոնք յարգուած և պատուուած են միշտ Արեւմտեան քրիստոնեայ Ազգերէն: Անոնց հիացմանը առարկան եղած է յաճախ Ս. Յակոբ, վերջիչելով անոր պատմականութիւնը, Սիօն հսկայ լեռան բարձրավանդակին վրայ կառուցուած է սեպ ու բարձր դիրքով մը, Ի զո՛ւր նախանձորդ օտարականներ, ստեպ ձգտու մեր ունեցած են ստեղծելով անպարտուակ ու շինձու միջոցներ զարուսր հայ հաստատութեան մթակ սէր զառնայու:

Սկզբն. ք մեր նկարագրողականը Սիոնէն որ մեծ նը-
շանակութեամբ կտրուած է մայրավանքին:

Սիոն լեռան վրայ կը գտնուին Սրբոց Յակորեանց
պանծայրի հաստատութիւնը Ս. Փրկչի և Հրեշտակա-
պետի վանքերը: Փրկչի վանքը 'ի հնու մն Վրիտանոսէ
տուած, կայնափա քահանայապետի տունը եղած է,
և հնդ է որ Յիսուս կարգեցափակուի պահ մը կայնա-
փայէ, մինչ անդին Պետրոս առաքեալ զբան առջև
երկես կուրանար իր տէրը խարոյկին մտ նստած:
Իսկ Հրեշտակապետի վանքը՝ բուն Աննա քահանայա-
պետի տան հիմերուն վրայ կառուցուած է, ուր խա-
չեցեալին երկրորդ բանտարկութեան կայանը կ'ըլլայ:
Ատնք ամէնքը բացարձակ հնու թիւններ ճանչցուած
են իրենց պատմական հանգամանքովը՝ և գտնուած
են մօզայիկներ, որոնք, կառուցուած շէնքերէն 4-5
կանգուն աւելի խոր կը գտնուին, այնպէս որ մեծ
հիացումով կը իտուին օտարներէն կատարուած պե-
րու մներուն արդիւնքը:

Նոյն լեռան վրայ է զարձեայ լինթրեաց Վերնա-
տունը և Գաւիթ մարգարէի գերեզմանը, որ Աբարա-
կան հզօր կայսրութեանց ատեն բուն ուժերով խլած
են քրիստոնէից ձեռքէն Սուլթան Սայահէտաին և
Էօմէօր խաթապ մզկիթի վերածած է զայն:

Մենք Հայերս ենք որ այնչափ կարևորութիւն
չենք բնծայեր Սիոն լեռան վրայ գտնուած ճօրտե-
թիւններուն և Ս. Յակորայ պանծայրի հաստատու-

թեան, մինչդեռ Եւրոպացիք մենէ աւելի գիտակ են
անոնց ամբողջին և ծագմանը, և այդ իսկ պատճա-
ռաւ մասնաւոր պրակներով կը ծանօթացնեն Ս. Յա-
կորը իրենցիններուն: Խաչակիրները ուխտի արարու-
ցութիւնը շատ յուզել կ'ըլլայ. անոնք գտնող գունդ
Ս. Յակոր: փութալով կ'ազօթեն ծնրադիր և պատ-
կասանքով:

Յիշատակութեան արժանի է կարօնայ Ֆիլիպի
այսր ի Ս. Յակոր, որ 1919 ին Ս. Պապին հրամանաւ
Երուսաղէմ եկած էր կրօնական հրահանգներ տալու
համար Լատին կրօնաւորներուն: Անիկայ երբ Ս. Յա-
կորայ աւագ դռնէն ներս կը մտնէր, ամենայն պատ-
կասանք կը յատջանար զէպի Գլխադրի մատուոք
ուր ծունր զրած և լսիկ կ'ազօթէ հինգ վայրեանի
չափ. օրինական կարգապահութեան և պատկասան-
քի մտեմ օրինակը ցոյց տալով իր հետեւորդներուն:
Ս. Յակորայ ներքին մասերը:

Տաճարին ներք ամենանշանաւոր հանդիսացած
է Աւագ խորսիք և անոր վրայ զետեղուած ոսկեջր-
ուած գեղեցկաշէն խաչկալը, զոր նշանաւորն Գրիգոր
Պարոնտէր պատրիարքը շինած է 1645 ին, ինչպէս
նաև, երջանկայիշատակ պատրիարքը շինած ունի
ուրիշ կարգ մը շէնքեր այ: Խորանր այնքան պայ-
ծառ է և անմասն որ, արեգական տիպը կը կրէ:
Խորանին ներք կը պանծայ մարմէնը Տեառնեղբայր
Յակորոս առաքելոյն, որ հրէից ձեռքով սպաննուելէ

եաք կը թաղուի հսն: ուր մընչե ցտքք ամփոփուած կը մնայ: Բեմին ճիշդ ճակատը դէպի աջակողմեան զատին կողմը զեակուած է Առաքելական Ս. Աթոռը ստատափէ շինուած շատ սիրուն հնու թիւն մը, ուր որուան պատրիարքը կը բազմի միայն Աթոռին տօնի օրերը ու լոյս: միարան հայրերը նախատօնակի ատեն ուխտ կ'ընեն ձերբազեր. իսկ յետ աւարաման Ժամերգութեանց ժողովրդեան խոսն բազմութիւնը կը մասնակցի ուխտ բնկու: Ազգանին երկու կողմերը կան երկու խորաններ, մին կը կոչուի Ս. Ասուածամին իսկ միւր յանուն Ս. Կարապետ շինուած է: Ատանց վերնաշարիք բարձրացուցուած են երկու փոքրիկ խորաններ, յանուն Պողոսի և Պետրոսի, ունի վերելք մը 20-25 սոք սանդուղով որ մէկ կանգուն լայնութիւն ունի և կը զանուի եկեղեցւոյ հարաւային կողմը: Տաճարին աջ կողմը կայ սիրուն եկեղեցի մը յանուն Ս. Էջմիածնաց, զոր շինել տուած է 1661ին Եղիազար Այնթապցի կաթողիկոսը: Աջակողմեան զատին մէջ հաստատուած է հայրապետական զմբեթաւոր աթոռ մը, զոր Եղիազար կաթողիկոսը զարգարել տուած է ստատափէ և խեցիէ ճարտար և արուեստագէտ մահտեան Միխայիլի ձեռքով: Կայ նաև Ս. Սիմոն անուանով փոքր սեղան մըն այլ, և որուն տակ մասնաւոր պահարանի մը մէջ դրուած է Սինա յերան քարերէն մեծ զանգուած մը ուխտաւորներուն ցուցադրելու

Համար: Դէպի արեւմուտք վերելք մը ունի որ կը ասնի վերնատուն. այստեղ այ կան երկու խորաններ մէկը ի յիշատակ բնթրեաց Ս. Խորհուրդին իսկ միւր Այլախիլոսեան: Վերնատունէն դէպի վերագործի ճամբան կը տանի աւանդատուն՝ սա կը կոչուի Ս. Ստեփանոս, հոս ակցի կունենան զգետտարու մներ պատարագիչներու, սարկաւազաց եւչե, կան նաև երկու փառաւոր սեղաններ Ս, Լուսաւորիչ և Ս. Ասեղանոս անուններով: Ս, Ստեփանոսի մատրան մէջ ամենէն նշանաւորն է կիրեղ հայրապետի պատմական աւագանը, որուն մէջ հայրապետը կը մկրտէ 2000 անձ, այն ատեն երբ Կենաց փայտը երկնքի վրայ կերուար Գողգոթայի երկարութեամբ զբեթէ 20 զար ատաջ: Այդ երեւումը Երեւման խաչ կ'անուանենք: Ստեփանոսի կարգին կցուած է Գլխադրի սեղանը, ուր ամփոփուած կը մնայ Սրբոյն գլուխը յատուկ զամբարանի մէջ. զամբարանը ամենազգեցելի մարմարեանէ շինուած, միակատր քանդակուած է զեկեցելի արուեստով և ճարտարութեամբ Եւրոպացիներու հետաքրքրութեան արժանի: Գլխադրի մատրան կցուած է երկաթ զուս մը որուն ներք կայ սիրուն պահարան մը Ս. Սիմոն անուանով որ միշտ փակ կը մնայ: Յիշեալ պահարանին մէջ կը պարու նակուին Աթոռին ճոխութիւններն ու հարստութիւնները ասեղէն, արծաթեղէն, խաչ, կանթեղ, անոթ, բազմաթիւ ընտիր գաւազաններ, ազամանդակուս թագեր, մար-

գարտագարդ սաղաւարտներ, Սրբոց մասունքեր եւ յն բոլորն այ մեծ խնամքով կը պահուին հող՝ մասնաւոր յանձնախումբին հսկողութեամբ, Նոյն զանձարանին մէջ կանգնուած են զարձեայ երկու շքեղ և աննման խորաններ որոնք Ս. Սարգիս և Ս. Մինաս մեծ զօրավարներու անունները կը կրեն: Ասոր կից է նաև Սրբոյն Մակարայ հայրապետին զեղեցիկ դամբարան մատուռը, ու այն Մակարն է որ կրօնազէմի աթոռին պատրիարք կոչուեցաւ և յետ մահու այդ մատրան մէջ ամփոփուեցաւ: Սրբոյն մարմինը: Հոս Մակարայ տօնին մասնաւոր պատարագ կը մատուցուի, Ատոնց ամենքին վրայ շինուած է բարձր և զեղեցիկ խաչ մը յայնտարած պատուանդանով: Այդ կատարին վրայ շինուած է երկու բացառիկ մատուռ Անտիկոց և Համբարձման անուններով ասոնց վերելքը տեղի կունենայ Մակարայ դամբարանին կից երկար և նեղ սանդուղով մը:

Տաճարին արտաքինին մէջ կայ եօթն յոյժ պանծալի սեղաններ, երկուքն զաւելթին մէջ են, որ կանուանուի Ս. Նիկողոս և Ս. Գևորգ: Իսկ չորս սեղաններ կը գտնուին Ս, Թորոսի մէջ, մասնաւոր եկեղեցի մը շինուած սիրուն և զեղեցիկ կէլտուածքով մը և որ հիմնուած է հայոց թագաւոր Հելմամի ձեռքով: Այս կոկիկ հաստատութեան վերջերս թանգարանի ձև տրուած է, ուր կը պահուին յատուկ ապակեղէններու մէջ մագաղաթեայ

թանկագին ձեռագիրները, որոնց վերնաձևն է ներկայիս Հագ. Տ. Մեսրոպ Վրդն. շանեան:

Ս. Յակոբայ տաճարին տանիքին վրայ կայ եւս փոքրիկ մատուռ մը Հոգիւն Սուրբ կոչուող, հոս այ տարին անգամ մը պատարագ կը մատուցուի: Ուրիկ կը տեսնուին Ս. Լեւոք, Զիթեհեց լեւոք, Ամնացոց և Մովսէսացոց երկիրները, Մեռեայ ծովը և իր զէմ յանդիման գտնուող Սողոմ-Գոմար կործանուած քաղաքներուն աւերակաց մոխրակոյտը:

Նուիրական պարտականութիւն է ամէն հայ քրիստոնեայի ուխտի երթալ այս սրբազնատուր վայրերուն:

ՈՌՈՐԸՆ ՎՐԴ. ՔԷՄԶԱՃԵԱՆ
Մխարան Ս. Երմստլ.Մի

ԸՆԹԵՐՅՈՒՄ. — Կը կարծեմ որ այն օրէն որ պիտի գրկուիմ կամ արգիլուիմ կարգալէ, պիտի սկսիմ իրապէս դժբախտ բլլալ: Կարգալար տարբեր կեանք մը ապրիլ է, Շատ բան կարգալար շատ մը տարբեր կեանքեր ապրիլ է և ի՞նչ կայ բողոսականի ձև թիւն մը զսհացնելու աւելի կարող բան:

ԶԻՖԹԼ՝ ՍԱՐԱՅ

Շ Ա Մ Ա Ն Դ Ա Ղ Ը

Մայիսի, 19 0գոս. 1917

Կ'արթննամ:

Պատուհանիս ապակույն երեսին չի շողար նորա-
ծագ արեւուն ծիծաղը մտերիմ, բազմած այգաշքջիկ
գեփիւռին թեթեւ թեւերուն վրայ:

Միապաղաղ լոյս մ'անթափանց կը պատէ օդը,
երկինքը բլուրները, հովիտը, Տիրեբիտը. ամէն ինչ
ի մի կը ձուլէ, ամէն ինչ կը ներկէ միագոյն երան-
գով մը՝ որ չունի անուն. խաւար մ'է սպիտակ:

Հովոցիս բարձր կատարին վրայ միայնակ կը
զգամ զիս բնութեան ծոցին մէջ անասնման, ուր հա-
մագոյից անէացումը կը տիրապետէ: Թռչնիկ մ'եմ.
Եւ բնակարանս վանդակ մը՝ կախուած թելով մ'անե-
րեւոյթ՝ անտունին դատաբեկութեան մէջ:

Մեռած է բնութիւնը բովանդակ. եւ պառուրուած
իւր պատանքին մէջ ճերմակ, անխիբր՝ անբարբառ,
կը սպասէ թաղման, կը սպասէ իւր մեծ քահանային,
իւր յուզարկաւորաց, իւր սղերեզուաց:

Երկար վայրկեաններ ճնշող սպասման մը նսեւ
ինձ համար: Եւ ահա ծառերը դրացի, ու մերձաւոր
տաճարին զոյգ աշտարակները բրգածայր՝ կը սկսին
ցոյց տալ իրենց դէմքերը բացխփիկ, մտացածին պա-
բանցիկներու կը վերածուին, կը կարսուն սպիտակ

բողին ետեւ, որ մերթ կ'անօտարանայ՝ մերթ կը խտա-
նայ, ի տես կը դնէ ու կը ծածկէ վերտօին:

Յանկարծակի կը փեռեկի երկինքը, կը բացուի
երկնակամարը՝ սալարկուած գոճագմով, ժպաւսիւ-
ուած երկար ու նուրբ ժանեակներով կաթնաթոյր:

Անոր ներքեւ՝ վերը՝ կը ծփան շոգեղէն բլուրներ
յորձանաւոր. կ'արշաւեն յաջ ու հետակ, կը դաշտա-
նան, կը լեռնանան, կը ցրուին, դարձեալ կը կու-
տակուին:

Նախատեղծ բնութեան երկունքն է կարծես.
Քոհրոհէն դուրս վազկլու ժամն տագնապալից: Տի-
բերական վիշապը, որ կը սողոյսի հովտին մէջէն, կը
փէ՛, ունգերէն գոլորշի մը երկնապող՝ սարներուն դէմ
Պգոստոսի ջերմակէզ արեգական, որ հետզհետէ կը
հայէ գայն՝ կ'իջեցնէ՝ կը հարթէ:

Հիմայ Մայիսիսի կատարն կը զգենու արեւուն
պատմութեանը շողշողուն. եւ իւր ներքեւ կը տարած-
ուի ծով մը մեծ՝ խաղաղիկ, հայելույ մը պէս սղորկ
ու վճիտ, որ կը ցուցնէ իւր մէջ երկնից դէմքը
զուարթուն, եւ կ'երթայ հեռուն հեռուն, զիզե-
լու իւր յետին ալիքները՝ հորիզոնին երեւակայա-
կան ափանց վրայ աւազուած:

Երկինքն ու ծով իրարու կը նային, կը խօսին՝
կը ժպտին իրարու, յիի խորհուրդներով եւ յոյգերով.
Եւ ոչ մէկ էակ կը բովանաւորէ անոնց երեսները,
որոնց վրայ լայն ծաղիկներ կը փակէ:

Կախուած կը մնամ ես այդ պատկերին վրայ,

կախարդուած գիւթուած իւր անստփոր ու անձանօթ
նմայրէն:

Այդ ծովը գեղեցիկ կը հիւծի տակաւ, կը ներծո-
տի, եւ իւր մէջէն դուրս կը կարկառուն Սարկնայի
բլրակաց գազաթիները դարարագեղ, նման խութերու՝
որ կը ցցուն ջրերու ամառութեան մէջէն, եւ որոնք
հանդարտ եւ յանգգաստից կ'երկարին տակաւ, կը
ստուարանան, հետ գնետէ կը շրջապատուն իրենց
ընտանի անտառներէն, հովիտներէն, տունկերէն,
արծաթեայ Տիրբիստն՝ որ ազամոզ կը փարի իրենց
ոտքերուն:

Կարծես արարչագործ եղեցին դեռ նոր կը կերտէ,
եւ կը գետեղէ խնամով հող՝ իրարու մօտ՝ այդ գար-
դերը հրաշագեղ:

Ու բնութիւնը վերածնեալ՝ կը զգենու ակնա-
պարար ներդաշնակութիւնը իւր երանգներուն: Կը
բարձրացնէ դէպ ի վեր իւր նուագը ցնծութեան, իւր
օրհներգը բազմահնչիւն:

Մեր պատկէ բն է:

Ո՛հ, բանիցս անգամ մեր ձակասն ալ, մտրին
պարիսպն ամբակուռ՝ ցցուած վեր՝ մշտնջենական
ճշմարտութեան լուսոյն բարձրութեանցը մէջ, կը շր-
ջապատուի կրքի՝ յանցանքի՝ տաքպկուսի մէջէն, որ
կը կապտէ անոր պարզութիւնն անդորր, կը ծածկէ
զայն կոհակներով կնճիսներու, եւ վարանաց բու-
ռերները կը սրողեն անոր հորիզոնը լուստոր:

խայթը, սպաշարը, լրումը կ'ընկճեն զոգին.
ու կը հառաչէ՝ եղկելին, բնկղման նիւթին սղտոր
յործանքներուն մէջ, տարուած մրուրին հոսանքէն,
եւ գերծանելու Տիգերուն մէջ մեծագոյն տազնապի
մատուած:

Համագոյից գեղեցկութիւնը, բարեխնամ տեսչու-
թեան գեղուն կայսակներ՝ ցանուած տիեզերաց վրայ,
չնէ երեւիր, չնէ ժպտիչ իրեն: Իւր բնտանի զովա-
բար աղբերակները ցամքած կը թուին, եւ կաթոզի
կը փնտռէ լոյսը, որ կայ եւ չի տեսնուիր, որ կը
յայտնուի եւ դարձեալ կը ծածկուի:

Այսպէս կը թողու զայն ողա՛ մը՝ զայն կերտող
աչք խնամարկու, որպէս զի զգայ իւր ոչնչութիւնն
ընդարոյս, եւ հրաժարի իւր անտեղի ամբարտա-
նութենէն, փորձուի զուրի՛ ինչպէս ոսկին բովին մէջ:

Եւ չետոյ կ'արծաղէ անոր վրայ իւր մառագայթը
կենսատու որ կը փարատէ անոր մռայլը, կը ցրուէ
զմազը՝ ներողութեան սիւրովը բաղդարաշունչ, կը
յատակէ անոր ձակասն արարչատիպ, որ զգեցած
վերստին իւր խաղաղութիւնը երկնածիւր, յառած
դէպ ի վեր՝ անսահմանը, դէպ արեգակը իւր կենաց,
ներքին ցնծութեան շուրջ բիրբուրուն մէջ, կը գոչէ
անձկանօթ. Աստուած՝ իմ:

Հ. ՎԱՐԴԱՆ Վ., ՀԱՅՅՈՒՆԻ

ՅՈՎՀԱՆՆԷՍ ԱՅՎԱԶՈՎԱՍԻ

ԱՆՀՈՒՆԻՆ ԿՈՍՏԱՆՍՆՈՒԼ

(Իւր մահուան 22 ամեակին առթիւ)

Քեզոգոսիոյ սեպածե կտորակներուն վրայ կանգուն, հորիզոնն ու անձիւր ծովն իրաւե՛լ բաժնող հեռասոյց աղեղին մէջ աչի՛ն հանգամս հիասլիե, հսկայ ծովակալի մը իրական կեցումձով, լայնուս ու սուսագեղ մտոց մը, մեհուտը հայեցոչութեան մը սխալի վայրկեաններուն մէջ կը կորողուի: Մտոց մը որուն լայնի վեհանդոտը հակի՛ն շրջագիծը Սեւ ծովի մահաւակարուած պիտուկին կը նմանի: Ազգերու մեծագոյն ծովակալիչը — հայ ծովակալիչը — Այվազովսի՛ն է ան: Ինչպէս իր կուրծի՛ն կուսի Նեպիանի՛ն հովի՛ն, ինչպէս իր սուրբներ կը բարոյսեն հեռանէս ալիքներու մեսանորոց ամբարակումէն, ինչպէս իր անյարիւ հայրամայր կը միաստորուի հեղուկ անդունդներուն երանաւտ զայտնիքին հետ, ու սասնազուն սուրամութեան մէջ՝ իբրև ծովային քիթեղնիկ՝ կը բուշի ալիքէ ալիք, եւ ինչպէ՛ս Անեզուրեան մասին իր պատճառ մը անհիշելի ծիածաններ կը քաւայեցնէ մերիկներու բեւի՛ն սակ լայնափեռեկ բացող ծովալանքաններուն մէջ: Վիթբառ Հիւկո սուպէ՛ս կը հասաչէ ու կը մեներդէ աղէտէ պղտէ գլորող ժան Վառժանի՛ն՝ վսեմ գր-

կուած, մե՛ծ բարսուակահին ետեւէն. «Անո մարց մը ծովուն մէջ»: Այվազովսի՛ն համար պղտէ է ապարակել երանօրէն, «Անո ծով մը մարցու մը մէջ»: Իր երկարներ Անեզրին հեմարիս վայրկեաններն են, լուսանա կարօներով բուկած իր մերիկներ անսպաս համբայքներ են մաւրուն եւ Անեզուրեան միջեւ, իր ալիքներուն ամենի պայցին ու յագեցած փառամէին մէջ, շարշարուած ծիածաններ կը լողան, խստ անդունդներուն դիպային հետէն բզգիսուած ծիածաններ կարան երանասուր, ու հասն որ կը ծռի կը վշի եկու կոհակներու ուղեիագ խաւարին մէջ՝ սիրազի՛ն լնում մըն է Համազդութեան գերագոյն վայելի՛ն ծոց, համաշունի իսկ է Անեզրին, քեւասարած պատճառով մը կարօրէն անեացոյ...: Նեպիանի՛ն հովր կ'անցնի հերարձակ բուկած ամպերուն վեռեկիսումներէն ու հեղուկ սուրամութեան վրայ կը աւսե՛լ ամէն բան Աննուհին սարսափով: Քիսպալոց ամպերուն բացսկերէն ներս ինչ կայ հերազմայ առատօսներ կարան շարշարուած շառալքներով, լուսարպօ փոփանկներով ու սղարկալու՝ առ այայտուելու շիւսնոց հիզերով: Ու ամենագոր ամենարափանց հովր, կարաւէ շունչով կը բուր ալի այս ամէնը, սառապած միջոցն իր բոլոր առարկաներով, ծովն ու իր սուարը, հովիւն ու իր խաշիկը, ամպն ու անկէ հառաչուող մերկանար, եւ այս ամենէն վեր՝ անդին, իբրև ամէն ինչ մեծ Միութեան շանող հերգորութիւն, կը քազուրեւ մխնալի

արանագլխան շէկ գայրայրով մը որ միջոցը կ'ապանեն
ու ժամանակէն՝ ժամանակին քուսու մասնատորո-
քենէն վե՛ր կը բրբուտէ՛ն Աննունիին Տօնը, ամէն ան-
կիսնէ: Այի՛մերը ծովային Վաղպիւրուհիներ են որ
Անեգութեան Երգը կը դաճեաւորեն:

Այվազովսիի նկարներուն առջեւ՝ մարդը ոսփ
կ'ենլէ մոլեգին անգուսպ շարժումով մը, անվախնան
կեանքին անիշխանութեամբը եւ կը տեսնէ ու կը շնչէ
Աննունը՝ րնկնուած, չարաչարիչ արհամարհանքով մը
անցաւոր բաներու դէմ, ցաւելով այն ամէն բանի վրայ
որ յախտեալիս չէ: Ճճաբիտ արուեստագիտին գործը
աննզուրթեան ահապէտ մը պէտք է բլլայ եւ Արուես-
տը՝ կամ մը Աննունը արտաբայելու: Այսպէ՛ս է Աստ-
ուածաշունչը, Վախճարի *Թոխթան* եւ *Իգէօլթը*, այս-
պէ՛ս են Ռօտէի *Համբոյրը*, այսպէս են Այվազովսիի
Եղիցի բոյսը, *Ջրհեղեղը*, *Կորսուող խաշինքը*, Սեւ
Ծովի մերկիները եւ բոլոր ծովանկարները: Ռուս ծո-
վապաղ մը կ'ըրթար իրուամբ Սեւ Ծովը Այվազովսիի
յուրջօրջը: Սեւ ծովը իր մէկ արցունքն է, իր կեանքին
իր ներշնչութեան գերբնօքը սարը որով ամենէն լաւ
կըցաւ արտաբայել իր տեսանող երեսակայութիւնը, իր
կիկլպեան վերացումները, իր հոգիին մոլեխմանչ
բունկումները, իր յախտեալութեան սէրը, որով ամենէն
լաւ կըցաւ ապրեցնել իր աննունին երագը: Թո՛ղ ցա-
մափ վրայ չը կանգնեն իր յուշարձանը, այլ յոյս
ծովուն վրայ, Թեոփոսիոյ խառակներուն առջեւ, ալի՛-

ներէն ձեծուած բայց երբէ՛ք չմասույ իր արձանին գեր-
բնօքը կրանքը բոլ կորոշուի ապուսպ հայ արձա-
նագործին ձեւեմով, իրբեւ խորհրդանշանն իսկ հայ
Յախտեալութեան կամքին, մէկ ձեւեմով իր անմահ վր-
ձիներ բարխելով Սեւ ծովուն բունկած հորիզոններուն
մէջ ու միւս ձեւեմով ցոյց տալով իր սիրտը, իր՝ հայտ
խորունկ սիրտն որով զգաց ու տեսաւ Աննունը ու
վաղէլէլ տուաւ զայն բոլոր մարդկութեան:

ԵՊՈՒԱՐԳ ԳՕԼԱՆՃԵԱՆ



*Ազրեյի ՊիՏոնի Թիւրք. — Եթէ կայ զհաս-
թիւն մը՝ որուն շատ քիչեր տեղեակ են, ապրիլու
զհասթիւնն է աս. «զարմանային այն է որ մարդիկ
կ'ընդունին թէ ուսուցչի և ուսումի պէտք ունին ու-
րիչ ամեն բաներու համար, առաւել կամ նուազ
ինչամով կը սորվին գայն. միայն և միայն ապրիլու
զհասթիւնն է որ չ'են սորվիր և չ'են փոփաքիր սոր-
վել» (Երեւոյ):*

(Կոչնակ)

Յ. Թ. ՀԻՆԳԼԵԱՆ



ՍՈՂՈՄՈՆ ԹԷՂԼԻՐԵԱՆ

Այն հօր անհատականությունը՝ որ Ազգի մը միջին մը զոհերուն վրէժխնդիրը պիտի բլլար, ամբողջ աշխարհի հեացումին տարիայ, դա՛ Սոզումուն Թեղլիրեանն է։ Անոր անունը պաշտելի՛ք քաղցր հնչեց մեր ականջին որու ան մասնամեկու թմհ ու բոհին մէջ։ Մեր դէմքերը ճատ ազայթեցան, ու ակբութեան սե սե ամպեր փարսացան մեր վերելէն։

Համլոյր այն ձեռքին՝ որ 1921 մարտ 15ին սպաննեց Պերլինի փողոցներէն միտն մէջ նախկին թղթափան կարգոս թայլաթը։ Բունիս 2-ին անոր դատը տեղի ունեցաւ։ Պերլին, Գուրմ փողոց, թիւ 91 երդուեալ դատաւ անին տաջե։

Այս դատը մեծ հետաքրքրութիւն առթեց հանուր աշխարհի առջեւ։ Հոն հայութիւնն էր որ կր ներկայանար յանձին Պ. Սոզումունի, հաշիւ պաշանջող այն ահաւոր կոտորածին՝ որ խլեց իրմէն իր միջին մը զաւակները։ Թայլաթ այս մեծ եղեռնին գլխաւոր գերակատարը ճանչցուած էր։

Պերլինի ամէնէն նշանաւոր փաստարանները կր պաշտպանէին տրի երխատարդը. փաստարաններուն գործակից էր Պերման միջազգային օրէնքի ամենէն հմուտ մէկ անձը Տքթ. Նիւայեր, թէհլիրեանի պաշտպանողական կէտը սա է որ անիկայ գործեց ուղեղային յուզման տակ։

Կանչուած վկաներուն մէջ էր Տքթ. Լէփսիս։



Պ. ՍՈՂՈՄՈՆ ԹԷՂԼԻՐԵԱՆ

լինան Յոն Զանտերս. հոն էր նաև Թայէտթին ալբին, Տիկին Թէրզիպաչևան, Գր. Մ. Վ. Պալաքևան, Արամ Անտոնեան, նաև երկուսանեակ մը գերման պաշտօնական յիմարարոյցներ:

Ժամբ 10ին կը սկսի գաստախարութիւնը:
ԹԵ՛ՂԻՒԹԵԱՆԻ ՀԱՐՅԱՒՆՆՈՒԹԻՒՆԸ՛:

»Ինչո՞ւ եմ Բագարթ՞, երկու երեք տարեկան հասակիս, ծնողքս երգնկա փոխադրուած է: Իմ ուսումս ստացած եմ երգնկայի հայտը վարժարանը, 915ի մայիսին երգնկայի մտաորակմաները աքտորեցին, յունիսին ամբողջ ազգաբնակչութիւնը առանց ուր տանելին յաշտնեւ, ելիս շարք ստրկիկաներու հսկողութեամբ սկսան քշել. հազիւ քաղաքէն դուրս ելած սկսան ջարդի տեսայ փոքր Էզրօրս դանկը ջարջախուած, լոնցի մօրս ազգականները իմ ալ գլխուս ծանր հարուած մը բնդունեցայ, ու շքս կորսնցնելով ինկայ գետին. չի գիտեմ թէ ո՞րքան տանն ու շահարոյս Թնացի, և երբ ու շարեբեցայ, մեծ եզրօրս գիակին տակ բլլաւ տեսայ. սկսած էր մթնել, մթնչազի յոյսով նշմարեցի գիտելոյսեր խոչտանդուած և անչնչացած. շօրս կողմս մեռելային լուսի ինն: Աւելի նախամեծար կը համարիմ մեռնիլ քան թէ վերստին ապրիլ այն սև օրերը երբ իմ մայրս ու քոյրերս նախատինքի ենթարկուեցան ու սպաննուեցան և իմ հայրս ու եղբայրներս մոլթուեցան: Մերձակայ գիւղի մը մէջ պատու քերթու կին մը քիչ մը

ուսելիք յուսա ինձ և իմ արիւնաներկ հայկական հազուսաներս փոխանակեց քրդական հէն ու մին հագուստներով, բայց վախցաւ աւելի երկար պահել զիս. երկու ամիս թափառելէ վերջ կողկատէն ուստական հողը հասայ, Թուսիոյ և Պարսկաստանի մէջ թափառեցայ, մինչև որ լսեցի թէ հայրենի գիւղս ազատուած է վերստին Թուսերու շնորհիւ, հոն վերադառնալով տեսայ որ միմիայն երկու բնտանիքներ կ'ապրէին տակաւին:

«Իմ հօրենական տունս ամայի եղած էր, Կիտէի որ հայրս քիչ մը սօկի թաղած էր, փնտտեցի և 4800 թրքական սօկի գտայ. Թուսերու քաշուելէն յետոյ Թիֆլիս գացի և հոն մնացի երկու տարի մինչև 1919, Գետոյ գացի Պոլիս, անկէ՛ Սելանիկ և Սերպիս, վերագործայ Սելանիկ, անկէ՛ անցայ Բարբլ, ուր պարսկական շիպատուք ժրնկի անցապէր տուա ինձ և հոն ալ Գեղման հիպատուք Պերլինի համար վիզէ բրտ անցալիս, և փողոցին մէջ զիպուածով ծանչցայ Թուլաթը. հասկցայ անոր ուր բնակիլը. գիտացի տունը սևեակ մը վարձեցի և հսկողութիւն կատարեցի:

«Յս յանցաւոր չեմ, խեղճս հանդարտ է: Իմ գործածակս երկու շարաթ առաջ էր գրուում կտորածնեբոյն տեսարանները վերերևեցան ինձի. պատեկբացան իմ առջև մօրս, եղբօրս և ստեւանդուած քոյրերս ու գիակները: Յանկարծ մօրս զիտկը կանգնելով բուս ինձ, «Դու՞ն գիտէիր օր Թայէտթ ճոս է ու բո-

լարոյին անասորբեր կը մնաս, ուրեմն իմ գաւազն շէս
յանկարծ արթնցոյցս և թայլաթը սպաննելի որոշեցի»
Վ. ԱՍՆՆԵՐԸ. ԿԸ 1.ՍՈՒԿՆ.

Ասոնց մէջ ուշագրաւ է Տիկին թեղեղեղաշէան՝ որ
գառաջարութեան կուտայ նոր զարկ և կ'ստեղծէ
յարուած մթնոլորտ մը իր պատմածներուն շուրջ:
Կը նկարագրէ էրգրու մի տարագրութիւնը: Կը խօսի
անկողի՞ծ և տառապող հոգիով, կը նկարագրէ տա-
րագրութեան ամ սղջ պատմութիւնը թէ ի՞նչպէս
անօթի, ծարաւ ստիպում էր ոտովկանին խարազա-
նին հարուածներուն տակ իրենց ճամբան շարունակել
թէ ի՞նչպէս շայ աղջիկներ կը բռնարարուէին, պատ-
ժուած արհաւիրքները լոյսորդին նոր էին զա-
տոգներուն, զարմացական և ցաւակցական բացագան-
չութիւններ ամէն կողմէ:

Յետոյ կը խօսի Գր. Ե՛ Վ. Պայաքեան և կը նկա-
րագրէ թէ 915 ազնիւ 11ին Պոյսոյ մտաւորականները
թիւով 380 հոգի յանկարծ կը բռնէին Չանդըբը և թէ
անոնցմէ 90ը բաժնեյալ կ'աւստրին Սյաշ և յետոյ
ճամբան կազմել հարուածներով կը սպաննեն զանոնք:
Սն ցոյց կուտայ հեռագիր մը այսպէս գրուած «Իմա-
ցուցէք մեռածներուն թիւը և ուղարկեցէք ողջնե-
րուն թիւը: Թէ՛հիբեանի ի նպաստ վկայողներուն
շարքին մէջ էր նաև ծանօթ հայասէր Ա. Բարսեղ Կ
3.4 ժամ տեսող ճառով մը և վիճակագրական թիւ-
ւերով կը հաստատէ կատարուածները իթիթհասի

կուսովարութեան հրամանով, որուն գլուխն էր Թա-
լեաթ: Իրման ֆօն Զանուերս կը հերքէ դերման զին-
ւորականութեան մեղաւկցութիւնը այս կատարածնե-
րուն մէջ:

ԲԻԻԾԿԵՆԵՐՈՒ ՏԵՂԵԿԱՆՍՈՒԹԻԿԵՆԸ.

Բարբն այ համաձայն են այն կետին շուրջ թէ
թէ՛հիբեանի անցեալի տառապանքները և անոնց վեր-
ջուգոյ մեքը քայքայած են ֆիզիքականը և ազգած
հոգեկան ու ջղային գրութեան վրայ և ծնունդ տը-
ւած են յուսմտութեան:

Գառաջարութեան շարունակութիւնը կը սկսի
յաջորդ օրը:

Ընդհ. գառախօսք կ'ամբաստանէ թէ՛հիբեանը
և թայլաթը որդարացնելով մասամբ կ'աւազարկէ
մեղապարտ ճանշայ ախաստանեայր: Յետոյ կը
խօսին պաշտպան փաստարաններ, հօգոյ, փաստացի,
որոնք կը ցնցեն ամ սղջ ունկընդիբները, կը խօսին
Տ.թ.թ. Գորտոն, Տ.թ.թ. Եվէրմատեւր, Տ.թ.թ. Եվ-
մայր որոնք կ'եղրակցեն թէ ամբաստանեայր
թէ՛ ինքզինքին առջև և թէ օրէնքին առջև ան-
պարտ է, անպարտութեան վճիռը օրինական պա-
հանջքն է:

Փաստարաններու խօսքերէն վերջ կըղուեալները
կը քաշուին խորհրդակցութեան սրահ և կը գտնան
մէկ ժամ մէկ քառորդ խորհրդակցելէ յետոյ:
ՈՒՄԼՆՈՂ ԹԵՂԵԿԱՆՍՈՒԹԻԿԵՆԸ ԵՒՍՏ 15ին ՀԻՍՏԵՂԵ-

ՊԵՐՈՒ ՓՈՂՈՑ ԹԱԼԷԱԹ ՓԱՇԱՆ ԿԱՆՆԱՄՏԱՅՈՒՆԻՆ
ԿԵՐՊՈՎ ԵՍՊԱՆՆԱՆԵՐ ԸՎԼԱԼՈՒՆ ԷՍՄԱՐ ՄԵՂԱ-
ՊԱՐՏ Է: — Ոչ:

Երդուեայ դատարըին այս ընթերցումէն վերջ
միայն ներս կը շերտի թէ՛ Տիբեան և էր սովորական
հանդարտութեամբ կը նստի էր աթոռին վրայ: Ոյս
ոմեքամ նախագահը երդուեայներու որոշումը կը կար-
դայ ամէ աստանեային համար:

Հախագահը երկու դատարներուն հետ վայր-
կեան մը խորհրդակցելէ վերջ կը յայտարարէ:
ՈՒՍԱՆՎՈՂ, ՍՈՂՈՄՈՆ ԹԷՅԼԻԿԵԱՆ ԱՆՊԱՐՏ
ԱՐՁԱՆՈՒՆՆԵՐ Է:

Այս վճիռը մեծ խանդավառութեամբ, զոհու-
նակութեան ազադակներով ու ծափերով կ'ողջանուի
նեթիաներէն:

Անմիջապէս ազատ կ'արձակուի թէ՛ Տիբեան, էր
հարենակիցիներ շրջապատելով զինք կ'ողջագուբեն և
անոնց պատրաստած ծաղկապսակ օթժամօպիլը՝ թէ՛ Տ-
իբեանի արամադրուած՝ կը ճեղքէ դատարանին
առջեի ամբիսը ու դուսրթագին կը սուրայ Պերլինի
փողոցներուն մէջ:

ՊԵՏՅԷ՝ ԹԷՅԼԻԿԵԱՆ...:

Ս. Գ.



Պ. ՇՄԱՅԵԱԿ ԽՈՍՐՈՎԵԱՆ



Պ. ՀՄԱՅԵԱԿ ԻՍՍՐՈՎԵԱՆ

Հագինան անբացատրելի հրճուանք մը կ'ողտով անբողջ Լուսինն. այս անունին հետքը կը խանդավառ է գիտ. երբ դպրոցականի եւ ուսուցչի Լազոյք յիշատակներ երեւակայութեան անջեկ կը օգտակարացնեն սխառն պատանեկիկին Պ. Հմայեակ, որ Գում-Գումի Մայր-Վարժարանին մէջ 1887ին կը հետեւեր մաթեմի յետի դաստրուս: Ռատնկութիւնը այն օրերուն հոմ քիւտով կը գրուէր նոյն դպրոցին ընկալածակ արահները եւ Պ. Հմայեակի կարգը տղայոց շահութեանը պատճառաւ եւկու համալոյք բաժանուներու վերածուած էր: Վարժարանին ուկեպարտ էր այն շնորհիւ մաթեմաթիկի ուսուցիչ եւ Ռատնկոյի Օստանեան Երեսօրայան Պ. Յակոբ Պոյանեանի իրատեսուն դեկտմարտ բեան:

Յարգաւոր այն ժամանակի Մայր Էկեղեցւոյ Թաղաբնակարանին՝ որուն կ'ատենապետէր Մկրտիչ Եննեան եւ անդամներն էին Մկրտիչ Գալանտեան, Մկրտիչ Ռատնեան, Գրիգոր Մարգարեան (սեպտանոր), Մկրտիչ Արմեան, Թիմոն Հանեան, եւ ուրիշներ: Այս խորհուրդն էր որ ամէն կարգաբարձրին վաստակեալ Պ. Յակոբ Պոյանեանի տնօրինութեան:

Պ. Հմ. Խորհրդան ծնած Սեպտ. 1873ին Բարեղ.



Պ. ՄԻՍԱԲ ԹՕՐԼԱՔԵԱՆ

որով Գևորգի ազնի ծնողքի: Մանուկ հասակէն՝ Կ. Պոլիս գալով նախնական կրթութիւն ստացաւ Մայր-Վարժարան իր եղբոր Պ. Գուրգինի մէս: Սա եւս իր նա-
րագասին քարեմատնութիւններով օժտւած է, որ Օսմ.
Սահմանադրութեան հռչակումէն վերջ Վանայ կա-
նադարական քաղաքն եղաւ:

Պ. Հմ. Խոսրովեան 1893ին ընթացաւս խաղաղային
վարժարանէ եւ 1900ին ընթացաւս իրաւաբանական
վարժարանէ. Ս. կաթգի վկայականներով, խղճամիտ
ուսումնասիրող եւ յարատե ուսումնասիրութեան
նախնած՝ զարգացուցած է իր նիւրք եւ այս կեր-
պով կըցած է բարձրանալ առաջնակարգ փաստաբա-
նի պիւրէին:

Օսմ. Սահմանադրութեան յայտարարութենէն վերջ
1908ին մանուանող հռչակուեցաւ ինք, երբ առիք ու-
նեցաւ ասեմախօսելու մայրաքաղաքիս մէջ հանդէսնե-
րու առթիւ եւ ասաննեց ամենակենսոս դատեր: Երկար
ատեն ուսուցիչ եղաւ միջազգային օրէնքի Խաղաղային
եւ իրաւաբանական վարժարաններու:

Ազգային օրջանակին մէջ ալ իր զործն մասնակ-
ցութիւնը ունեցած է իբր ժողովական: Գուրեան պա-
տեօաբն օրով Խաղաղական ժողովի անդամ եղաւ եւ
է սպոր երեսփոխան եւսկիսարու Կոր-Փաղէն:

Ամուսնացած է Տիկին Արուսեակի մէս (ծնեալ
Խնէիճեան), որ Հայ խաղան սեռին պատի կը բերէ
իւր կիթք մեհով եւ ազնի նկարագրով:

Երեկայ տարւոյ մէջ Պոլսոյ Հայ մանուրք ընթա-
նակ տեղ տուաւ Աւարկյանի ներքին զործոց նախա-
նար Չիւսեօր Պէնպոտ խանի սպանիչ Պ. Միսաթ
Փորթաբեանի դատախառնութեան մանրամասնութե-
նեան: Պարզ ռնիր մը չէ սա, ալ Փորթաբեան իւր
սիրելիներուն եւ անոնց մէս նազարաւոր նախնու
մանուան վերք լուծելու համար մարտացոս հարուածը
իջեցաւ Պառնի Հայութեան վաստուէր ջարդարարին՝
Բերա-Քարաթի առջեւ:

Անբասանեալին պատշգան փաստաբաններէ էին
Պ. Հմ. Խոսրովեան, Պ. Միցցի:

Այս դատին առթիւ Պ. Խոսրովեանի արեսասանած
պատշգանդական հոտը կը բաւէ համակրելի իրա-
ւագէտին փառք յաւերժացնելու եւ ես չի կըցալ
առանց խորին յագմանքի կարգալ մէկ շունչով եւ
զոս մը ինչպէղ ոգիւ որութեամբ ծագածուել զայն
հանիցս, որովմեհեւ Պ. Հմայեակ պաժառ կերպով
երեան բերաւ մարդկային իրաւունք եւ արգարու-
րիւնը Անգլիական պատերազմական ասեանին առջեւ՝
որ անպատ հռչակեց Միսաթ Փորթաբեանը Հոկտ.
31ին:

Պ. Հմ. Խոսրովեանի հոտը պարտականող քերքը
իբր նախնական յիշատակ պիտի պանծալ յանէս ինն
սիրելի բոլորածուրթս մէջ եւ կ'ուզեմ ոգիւ լայի սնով
յաւնախ երբ հանոյն ունենալ աչքէ անցնել զայն կա-
րօտային:

Անա մի հափ մամեր նոյն նամուսը պատար-
նուղալանէն:

Ամառուան տար գիշեր մը գիւղացի Հայ մը՝ անուս
և անասչ ու երբագահան համայտարաններու մէջ
կրթուած և բազմաթիւ տեղադրանքով զարգարուած
երեսասարգ մը իրարու կը հանդպին Պոստյ ամենէն
չորոգումն պանդակներէն մէկուն առջեւ. երկուքն այ
գիշերուան այդ ժամուն փոզոց ելած էին գիշերը
սպաննելու համար: Տխողաւար երեսասարգը, գիւ
տան, հարուստ, գեղազէմ և արդէն համալուսոր
կ'սիզուէր պանդակ, անոր շքեղ սենեակներէն մէկուն
մէջ հանգչեցնելու համար իր մարմինը, կենը իր քո-
փիկն էր ու միւս սիրելիները եղբայրները հազիւ քանի
մը քաղ հետու էին իրմէ. ապահովաբար կեանքի
էքեանքէն չէր անիկա իսկ միւսը գիւղացին, հի-
ւանդ ու վշտարեկ, սպաննել կ'ուզէր գիշերը որ իր
հիւանդ ջիզերուն հանդիսա չէր պարգեւեր երկեք
Գիւղացին մինակ էր ոչ թէ մինակ գիշերուան այդ
ժամուն. այլ ամբողջ աշխարհէ մէջ. անիկա այ ու-
նեցած էր կեն մը. ան այ ունեցած էր եղբայրներ,
բայց անոնք չկային այլեւս, ամբողջ աշխարհը գի-
շեր էր անոր համար, ու այդ պահուն՝ այդ երկու-
քին միջև կ'անցնէր տուամ մը, որուն գաղտնիքը
լուծելու պաշտօնը Աստուած կը յանձնէ այս գա-
տարանին:

Յիսոյս ս'ըրկէ այս հանդիպումը: Ճակատագրին

անխուսափելի վճիռներէն մէկը: Իննդապաշտով, կրօն-
քով և ազգութեամբ իրարմէ բոլորովին տարբեր այդ
երկու անձերը արիւնտա քաղաքէն երկու փախտա-
կաններ էին: Գիւղացին կը փախեր, Պոստյ արդեօք,
ս'չ, Պոսէն այ անդին, Անգլիա՞, Ամերիկա՞. թեթեւ
ինքն այ չէր գիտեր թէ աշխարհէ ո'ր ծայրը. անիկա
ցնցուած էր բազդին այն տեսակ ազդակներէն մէ-
կուն տակ ուր կը ցնդէ և կ'ոչնչանայ մարդուն մէջ
կամէր, գատողութիւնը, յոյսը և ապրելու փափաքը.
անոր համար այլեւս աշխարհ գաղբած էր իրակա-
նութիւն մը բլլայէ և արդարեւ աշխարհը ի՞նչ իր-
կանութիւն կրնար ներկայացնել այլեւս անոր համար
որ իր ամբողջ սիրելիներուն բոլորուելը տեսեր է իր
աչքին առջև. անոր աչքը այլեւս չի տեսներ աշ-
խարհէ իրերը մէկ պատկեր միայն կը ցցուի անոր
աչքին առջև. — Լրմէնիքէնտի խեղճուկ մէկ սենե-
կը՝ ինք փռուած վիտուոր, մինչ սճրագործները կը
փարատեն գիշատիչ գազաններու նման իր երկու
մանկիկները, իր կենը, իր քոյրը Աղաւնին, Շանայի և
թերեւս Տրապիզոնի գեղեցիկութեան թագու հին, իր
եղբայրը և ... աւա՞ղ, իր ձերանի ու հիւանդ հայը:
Անոր աչքերը այլեւս չեն տեսներ, անոր ականջները
այլեւս ուրիշ ձայն չեն առներ: Գերեզմանային յու-
թիւն կը սիրէ ամբողջ աշխարհի մէջ՝ մէկ ձայն մի-
այն կը լսէ. — հօրը աղերսը սճրագործներուն ուղղ-
ուած, — «Ինայեկէք դուտիկերուս:» Իսկ մի'որ

ան այ փախտական մը կեանքի բոլոր հրապարակները ներթափան ա հաճոյքները վաշխոյ այդ համբաւաւոր երեւոյթները, լիտրը, նախարարը, ան ինչու Պոլս կը փախի, իր ազգականները բռն ին ան փախտական մը չէր թէ Պոլսէ վերջներու կողմէ Պոլսու զրկուած էր բարձր պաշտօնով մը:

«Ես կ'ենթադրեմ թէ այդ պաշտօնը որ եւ է կերպով ձեռք անցուցած էր՝ Պաքուէն վախչելու համար, այն քաղաքէն՝ որուն պատմութեան ամենէն արիւնայի էջերը, իր քանի մը արբանակներուն աջակցութեամբ ինքը գրած էր: Համայնարանական և քաղաքական տխրոյններու շարքին տակ մեծ սճրագործն էր ան՝ որ կ'երթար հանդատնայ պանդոկին փորթով մէկ սենեակին մէջ, ներկայացնելու աշխարհի տաջն առ ան, արոյական նկարը թէ պատեր, կեանքը, հաճոյքը սճրագործներուն իրաւունքն է, թէ կարելի է ամբողջ քաղաք մը հարգել և յետոյ կեանքը վախչել աներկիւղ, ապահով:

«Աւ ահա կը հնչէ ճակատագրային ժամը, գոհը և սճրագործը իրարու կը հանդիպին, գիւղացին կը նշմարէ զայն, կը լսէ իր հօրը ձայնը. — «Կի՛մացէք զաւաններու և խնայեցէք անոնց»: կը տեսնէ իր զաւանները, սճրագործը իր վրայ այ կը յարձակի՝ սպաննելու համար զինքը: Սիրար կը բարտես, արխնը գլուխը կը խնուսի, ա կը պատահի անխուսափելին: Պաքուի ջարդարարը ոչ ևւ և է, Ան ինչու ան»

զեականց ձեռք մը գնդակին տակ...

«1918ի Ապրիլմիսի ջարդը Արարկէճանի կառավարութեան կողմէ կազմակերպուած էր, փաստերու անատութեան մը առ հէ կը դատուինք, վէսական ու ջութջութիչ փաստեր, որոնք որեւէ դատարանի առջև լուսական պիտի համարուէին այդ կառավարութեան անդամները իւր մարդասպան դատարարներու՝ դատարարներու առջին գծին վրայ գնելով ներքին զործերու նախարարը:

Վայրկեան մը սակայն ներքեց որ իրմէնիքէն տի ահա որ տուածն պատկերը ուրուագծեմ:

«Ձե՛՛թէները մտեր էին իրմէնիքէնտի այն խղճուկ սենեակը որուն մէկ անկիւնը պատկած էր Յակոբ, ամբաստանեալին հայրը, Թորյաքեան ընտանիքին ձերուկ և հիւանդ պետը՝ կծկուած և աջտակ, անոր քով Աղանին, Յակոբին աղջիկը, նաև իրուանդ, Յակոբին կրտսեր դուստրը, իսկ այս տղան, ամբաստանեալը որ մէկ երկու վայրկեան տուած զուբը, փողոցին մէջ, աւազակներէն վերաւորուէր և հաղիւ ինքիւնքը տուն կըցած էր նետով, զետեր պատկած, իր գեռատի կնոջ փայլիկ թեւերուն մէջ, մինչ իր երկու փաբրիկները աղելի ճիշեր արձակութի, պաշտպանութեան կ'աղերսէն իրենց խնայարարս ծնողքէն:

«...Ձե՛՛թէները ամբողջ թորյաքեան ընտանիքը խողթեցած բլլալու գոհունակութեամբ իրենց եօթը

դահերուն՝ թորլաքեան ընտանիքի եօթը զիակներուն վրայ կոխոտելով կը մեկնին, Այդ եօթնէն սակայն մէկուն մասին սխալած էին, այն է ամբաստանակալը:

«Ձեւ յիշեր դաս մը ուր բժիշկները եկած ըլլան անգամ որոշ եղբակացու թեան որքան եկան հոս: Անոնք բոն թէ թորլաքեան անգիտակից էր երբ սպաննեց Ջիվանշիրը: Մեթէ կրնա՞ր զիտու թիւնը տարբեր կերպով արտայայտուիլ: Ե՞նչ բան կայ աւելի բնական քան սա ստուգութիւնը թէ թորլաքեանի հիւանդ ուղեղը չկրցաւ զիմացրիլ այն ահաւոր ցնցումին որուն ենթարկուեցաւ Ջիվանշիրի սեղմէք տեսնելով այն արամաթիք զիւները, Բերս-Բաւասի գրան առջե... Եւ ո՞րն է արդէն առողջ այն ուղեղը՝ որ չսրտի ազդու էր այդպէս ցնցումէ մը: Մտրդկային ուղեղը ո՞չ պողպատէ է ոչ ալ բար. ըլլա՞ր խի, Վեսուփի լաւ աներուն տակ ամլողջ բացաբներ թաղուած չկա՞ն:

«Ոչ, Մեծայարգ Տէր, այս խեղճ տղան հիւանդ մըն է, թէ չաւառ մըն է: Այս պահուն ո՞վ գիտէ Ի՞նչ ձայներ կը լսէ. — խօսողը հայրն է թէ աղջիկը...»

«Թեիւս կը սիրելիներէն շքապատուած է. թեիւրես անոնք Մեսաքը իրենց քովը կը կանչեն, ուրիշ աշխարհ մը ուր մարդիկ չեն տառապիր... Բայց ո՞չ, մեծայարգ Տէր, Պաքուի հազարաւոր հայ մեռեալները Ձեզի կը դիտեն Ձեզի ցոյց տալով Արդարութեան դրօշակը: Մե՛ վարանիք Մեսաքը Ինձի յանձնեցէք, որպէսզի փառաւորութիւն Աստուծոյ անունը»:

(Արտաստուած 4 հրիչ, 1921)

ՅԱՆԳԱՒՈՐ ՃՇՍԱՐՏՈՒԹԻՒՆՆԵՐ

Ինչո՞ւ սէրը նմանցուցին լուսնի—բանկի
ձիշտ անոր պէս՝ երբ ալ չաճիր կը նուազի:

Միշտ առանձին ըլլալը կը կարծեմ հանդուրժելի,
Բնաւ մինակ չըլլալէ հազար անգամ աւելի:

Կը նմանին կիները ժամացոյցի մ'աջնակսի,
Որ երեսուն տարիէն ալ ետ մնալ կ'սկսի:

Գործի սկսող շատ՝ ամէն ատեն,
Բայց որչա՞փ քիչեր են որ կ'աւարտեն:

Վեր բարձրանալու փափարով նանիր՝
Միկն ո՞ր խոնարհիլ մտրդ չզիջանիր:

Էալ յորդոր մը քեզի տամ, շարունակի միտրդ քե՛ր
Թէ ունինք երեք տեսակ բարեկամ ամէն ատեն,
Ոմանք՝ արդեամբ մեզ սիրող, ոմանք՝ անհոգ անտարբեր
Ուրիշներ ալ, հատա՛ ինձ, որ պարզապէս մեզ կ'ատեն:

Ճանապարհը՝ որ կը տանէր
Դէպ ի տունը Յոսի հերասէր՝

Նատ կ'երկարի, երբ ազլաներ,
Սուգ ու թախիժ հոն են հասեր:

Չար արարք մը հրապոյր ունի՝
Յորչափ գործուած դեռ չէ անի-
Անգամ մը որ կատարուեցա՞ւ,
Կուտայ միայն կսկիծ ու ցու:

Չեղ ժամադրութեանց եղէր Ճշդպագ՜ի.
Պիտի բսեմ Չեզ թէ ինչու հասեր,
Նախ կրթեալ մարդու պարտքն է. ապա
— Բան մը որ պէտք չէ մնայ աննշմար—
Վասնզի սվ որ՝ ուշամտոցին
Կառն կ'ապատ գոյ թէ չգոյէ:
Կը դարձնէ ստոյգ կամ մտացածին
Թերութիւններ, գոր անոր կ'ընծայէ:

Երջանկութիւն հանդիպակաց
Սա սունն է գեղատեսիլ-
Օթեւա՞ն է հրբեշտակաց.
Մարդս կ'ազէ պա՞մ մը կախի
Եւ զայն դիտել հոգեզուարթ.
Սաղարթները գայն պատեր են
Ամէն կողմէ յաստիկ ու վարդ
Կը մազլըցին իր պատերէն.
Մի՛ փորձուիք սակայն բնու
Ներս մտնելու. ա՛լ չէք աններ.
Կը հիանար մէկ պայմանաւ.
Պարտէ՞ն ուզէր ձեր ակնարկներ:

Մ. ՀՈՒՆՅ


ԱՂԱԽԱՂԵԱԼ ԱՌԱՍՆԵՐ

Պարարտ, գէր կով մը ունէր փորրիկ ձագ,
Որ իրեն շուրջը արծակ համարծակ
Կ'ստտուէր զուարթ, աւա՞ղ. օր մըն ալ
— Պարտ էին այն օր զուրսը չմնալ—
Սաստիկ փոթորիկ փրթաւ հարաւէն,
Տեղ մը չգտան իրենց ապաւէն,
Բուռն բամբ մը վերցուց իւր կորիւն,
Նեւեց հեռուներ անշունչ, անարիւն.
Մայրը անձկանօր միշտ կը բառաչէր,
Շուրջը կը յածէր մայեղին աչեր.
— Չե՞ս գիտեր, ըսի, ո՞վ խեղճ կենդանի,
Կովին բերածը քաղին կը քանի:

— Կը՞ն, կը՞ն, կը՞ն, կը՞ն; ի՞նչ ծայն է այս դրացի,
Հանդիպակաց բարեկամիս հարցուցի.
— Յաճանաւ մը կը պատճառէ այս ժխոր,
Իջեցնելով իւր խարխալը ծովուն խոր.
— Կը կարճէի թէ ծովերու հսկաներ՝
Խարխալելով այսքան ազմուկ չեն հաներ.
— Չե՞ս գիտեր թէ առած մը կայ պապենի,
«Յաճանար սիւս կուկուան կը լրնի:»

Բարեկամ մը ունիմ ընաիր որպէս գոյար՝
 Օտարամուտ անուններու խիստ սիրահար.
 Երկու զաւակ իւր խնամոց են առարկայ.
 Մին Վարուժան՝ շորջ տաննեւից տարեկան կայ,
 Զոր կը կոչէ, օտարամու այս հայրը ժան.
 Միւսը՝ Խաժակ, իւր բնութեան կարի դաժան,
 Երեք տարու առելի մեծ եւ իմ յարգի
 Բարեկամս Խաժակըն է, փոխած ժագի.
 Մինչ կըտեսրը հեզ ու խոհեմ կը զարգանայ,
 Անդրանիկը կը պատճառէ վիշտ անխնայ
 Իւր խեղճ հօրը՝ որ վայ տալով միշտ, շարունակ,
 Կ'ըսէ, անար. «ժագ, եղբորմէդ ա՛ն օրինակ,
 Ե՞րբ բու վրայ իմաստութիւն պիտի փայլի.
 Ետնեանցի, վա՛խ, ժանն է լոկ գովելի:»

Մ. ՀՈՒՆԿ



Մ. Բարիպի ԱՍԳ-Տրնի Եկեղեցին Երևան

Մեր Բարեկամ է Երան Ե. Լուսինեան վերջին Բարեկամը Շաղթ.

ՏԻԳՐԱՆ ԶԵՍՎԻՒՐԵԱՆ

ՀԱԿԻՐՃ ԳԵՆՈՒՔԻՐԱԿԱՆ. — Երևան 1884 Վր. — մի շխան է. թշուառ մանկութիւն մը խնեցած է Կնչպետ կը գրէ իր գրքէ եզրոր թեոգիկէ: 1897ին Բաղատոյ կարմիր վանքին սրբանոցը կը գտնուի իր Տրատարակած Վանքի ներշնչած կը թուի նոյն մենաստանէն: Յետոյ կ'ընդունուի Պերպլեբանէ՝ իրը որդեգիր՝ նոյն հաստատութեան մէջ, որմէ քն- թագաւարտ կ'ըլլայ 1903ին, ուսուցչական ասպարէզը կ'ընդգրկէ. դասախօսելով պատմութիւն, աշխարհա- գրութիւն, օտար ազգաց մատենագրութիւն, զբա- կանութիւն: Մեր աշխարհիկ զբաղմունքներու աս- պարէզին մէջ կ'փայլի ի վիպականերով, քննադա- րասականներով ևն, ևն: իր գլխաւոր գործն է Վանքը. Հրատարակած է նաև ասանձին՝ Հայրենի ձայներ (Նորավայրեր), 1910ին արձակուրդին կը շրջապահ իւրօրային դանազան կողմերը: Տարեցոյցիս Տրատա- րակէլը ապրած ըլլալով Չեօկիւրեանի հետ իր պաշ- տօնակից շատ մօտէն գնահատած է անոր ազնիւ, գերանուրը գզացումները ու հայրենասէր սրին: Յոյժ խանդաւ և նուիրուած ուսուցիչ մըն էր, պաշտուած իր սաներէն Ափսոս, որ ազգը մեծ եղեռնի գոհե- բուն հետ կ'որոյց զանի ևս անյաւատ ու մեզ կը

միայ միայն քննադատ իր պաշտօնի յիշատակին՝ խորին մեծարանք:

Հեռու ետանքը մի քանի պատատիկներ են զբը- ուսած իր նշանածին Սր. Նոյնմի Հայկականի, գուարը զիտակից ուսուցչուհի Տիկին Հայկականի, որ երկար տարիներէ ի վեր առնական կորովով պաշտօն կը վարէ գլխաւորաբար ի սկիւտարու Ազգ. վարժարաններուն մէջ և ներկայիս Աւագ ուսուցչուհին է Ս. Խաչ վարժարանի Տիկին Կրիստիկ Ս. Խաչի հոգանիին տակ ապաստանած էր սակաւթիւ ուսուցչական կազ- մով իր գործը կը վարէ առաջ իր պարտականու- թիւնն ուն անձնուէր, և ամէն ժամ անբութեի թախնիւծով մը կը յիշէ իր սիրելի Չեօկիւրեանը և հո- գեհատը դուստրը Սր. Նոյնմի, երկուքն ալ իրենց ձեռքերով իրարու արձանի, ունք թէև աշխարհի վրայ չկրցան միանայ հիմնական նարտով, բայց հո- գիներու աշխարհին մէջ կապուած են անյուժանելի, գործնք չեն կարող զատել լնաւ ոչ բանութիւնը վայ- րագ և ոչ հիւանդութիւնը անողոք:

Ս. Գ.

Չեօկիւրեան առ Տիկին Ա. . .

...նամակին երկարութեան շատ գոհ մնացի: նամակ մը ին սմուած ըլլալու ընաւ պէտք չունի. սանի ուսուցչու ըլլալու է, թեթեւ, ընական, Տիկ. ար Սեփանէի նամակները իրենց այդ յատկութիւն- ներուն համար է որ գլուխ գործոցներ կը համար-

ուին: Շատ կը ցատիմ եղիայի եղիբական մասնուած վրայ. եթէ հող բլլայի, բնական էր որ լառ բան մը պիտի գրէի այդ հսկայ մտացնորին վրայ, մեր գրականութեան ամենէն հետաքրքրաշարժ թիւին է իր բազմազան հոգեկան և գրական զիրար հակասող երեւոյթներն ուն համար:

Ոսնկ Ձեր նամակներուն կը սպասեմ կոր, ինչպէս իրեկունք Նոյեմբին մայրիկին: Նոյեմբին լան մը խնդրելը աւելորդ է: Գիտեմ, հող չէ. լայն պիտի ուզէի զինքը քէչ մը աւելի կայտառ տեսնայ և նուազ տեղոյն մեյամազնոտ վերադարձիս: Եթէ միակ մտածում մը ունիմ ու խուլայ մը որ զիս կ'երջանկացնէ գրական աշխատութիւններուս հետ այդ ալ ինքն է: Ինչը ամէն կերպով արժանի է իմ սերոյս, միայն թէ մի քիչ համարձակութիւն ունենար ու անձամանակ յրջութիւն չ'ունենար:

1908 օրուիս 12)25 Սեպտեմբր.

S. Ձ.

Անուշիկ Նոյեմբու,

Մօրեղբօրս հետ հիմայ կը գտնուէինք Շապոսիմ, ուրկէ կը դրեմ այս երկտողը քեզի. Շապոսիմ կողեակի մը վրայ շինուած լանտ մըն է Մարտելլի զիմաց, ուր բանաւարկուած են քաղաքական և այլ յանցաւորներ, որոնց կեանքէն ներշնչուած է Ալէքսանդր Տիւմա շաք գրելու համար իր նշանաւոր Մօնթէլլիթիմ: շարկու գրած քառութիւն

= 120 =

առած էք ու պատասխանը գրած: Ճամբու յողնութիւններէն բաւական կողզուրուած եմ հոս և յաջորդ երկու շաբթի ճամբայ կ'ելլեմ զէպի իտպիս: Դուն ինչպէս ևս. շատ կարօտացած եմ քեզ:

1910 Սեպտ. 15 Կիր. Գոյգ. Տիգրան Չօկիւրեան

Անուշիկ Նոյեմբու,

Սա քառութիւ գոհացիք մինչև որ երկար նամակ մը աւնես. Գառթիս վրայի արձանը Ռուսճուքի մէկ պարտէզին մէջ կը գտնուի ու նուիրուած է 1885 ին Պուլիս: Սերպիական պատերազմին մէջ մեռնող Պուլիս զինուորներու: Ուրի կանգնած զինուոր հիացումով կը գիտէ կարծես հետուն կ'ուսող իր եղբայրները: Հիմա կը հասկնամ թէ մենք ալ պիտի կրնայինք բան մը բլլայ եթէ մեզի առած բլլային ափ մը հող: Այս փոքր տողովուրդները շափազանց շուղ (ազգամոյ) են. իրենց գոյութիւնը պահելու ձեւ մ'է թերեւս ասիկա:

Ձեւ գիտեք ինչ կ'ընես: Ամէն պարագայի յէջ կը յուսամ որ առաջուքնէ աւետի արեւկ պիտի գային ինքզինքեզ: Սոյ, սուտող և գուարթութիւն ահա քեզի յանձնարարելիք երբորդութիւնս:


Անուշիկ Նոյեմբու,

Քեզի ալ նամակ չեմ կրնար կոր գրել. պատճառը սոցորական ձուլութիւն և յողնութիւն: Հիմայ

= 121 =

Մարտէյի եւմ, կը յուսամ հանդիսա առնել 15 օր ու
 յետոյ իտալեայ ճամբով գառնալ, որով երկու ամիս
 ճամբորդած կ'ըլլամ, Օղագիտութեան գացի՞ք թէ
 չէ, ի՞նչպէս կ'անցնես ծամանակդ. ինձի անպատ-
 ճառ գրէ, անպատճառ. Գրէ՛ զոր օրինակ օրու ան
 մէջ ձեզի պատահածները, զուբսի երևոյթիները, մեր
 ծանօթ մարդերուն վրայ, քու գացած զիզիզ վրայ,
 վերջնապէս ամենէն չնչին լաները կրնաս գրել
 առանց չաշուելու, որովհետեւ նամակ մը գրակա-
 նութիւն մ'. չէ և Տիկին Աւլիլիլի բաժնէ. նրբ կար-
 գը նամակին կուգայ, պէտք է սանձը ազատ ձգել.՝
 աշխինքն խելքին փշածը գրել. լաւագոյն նամակ-
 ները անտէք են, որտէք կարգ, գրականութիւն որոշ
 ծրագիր չունին. Ձեռ գիտեր, որչափ կարօտցած եմ
 քեզ. յաճախ կը մտածեմ թէ ինչպէս կը գոր-
 ծադրես բաժնէրս և թէ զամ ձգածէս լաւ
 պիտի աւանտ: Լեզու սնունդ, օդ և մանաւանդ
 գուարբարիս լաւագոյն կերպով կը կազդուրին քեզ:

Մարտի 8 Օդոստ. 910



ՈՂԲԱՑԵԱԼ ՌՈՒԻԲԵՆ ՇԵՐԵԱՆ

(1921 ին մեռած)

Ռուբէն Շերեան ոչ ես է.

եզիպոստէն իր անակնկալ մահը զուժով ձեռա-
 գրեցեր ձեռքիս մէջ սպասար, քնդերկար զգացի
 արցունքներու խածումը նոզիս մէջ...

Մ'վ չի նմոզնար անսպասներու որբայտայր: Հա-
 զարտար որբեր, կարուստ անսպասին խոր լիւսած
 իրենց մուսլ բախտին, իրենց կեանք կը պարտին
 Ռուբէն Շերեանի:

Այլ իտալիկն մէջ արքայած իր դէմքը հիմա լուսա-
պանկուած կ'երևայ իմ աչքերուս. անիկա առեկի
հան էրոս մըն է որ կ'աննէս. առաքեալի մը յիշա-
տակը կը բողբ շէրեան:

Ազգը որուն ծառայեց ա՛յստան զմալէլի անձնու-
րութեամբ մը, պիտի չի մտնայ ազնուողի աննեսա-
ցողը- որուն զեղեցիկ զարմուռութեան հիւրեղ դրուագ-
ները հայ ազատագրութեան պատմութեան մէջ պատ-
ուոյ էջ մը պիտի գրուեն:

Շէրեան չէ մնաւ. հանի որ մեր սիւրերուն մէջ
յաւէ՛՛ս պիտի ապրի ան: Անա՛՛ ման մը որ կեանքն
առէլի կ'արժէ, զի անմահութիւն է:

Ու երբ այս խորհրդածութիւնները կ'ընեմ, յան-
կարձ կը տեսնեմ իր Բողբ սղիւտէքը, հերհակ մագերթ
իւ երիտասարդ զլիւնի վրայ, իր կրակոս աչքերը յոգ-
նաքելի նահապետն ներքեւ, իր կարմրած դէմքը սրտին
Տէշտէրէն հրաշա՛հ, իր միաբան հայրամբիւնն հետ ներ-
դաշակուող ձայնին հաղցրութիւնը:

Իր վերջին ժպիտք, շէրեանին անմտաց ժպիտք
զեւ կը խօսի ինձի իր աչքին մէջ պայլաջող ան-
սանձան բարութիւնը, իր վերջին խօսքերը, միտք
պարզ եւ կարն, որոնց մէջ սիւրք կը դնէր, սակաւին
կ'արձագանգէին սրտիս մէջ: Ու կը զգամ մահուան
սարսուռներուն մէջ նոզիս քաղաւական, իր ձեռքը
եղբայրական զոր ձեռներուս մէջ սեշմեցի բաժանումի
վայելեանին, առա՛հ, վերջին անգամուսն համար:

Ճարար մը առաջ էր, Հայկական արտօնի մէջ
Շէրեան, Սմեթիկայէն զեւ նոր վերադարձած, բա-
նախօտեց շ. Բ. Ք. Միութեան հրատեղով: Երբ ներ-
կաները լացուց, անիկա զիտը զնցել ամեննէ կարձ
սրտերն անգամ: Բեմքասաց մը չէր, բայց շատ քիչ
նահտընէր կրնան անոր չափ սպարտուրիւն զարձել,
զի անիկա սրէն կը խօսի եւ իր խօսքեր սիւրերուն
կ'ուրդարին: Հոգեբան ու զերասան շէրեան, բնական
ձիք մը ունէր հրապուրելու, իր կեսամբաններն իսկ
հաղցր կ'ազդէին: Ու յետոյ, սարագրութեան դժոխային
կեանքին կենդանի վկայ, լլալուով նաեւ կենդանի
օրինակը զիտալից անձնուրացութեան, իր խօսքերը
կը զգնեմին պատգամներու ներդիմակութիւնը:

Գրուագներ, անմասնում դրուագները սարագրու-
թեան եւ սրբութեան, համեմէն էին իր բանաստու-
թեանց: Երբ տեսած ապրած չըլլար աննէք, մտոյ
չպիտի կրնար հուսասլ, այնտան աննէքը զգացում-
ներ կ'արթնցնէին այդ դրուագները, ինտենսիւսիս սու-
սալիւլի եւ զմայլլի, որոնցմով շինուած է որքին եւ
սարագրին իտալից պատմութիւնը ամբողջ:

Եւ այժմ յիշատակ մ'է միայն, խոր, անանց յի-
շատակ մը, շէրեանէն որուն մանր կ'ողորմեմ ազ-
գովին:

Բայց այդ յիշատակը առեկի հան արքայան է, զի

անիկա կը նուիրագործուի Հայ արքեւուն գրացու-
մովը:

Հայ արքե ու Ռուբէն Հեբեան կը նայնանան այդ
յիւստակին մէջ:

Հէ՛հ արբեր լացէ՛ք, զի ձեր կեանքը սրցունով
թիկնած է, լացէ՛ք եւ յիւսցէ՛ք:

Ձեր անարիւր ոչ ես է:

Բարից 5 Յուլիս 1921

Վ.Ա.ՀԱՆ ՄԱԼԷՋԵԱՆ

(Սպարալ, Ա. տարի, թիւ 31)

ՄՏԵՓԱՆՆՐՄ ԹԷ ԻՏԵՓԱՆՈՍ

Կու իրագործուած անճշտութիւններու կա գին մէջ
է ՄՏԵՓԱՆՈՍ յատուկ անուր զոյք նով գ ելը, մինչ-
դեռ պէտք է մշայն գլեյ մէկ նով: Անուշադ ու-
թեամբ սպ դած է այս սխալը ամէնէն կարողներու
զ շին տակ, Բառն է Մտեփանս ե ոսը մասնիկն է,
ուրեմն ուրիկ մասմ է այդ աւելորդ ն զլրը: Եկե-
ցիններուն ճակատներուն վրայ իսկ սխալ նշանակուած
է. գոր օր, Խաղվողի ե Բերայի եկեղեցիներուն ճա-
կատը:




Պ. ԱՐԱՄ ՊԱԳԱԼԵԱՆ
(ՆԿԱՐԻՉ)

Նա ա մը ճանօժ գեմքերու քով ունք գեղար-
ուեստի քուրմերն են մեր մէջ, ինչպէս ինկրլմէղեան:

Ֆեթ Վաճեան, Ստրոխեան, Էն, Էն որոնց սնունդները
Տպարտութեամբ կ'արտասանենք, ներուի ինձ Տա Է-
ցոյցիս միջոցաւ ծանօթացնել նորաճառ արուեստա-
գէտ մը, ո կը խոստանայ լաւ ապագայ մը գեղար-
ուեստական ճիւղին մէջ:

Պ. ԱՐԱՄ ՊԱԳԱՆԻԱՆ, բնիկ Իւսիւրտարցի ծը-
նած 1874 ին, Խճատիւ, որչի Ստեփան Պազայեանի
նախնական կրթութիւնը ստացած է թաղին Ներսէս-
եան վարժարանը, յետոյ յաճախած է Պէրպլեւան,
ուրիկ գեղարուեստից վարժարանը մտած է 1890ին,
ուսուցիչ ունենալով խաղացի վալէտին: Նոյն վար-
ժարանին վերջին շրջանին նկարած է Չամբճտ լեռան
տեսարանը: 96ի դէպքերուն ստիպուած է Պոսէն
Տ'ուանայ դէպի Լիպրոս, ուրկէ քանի մը տարի վերջ
Բարեզի գեղարուեստից վարժարանը գացած է և
1907ին շրջանը աւարտած է նոյն տարին Սայօն
Տ'ուանի մէջ երկու նկարներ ցուցադրած է, որոնք
մեծապէս գնահատուած են: Թամ. Սաճմանադրու-
թեան տարին Պոլիս վերադաձած է և բացած է
Բերա ACADEMIE DES BEAUX-ARTS, գծադրութեան
ամէն ճիւղերը մշակելոյ:

Նեաեւեայ երկու նկարները իր յղացու Յներն ևն
որերու տեսքէն աղչուած: Պէտք է քաջայերկ այս-
պիսի տաղանդները ի պատիւ գեղարուեստին:



Հայ արտիստները Իւսիւրտ



Հ Ա Յ Ո Ր Բ Ո Ւ Հ Ի Ն

= 130 =

ԱԶԱՏԱՐԱՐ ՈՐԲԻԿԸ

Որ սարսուռայ նայ որբիկն իր ծաղկաւոր ետրիկն շաղկապ,
 Հե ի նե երեսաստիկ կր հասնէր:
 Կր զարնէր Գրուրեան ուրբերու դուռն եւ կ'ըտր.
 «Ասէ հարեւր Քրիստոսի,
 Ասէ ձեռնեա Բարեկա այս օրիկեր.
 Եւ զայն կ'ըսէին ազատեցի,
 Եւ զայն օրորանէին խնայեցի:
 Տասն ժամէն դարձաւ նամբէն Բարեկա,
 Անոյ յօրմէն բաժնուր եմ,
 Ժայռերու մութին մէջ ծածկուր եմ.
 Հայրենիքս ահ բարեկա կր բեւեմ,
 Օրորանի Բարեկա սրտս կ'ըստ
 Աստուծոյ նման մութին մէջ համբարդէր եմ.
 Գեղարքունի նստած ողբացէր ու լացէր եմ,
 Պանդուխտ նման մեր վրայ խեղճացին,
 Արշալոյս շողեր Բարեկա այսեր շրջապահին:
 Գանձներու սարսափ ետեւ կ'ուզար,
 Կործին վրայ Բարեկա նուրբ կ'ըստ
 Եւ վրասար-Եղիկի պէս սար ու ձոր կ'ըստ,
 Եւ իմ Բարեկա ծաղիկներով կ'ըստեցի.
 Քրիստոսի հարեւր գրուրեան զոգնոց բացէր,
 Խաչին շուրջին սակ որ Բարեկա նոյն տակ:
 Որբիկն աշտակ բնու յոգնած գեղին փութեցաւ. [ցին.
 Գրուրեան ուրբերն ահար վրայ լացին ու ծաղիկներ գտնէ-
 ր Մասնաշաղկապ Բարեկա համբարով կ'ազդարեցին
 Գեղարքունի նստի պէս զայն զեղեցիացոցին:

Հ. Ս. ԵՐԵՄԵԱՆ

= 131 =

ՊԵՏՐՈՍ ԴՌԻՐԵԱՆ

ԱՆՈՐ ԿՈՆՈՒԱՆ ՏԻՄԵԱՄԵԱԿԻՆ ԱՌԹԻՒ

[1872—1922]

Թող դաշտի խոտը ցամքի բերտ ստրերու տակ. թող խաւրի ծաղիկն իր ծղօտին վրայ. հրաժարի այն իր վաղանցիկ փայլէն ու հրապօքներէն: Բայց կեանքը չուզէր խոնարհիլ այդ ճակատագրին սուշնու, այն կը հեզնէ ոչնչութիւնը, կը հառաչէ՝ անսահման ժամանակներու համար. կ'երազէ անհասնութեան լուսազատակը:

Ահա ճշմարիտ կեանքը՝ որ կը կտրէ կ'անցնի երկայն ճամբաներ. անոր սէրը մշտաբարբար է, անոր երազները չեն ցնդիր. բազմանքները չեն թօշնիր:

Մինչդեռ իր շարքը անկում եւ ոչնչութիւն կը պատկերանան, ան կը ներշնչէ գուարթ եւ երջանիկ. իր անուշ դէմքը կը ցուցնէ տարիներու հաստարեստ պատուարներուն ետեւէն. հոգի մըն է, որ մեզի կը դիտէ սիրակաթ ժպիտներով ու կարծես իր բազուկները կը կարկառէ՝ իբր թէ՛ խանդով ողջագործելու մեզի եւ սիրոյ համարյոքները ընծայելու:

Բայց ո՞վ է այն որ այնքան մարդերու կրուստէն վերջ երկայնակեցութեան մրցանակը կը շահի. 13րդ դարը իր յաջորդին կ'աւանդէ անոր անուր

== 132 ==

եւ այսպէս հեազօնտէ ամէն դար գուրգուրանքով պիտի պահէ զայն անտարակոյս:

Ո՞վ է այս եզակիան ոգին.

Դա Պետրոս Գուրեանն է. որ յիսուն տարիներ վերջ տակաւին Հայ Պառնասին վրայ հանգստեան կը շարունակէ փառքով իր բաղքը կեանքը. կը հնչեցնէ իր քնարը, կը թովէ գեղեցիկն սիրահար հոգիները:

Ան չսուգուիր մահուան գիշերին մէջ. յիշատակը կը խլէ զայն այդ մաշկէն ու կ'առաջնորդէ բուսողէն աշխարհ մը՝ սրուն երկիւնքը ամպ չունի ղիտ, ու մշտաբարժ երիտասարդութիւն մը իր պսակը կը զնէ անոր ճակտին: Արեւի հիւանդ, զարկահար ու վըշտաբեկ արարած, մահուան ոգորումներուն զէմ անգոր, ընկճուած՝ կը հառաչէր, կ'աղերսէր այսպէս.

«Ո՛հ, տուէք հոգեւոյս կրակի մի կաթիլ,

Ո՛րքի կ'ուզեմ դեռ ապրիլ ու ապրիլ»:

Ան իր սիրելիներուն արցունքներով ու զգաւառու մայրեքներով կ'առաջնորդուի Իսկիւսարու գերփզմանատունը. բայց ահա, գարմանք, դուրս հղ խոյանայ իր մահատարտու գամբանէն եւ գեղեցիկորսնցնել կարծողներու վշտին դէմ կ'ընդվզի, որովհետեւ կ'ապրի ան եւ ստիումով կը հարստէ մուսալութեան ուրուականը:


Յիշատակը, յիբարի, այն բարի հրեշտակն է,

== 133 ==

որ քննելագամ մեր սիրելի բանաստեղծին կը տանի զանի այն ամէն տեղ՝ ուր կ'ապրի՝ Հայն, «Եւփրատ» մինչ ի Գանգես ուր Արամեան հնչէ բարբառ» (Հ. եղ. Հիւրմիզ), մեր Պետրոսիկը ծանօթ է ամենուն, պմէն զոներ կը բացուին անոր, ամէն սրտեր կը բարախեն անով, ամէն շրթներ կ'արտասանեն անոր բաղբը անունը: Այդ անունը մեր զրահան փառքերէն մէկն է, մեր հրճուանքը, մեր սէրը: Քանինէր, աշխարհի հզօրներ քօխ դարպառներու մէջ՝ երջանիկ, վայելքներէ, յափրացած, սակի, գործար, աղամանդ լի իրենց գանձարաններ, կորսուեցան անանուն եւ անյիշատակ, մինչդեռ երկաթակործի սա տղան, որ երգեց ծաղիկն ու աստղիկ, ծաղկեցաւ անթաւամ, փայլեցաւ աստղաշող: Ահ, անոր յիշատակի արձանը չի կործանիր բնաւ, անոր պատանդանը կրանիդն է, այդ արձանէն ձայներ կը հնչեն՝ երգեր բաղբերալուրի, անոր ստորաբար կ'աճի ծաղիկը «մի՛ մուսար զիս»:

Մեր մաքրին մէջ այդ ծաղիկի թերթերով զարդարենը յախտեան պաշտելի անունը Պետրոս Բուրեան... Բիւր փառք իր յիշատակին:

Ս. Գ.



ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՄԻՆԻ

ՕՏԱՐ ԲԱՅՑ ՈՉ ՄՐՏՈՎ

ՄԱՍՆ ԲԻԹ (W. W. PEET)


Տաւոյս ընթացին կասարուեցաւ այս մեծ Ամերիկացիին ճննդեան եօթանասամեակը ուր պատիւեական փախանոց Գինէ Եպիսկոպոս, Հայ ազգի շնորհաւորութիւններ մտնոց անոց, ի վեր ցանկերով

աքն Թեմ գերք, զոր կարուրէց մօքր Բիք հանգէպ հալ
ազգին, մեր կարօտութիւններու ոսկն շարագուեակ
պատներուն: Հանոյնով կը փոքրամ եւ եւ ներկայացնել
նեւեւեակ սոչերով Մասր Բիքի աղիւմայից կեանքին
գլխաւոր զիծերը իբրեւ ազգային երախտագիտական
տրտայայտութիւն:

Մասր Բիք ծնած է 1851 փետր. 14 Ալեքզիսէքոսի
Յօլ Ռիվեր Բալաք: Հայրն էր Վեր. ճ. Հօլիօք Բիք:
Ն. օրինական կրթութիւնը կ'ստանայ Եօքսալքքըն եւ
Գլոք Բազմներու հօւր. վարժարանները, կը դասա-
լսուէ Ալօվայի (ՅՕՄԱ) նախնական դպրոցն ու կը
նեւեւի նայն նախնական դպրոցի դասընթացին, ստանա-
լով «Վարդապետ Արտեսից» աստիճանը. 11 Յոսո.
1881 թուին կ'ամուսնանայ Մարթա Հ. Բարթիթի
նեւ 1773—4ին կը կարգուի գանձապետ Ալօվայի Եւլյոյ
տաղանին վարչութեան, 1874—81 զլխաւոր պաշտօն-
եայ Պրոքիթըրը—Միսսուրի երկարողիի բնկերութեան
հիօրէնութեան մեւ. 1881—1911ին Գանձապետ Ալե-
քիզիան Պօրս բնկերութեան Քուրթիսի մասնատնօրին.
Մասր Բիք կ'ստանայ է նախաշի բաժնաւմ Անաստուի
նախարարական գաւառներուն նամար, 1895—6ի Հայկա-
լոսն դէպքերուն Անգլիայի գեապանին խնդրանէով կազ-
մէջ Անգլ. օ—Ալեքիզիան նպաստաւտեսից լանձնատնօրին
նրան միջոցու 300,000 ոսկի դրիւտեցու գաւառի
նայն աղիւմտակներուն: Գործեալ 1909ի Կիլիկիոյ ջար-
գիւտն Եսրի Սուլթանի հովանաւորութեամբ կ'եղմուած
Միջնորդութիւն նպաստից Գանձնատնօրին լուծարմուն

նիւզի հախազան բնեւեւելով իր գերագոյն նայաւ-
որութեան փայլուն ապացոյցը բնձապետ 1900էն ի վեր
Պօրս բնկերութեան կողմէ ի Քուրթիսի գիտնալագիտ-
ական յարաբերութիւնները կը վարէ, 1909ին Տանկա-
տանի միսիստարական հաստատութեանց կողմէ, իբր
ներկայացուցիչ Ալեքիզիան կ'ուսուցարութեան դը-
կուած է Ալեքիզիան հաստատութեանց իրուանց պա-
սպանութիւնը խնդրելու: 1909ին Ալօվանիս գաղտն
իբր նախագահ միսիստարական լանձնատնօրին նաեւ
էօքիզուրիկ Տանկատանի միսիստարութեան կողմէ
իբր ներկայացուցիչ ընդհանուր ժողովին:

Իսկ համաժառանգային պատերազմի տարիներուն
նախախնամական դեր մը կ'ստանայ տարալի հայերու
եւ անոնց նպաստ նայալպետց, միեւնի Երթիսի կա-
ռավարութիւնը անոր նեւացումը որոշոց Տանկատան
նեւ իբր «վնասակար» մարդ, մօնչդեա ան իբրեւ բա-
րի հեղեակ մը կը հասներ հայ տաւապանը արթոն-
ելու: Անա ազնիւ անձնատնօրին մը՝ որուն երախ-
տապարտ է Հայութիւնը, անոր մարգարտական դերին
նամար: Երկուր կեանք Ալեքիզիացի այս վեւեմ գա-
ւառին, որ իր պատմական անձին օրինակովը սի-
րելի դարձուցած է ամբողջ նայալպետն: ասե-
րագարը որօտակը Եւր-Ալեքիսի:



Բ.
ՄԻԱ ԷՆՆ ՄԷՅՐԻ ՊԼՐԻՃԸՍ

Կան անունով օտար բայց արսով Հայ կարգ մը օտար հայաւերեեր, զորոնք հայտնիներ բնա պիտի չի վարանէ իր պատճառականացոյն զուսկներուն նէս զուսկու: Անա այդպիսի հայաւեր ղեկներէն հայա-

սեր անձնաւերութիւն մըն է նամակելիին Միա Էնն Մլրի Պրերնա:

Միա Պրերնա 1888 Օգոս. 30ին Էկամ է Պօլիս Բարեկամաց Ընկերութեան կողմէն, իբրեւ վարիչ այս Ընկերութեան Պշտայ միախնամութեան: Ետի Ընկերութեան Գում-Պարտի մէջ բացած հիւանդանոցին ղեկավարձ ու հիւանդապահը — մասնագիտութիւններ որոնց նետեաւ է Միա Պրերնա — Էկամ է եւ յետոյ 8 արիներ վարիչը նոյն նաստաւութեան, սպով հանել այցելութիւններ հիւանդներու եւ աղտահներու: Պշտայ 1896ի — մեծ էրկրաւարձին ասէն մեծ զորմունտրիսին ունեցած է արկածեալներու հպաս բաւելով: Հայկական մեծ շարդեան առիտ պատկանած է աս: մը հայեր ու փութացած է հասցնել նպատակներ հայրաքրում Տիւր օվ Ռէսթինսորրի, Զրսզ օվ Արմէնիայի, Անշ սիմփեթերիլ Բրմէրիլի եւ Բարեկամաց Ընկերութեան կողմէ:

Այս զորմին տեսչ կարգուած էր այդ բնականին Պշտայ Անգլիական ղեկավարն Սիր Ռիլըրմ Բրիլի հրաւերով:

Բժշկական զորմին զակուելէն Էտր մեծ զարկ տուած է ձեռագործի եւ անպնագործութեան արհեստանոցին, զոր զնայելիի հարստութեանը կը վարէ: մին եւ այսօր, հարիւրներով Հայ, Յայն, Ռուս եւ Քուրէ կիներու եւ աղջիկներու զորմ հայրապրելով:

եր պատրաստել տուած ձեռագործները ու անդհա-
գործութիւնները Անգլիայ մէջ Բարեկամաց Ընկերու-
թեան ջանքերով մեծ զինով կը վաճառուին ու զար-
ցած հասարակն նպաստներ կը սրբաբանի նայ արբանոց-
ներու:

Պալայ մեծ հրդեհներուն առթիւ ալ Միս Պրնքնս,
առաւել ցեղի էւ կրօնի խտրութեան հասած է ան-
մուն օգնութեան:

1905ին Մուսայայի մէջ բացած է Անգլիական
վարժարանը, ուր շուրջ քառ քառ 250է անէլի հայ
տղթոս դասակարգէ աշակերտներ կրթուած ու ուսում
առած են:

Գծքազգայար ազ զեղեցիկ վարժարանը որ պատի-
տագին սկիզբները իրեն զօրանց կը գործածուէր,
նրդեհի մը զոն գնաց:

Պատերազմի սարկներու ընթացին՝ հակառակ
վարտելու վստիտուն ու իրեն Անգլուի կրած դրժ-
ուարութիւններուն՝ նորէն յաջողեցաւ իր արեւեստեցը
կանգուն պահել ու անհայն անհոռի օգտակար հունդի-
տանով հարիւրներով անօգնական հայունիներու՝ զործ
հայրաքեղով անոնց ալ սարսափի ու կարօտութեան
օտերուն մէջ:

Ձիւնաբարեւ անմիջապէս ետք մեծ ջանքերով
յաջողեցաւ վերաբանալ իր գլխոցն, Գոմ Գալիսի
Միքսն Հառագին մէջ այս անգամ, ու 150 ի չափ հայ
աղջիկներ ուսում կ'առնեն հիմա այս յարկին տակ:

Վերջին երկու սարկէ ի վեր Սր Դորն Գլախ
ժոնի քրտնով էւ Անգլ. Գեապանասան նովանուար-
թեամբ բացած է մեստիտայ ժանրոցին զորդի աշխ-
տանց մը, ուր 40 ի չափ հայունիներու զործ կը հայ-
րայրուի, նոյն տեղն յառայ քերելով հիմանլի բան-
կարծէ մեստն զորդեր:

1914 ին հայոց նախածնունդութեամբ տնտեսա Միս
Պրնքնս անհոռուէր ու օգտակար զործունդութեան 25
տնտէր: Այլ իբատակելի օրուն առթիւ Ս. Պատրիար
Հայր զնանասած էր Միս Պրնքնս օրննածը կան-
գալով մը: Եղան անի յորգունի ու զնանասութեան
բազմաթիւ արտայայտութիւններ:

Միս Պրնքնս, իր բոլոր ջանքերուն մէջ մէկ նպա-
տակակէտ ունի—ժառայել ու օգտակար լլլալ: Թէ է
ամէնուն անխտրար, բայց մասնաւորապէս հայերու:
Ան յանախ հայէ մը աւելի զգացած է հայուն վիշտը,
ու անոր Եղած անարդարութիւնը ու տայրար յայտա-
բարած է զայն ամէնուն, ու մասնաւորապէս ամէն
առիւննանի ու դիրքի իր ազգակիցներուն: Չէ Եղած օ-
տար մը ու մասնաւորապէս Անգլիացի մը որ Միս
Պրնքնս տեսնէ, նէք խօսի էւ Հայուն ցուին, Հայուն
դատին ու իրաւունքին համար բարոյի ին նոր զարգ-
ութեամբ ու լլլալով տարուած ու լուսաւորուած չեկնի
անոր հովէն:


Միս Պրնքնս իր յաջող դեղագործութեան, հարսար
նի անդապանութեան, լլլանտէտ միտնաւորութեան,

ներհնչիլ լինի ասացութեան, նեւագրածի ու անդնա-
գրածի գնալելի մասնագիտութեան հետ է հաւել հիարիչ
է բանաստեղծ: Վերջապէս այդ «մանրհիկ մարմինով
ու պայծառ դեմքով» — ինչպէս սովոր են կոչել գիմնիչ
— այդ զարմանալի Անգլոմիթին Եզովան իսպար մըն է,
օժտուած հիանալի կարողութիւններով ու բարի սիրտով
մը:

Յայց ինծի համար՝ զիս հիացնող իր բազմաթիւ
յասկութիւններուն հետ, սիրիս խօսող գերազան յաս-
կութիւնը՝ Միս Պրերնսի ազնիւ ու անկեղծ հայասի-
րութիւնն է, որովհետեւ շատ շատ անգամներ ցեղիս
սառապաններուն ու մարտիրոսութիւններուն համար
անոր երկամտուր աչներուն մէջ տեսած են գոհուր
արցունքներ:

Մէ՛ղբ որ «Գրգանի Տարեցոյց» ի մը անձուկ էջեր
չեն քոչլարեր նայտրի մը՝ ի դիմաց իր սառապետ
ցեղին՝ զնաճանութեան ու եւ երախագիտութեան այս
չնչին հարկը աւելի լիովի կասարելու: Այս հանելի
պարտականութիւն մըն հայն ասե՛ն, եւ զոր ուրախու-
թեամբ կը փութայ կասարել իր մէկ բարեկամը

ԿԻՆԿԵՅԻ



ԲԱԳԱՐԱՏ ԹԱՅԹԱՃԵԱՆ
ԿՈՓԱՍՈՐՏԻԿ

Հայ երիտասարդութեան պաշտելին ինկաւ մրց-
ման կրկէսին մէջ (18 Սեպտ. 1921), այն՝ որ քսած
էր «կամ պիտի յաղթեմ եւ կամ պիտի մեռնիմ»:

Մեր նախնեաց մէջ Տորթի համար անհաւատալի բաներ կը պատմեն: Բագարատ իսկապէս մեր ժամանակի Տորթն էր անեղ ու ժուլն, պղինձ մարմինովը, երկաթ բառնցրովը:

Հայ Հերակլէսը վայրագ խաղի մը սիրահար եղաւ եւ ընտրեց աւելի անոր փառքովը մեռնիլ: Ժափերու, կեցցէնէրու մէջ իր ազգին պարծանք բլլալու համազումով նետուեցաւ ասպարէզ՝ իրիզախ, կատաղի: Իր հանդիսատեսները իր իտէալին վրայ նիւայցած՝ անոր յաղթանակին վստահ, հանդէս, հանդէս կը հետեւէին անոր ամէն շարժումներուն եւ անով միայն կ'ապրէին:

Բագարատի ժողովրդականութիւնը անսահման էր. անոր համար զգացուած համակրանքը շատ բուռն էր. իր մահը լքում, յուսահատութիւն առաջ բերաւ ամէն խաւերու մէջ: Ամէն հայ տուն կարծես իր մօտիկ սիրելին կորուսած էր ու ամէն զէմբէլու վրայ ակներբեւ էր կսկիծի ծալքը այս կորուստին առթիւ:

Միշտ յաղթական հանդիսացող այս հերոսը ի՞նչու յաղթուէր մահէն, կոփաժարտին ահաւոր չարիքն է սա, մարգաշխարհի սէկ անգութ նորածեւութիւնը, որուն զոհ եղաւ մեր անպարտելին Բագարատ:

Հ. Վ. Հայցունի իրաւամբ կը բողոքէ այս նորածեւութեան՝ հետեւեալ տողերով, «Մրցանք, գրո-

ւանք կը կոչէ, արդի ընկերութիւնը՝ անսանական ու ժերու այդ բախումը խօշական: Կը հասկնամ արշաւը շնչասպառ՝ սրունքներու գորացմանը համար, կը հասկնամ՝ չափով մը՝ ըմբշամարտը մտաններու ամբազման համար: Բայց ի՞նչ օգուտ կ'ափամարտէն, Միթէ՛ ալ վայրագ կ'անանարութիւնը մարտնոյ վրայ պիտի կարենայ շրջել մէքս պողպատի կամ մարալը մարմարի: Սրբագրել կը փորձէր բնութիւնը կամ մարդը տեղափոխել անասուներու մէջ, բանալու համար բազուկները առիւծին ու վագրին զէմ անվեճեր» (*):

Հայութիւնը իրաւամբ ողբաց իր հսկայորդին եւ անոր սգաւոր ընտանիքին հետ բաժնեց իր խորին ցաւն ու ազի արցունքները: Մամաւորապէս Հ. Մ.ը չափտի մոռնայ յաւէտ իր բաջարի ընկերը Ֆեգիբական կրթութեան իբր նոր առարկայ մը:

Հանգիստ սկըրններուդ, ո՛ր դիւցանց անմահն:

Ս. Գ.

(*) ԺՈՂՈՎՈՒԹՅՈՒՆ, 2ԱՅՆ, 12.25 Սեպտ. 1921 (Գ. տարի):



ՄՇԱԿԱԿԱՆՔ

ԷՆԿՈՒԶԵՆԻԻ ՄՇԱԿՈՒԹԻԻԿՆ

Վերջին, բնդհանուր պատերազմին ժամանակ բնկուղենիի անողծր մեծ յարգ ստացաւ և րապական և ամբիկիան հրապարակներուն վրայ: Էնկոյղենիի տասնամոյ է՛ որ կր շին: Էն հրաջաններու կոթերը և ոչանասերութեան թեւերն ու զեկերը: Այս պատճառով ահագին գուժարներ վճարուեցան բնկուղենիի ասաղձներուն:

Ախշեայ Նասանդներու կառավարութիւնը նրկատե անելով նորանոր պատերազմներու պարագան, այժմէն սկսած է մեծ զարկ տալ բնկուղենիի մշակութեան:

Կարձէ որ մենք այ նկատե աննենք այս պարագան և այժմէն իսկ, որ որ կրեկի է, ձեռնարկենք բնկուղենիի մշակութեան:

Երկրազորք պարտի մտան հետեւի հրապարակին: Ահա ասոր համար է որ Քրանասցե հողազէտ մը կ'ըսէ թէ՛ երկրազորքները պարտին մշակութիւն բնկի՛ աչքերնին յառած հրապարակին:

ԻՆՉՊԷՍ ՊԵՏՔ Է ԱԶԵՈՒԱՅՆԵՆ ԱԵՐ ՏԵՂԱԿԱՆ, ՀԱԻԵՐԸ

Հաւաւու մտեան մէջ ձեռք ձգուած հաւի նոր տեսակները բնդհանրապէս ստացուած են ասիական ջեղերու միջոցաւ:

Ասիական զօրաւոր արեւն է որ կր հենդանացնէ խէզ ջեղերը, կ'ազնուացնէ գանոնք և նորանոր ջեղերու ծնունդ կուտայ:

Ասիական գիտաւոր ջեղերն են Պրանմա, Լանկաւ և Քովն: Ահա այս ջեղերու աքաղաղներովն է որ զուգուորելու է մօր տեղական հաւերը որ պէտքէ անոնք ազնուանան:

Ասոնց մէջէն Քովնը, զոր թուրքերը նման րապուղը կ'անուանեն, Չինաստանէն ծագում առած է և որուն ձերմակ տեսակը զեղեցկագոյնն է:

Ասիական ջեղերու միջոցաւ ստացուած նոր տեսակները թէ անատ միս կուտան թէ անատորէն կ'ածեն, թէ, հիւանդութիւններու դէմ դիմացկուն կ'ըլլան և թէ՛ իրենց վաւեակներն այ կ'ըլլան անողջ և կորոզի:

ՄԱՐԱԽԸ ՊՈՒԱՅՆ ԱԷՋ

Այս տարի Եսիս ամսոյ մէջ մարտի տեղաց Պոլսոյ վրայ:

1769 թն Եսիս 15 թն այ Պոլսոյ վրայ մեծաքանակ մարտի ինկած է:

Չանազան մեկնութիւններ արուեցան այս մարտի արշաւանքին վրայ:

Ատեն մը Ալտընի նահանգին ժողովուրդը, որ միշտ ենթակայ է մարտի արշաւանքներուն, չ'ուղեց պայքարի ասոնց դէմ, բսելով թէ՛ իրենց թեւերուն վրայ գրուած էին սլէքներ (Կուրանի նախական խօսքեր):

Մարաթը հինէն է վեր ծանօթ է աշխարհի Ափրիկէի մէջ գողովուրդը կուտէ դանիկա, Տուներու մէջ մարաթի պահածները կը պատրաստուին:

Գիտութիւնը մարաթին զէմ պայքարի զանազան միջոցներով: Թունուոր զկգերը մեծ աղբէջութիւն ունին: Թաշուններն այ շատ սիրահար են մարաթին: Հասարակ ճնճողուկները (չայլը զուշու-) այս տարի Պոլսոյ մէջ երկու երեք օր շարունակ առատօրէն մարաթ անուշ բրին:

Հասնի երկրք. միջազգային կաճառք կը խորհի տեղեկական համախումբ գործակցութեամբ մը պայքարել մարաթի զէմ: Այս նպատակով ասիէ առաջ գումարուած է մարաթի միջազգային քօնկրէ:

ՈՒՐ ՊԷՏԲ Ե ՈՒՍԱՆԻՆ ՀԱՅ ԳԻՒԳԱՏՆՏԵՍԵՐԸ

Ամերիկեան գաւծնական ոգին շատ կը դառչածի հայերուս:

Միացեալ նահանգներու լոյսն այ զատ զատ ունին իրենց երկրագործ. քոլեճները և փորձատական կայաններ:

Աստուծէ զատ վաշինկիթրնի մէջ կայ երկրք կեդր. նախաբարութիւն մը, որ շաւաղոյնն է տիեզերքի մէջ հայայական և կաղմակերպութիւն ունի:

Ամէն անոնք որ իր փափաքին զիւղատնտեսութիւն սորվել, անվրէպ պէտք է երթան Միացեալ նահանգներ:

Ես բաւական թիւով արմաշական զիւղատնտեսուսանողներ զետեղեցի ամերիկեան երկր. վարժարաններու մէջ:

Բոյոր հայրենակիցներուս պատրաստ եմ հարկ երած ծանօթութիւններ տայ ամերիկեան երկր. վարժարաններուն վրայ:

ՍԵՊՈՒՆ ԹՏԵՓԱՆԵԱՆ

ԿԱԹՆՏՈՒ ԿՈՎԵՐԸ

Միացեալ նահանգներու 1921 տարւոյ երկրք. օրացոյցը հետեւեալ հետաքրքրական ցանկը տուած է:

Հինգ կաթնատու ազնուացեղ կովերու ախոյեաններուն CHAMPION տարեկան էն շատ արտադրած կաթն ու կարագը երած է հետեւեալ կերպով:

Կովու ցեղեր,	Կաթ, լիտր	Կարագ,
Այլաշար	25,329	955.56
Պրասուն Իուելչ	19,460	798.16
Կերնսէյ	24,008	1,103.28
Հօլշթէյն-Պրիչիէն	33,425	1,265.09
ձերսէյ	19,695	1,040.07

Կաթնատու կովերուն միջին արտադրութիւնը երած է հետեւեալը:

Խմբակ	Կաթ լիտր.	Կարագ լիտր.
Հինգ ազնուացեղ կաթնատու կովերու ախոյեաններուն միջինը	24,383	1,019

կաթնաստեղծական

քնկերութիւններուն

5,980

246

40,000 կովերուն միջինը.

Միացեալ Նահանգներու

4,060

160

բոլոր կովերուն միջինը

Թող հայ կաթնաստեղծ եր կովերուն կաթի ե կարագի տարեկան արտադրութեանց միջինը բազմա- տէ վերագրեալ թիւերու հետ:

Ս. Ս.

ԵՔԷ ԿՈՒՋԷՔ

ԵՒԵԿՏՐԱԿԱՆ ԼՈՅՍ, ՄԹԹԵՍԻ,

ԲԱԼՈՒԹԵՒՌ, ՈՍԱՆՍՍԻՍ,

ՊԱՆԵՍԻ ԵՒ ՏՈՒՐԻ ՉԵՏԵՂՈՒՄ.

Ո ԵՒ Է ՄԵՔԵՆԱՅԻ, ՅԱՊՐԻՔԱՅԻ ԱՆՄ ԿԻՍԱԿԱՆ ՆԵՐԹԻ ՄԱՍԻՆ, ԽՈՐՀՐԲԱՅՈՒԹԻՒՆԻՆ

Դիմեցէ՛ք՝ կայսթա քօօքարաթիֆի քիմաց

Ատայէթ խան 26-27

Յ. ՔՔՐԷՍԹԷՃԵԱՆ

Ճրանայէ վիպեալ մասնագէտ՝ ճարտարագէտ

Թէլէֆօն՝ Բերա 1113

1132

ՄԱՐԱՇ

ԻՐ ԱՆՅԵԱԼԻՆ ՈՒ ՆԵՐԿԱՆ Բ. ՏԱՐԵՎԱՐՁԵՆ ԱՌԹԻՒ

Մարաշ հիմն Մարիաշ կը գտնուի Տորոս լեռնաշղթային Ախրաճաղ ճիւղի ստորաք շալկակէ 141 րկիօմ, թր ճեռու: ղէպի հիւսիսային արեւմուտք:

Բնչակս շաք մը բաղարներու նոյնպէս ալ անոր հիմնարկութեան թուականը ճշգիւ դժուար է, կ'ըսուի թէ Քեասացիք կամ Հատեանք հիմնած են զայն:

Քաղրին կեդրոնը կը գտնուի հին լներդի մը մնացորդը որ կը պահէ իր հնութենէն նշմարներ. զոր օր հարաւային դրան վրայի ղէմղէմի եւ վոչի վրայ պահած դիրքի մէջ գտնուող, սեւ բարձր, վոյզ մը ա իւժները օրոնց վրայ նշանագիր եւ պատկերատախտակ տեսնուած են տոյն աօ իւժ: Իարերը իրր քսան տարիներ առաջ վար առնուելով վոխաշրուած են Պոլիս կայսերական թանգարանը: Նման տեսակէ քար մըն ալ բաղարին Ո. Կարսպետ եկեղեցւոյն մէջ կը պահուէր երկար ստեղծ ի վեր մեծ խնամք եւ գորգուրանքով զոր սակայն չնչին գնով մը ճեռ թէ հանած է թաղին թաղ. խորհուրդը հակառակ Հալէպի նոյն ստեղծի առաջնորդ նահապետակ Ներսէս եպօ: Դանիէլեանի հեռագրին, 26ս րկ.

եղեկ է ետր հասկցած են անոր իսկական արժէքը
Իբր հնութիւն.

Ինչպէս Հերկայիս Նոյնպէս ալ առաջները երկիր
կամ բազարներ երբեմն առ երբեմն ալ ան պետու-
թեան ձեռքը կ'անցնէին ասանկ ալ եղած է ան-
շուշտ Մարաշի համար, Գերմանիկոս զօրավար երբ
Յզոստոս կայսեր հրահանու արեւելք կ'արշաւէ ի
մէջ այլոց կը գրտէ նաեւ զՄարաշ եւ իբր յազթոյ
իր տնուեր կ'ուտայ անոր եւ կը կոչէ Գերմանիկո-
սպոլիս կամ Գերմանիկ, բազարին մէկ արուարձանը
զեռ. այսօր կը պահէ սոյն անուեր թէ եւ քիչ մը
ազուազ հնչումով:

Ճամնակ մը եւս Մարաշ Յունական ազդեցու-
թեան տակ էր, իշխողն էր Փիլարտոս հայազգի մը,
յունաց հոստանդին կայսեր անըրը:

Խաչակիցներու արշաւանքին հետեւանքով այս
կողմերը, Ուրֆա, Պաղտին, Մարաշ ասոնց իշխա-
նութեան ենթարկուած է եւ կառավարուած էատին
իշխաններու կողմէ:

Մարաշ բազարը, Ճամնակ մը (11:4) իր ներ-
կայ տեղէն կէս կամ երեք քառորդ ժամ հարաւ-
արեւելք, այժմ «զարտ Մարաշ» կոչուած վայրը կը
գտնուի եղեր. անաւոր երկրաշարժ մը կործանած
ըլլալով փոխադրուած կամ վերաշինուած է իր
այժմեան տեղը. հին անուեր պահելով սակայն:
Յիրաւի զեռ. ցայսօր նախկին տեղւոյն վրայ հիմեր

Նորախնամերու հետքեր, սրճի կտորներ երեւան կու-
գան: Սոյն երկրաշարժը շիշատակուած կը գտնուի
Սմբատ պատժիչի եւ Ուռհայեցիի կողմէ, վերջինս
շատ տխուր զոյներով եւ ցաւալի կը նկարագրու
գայն:

Սոյն երկրաշարժէն ոչ միայն Մարաշ այլեւ
Սամուսատ եւ Հիւսնիմանուտը եւս կը կործանին
իրենց վրատակներուն տակ շուրջ 10000 հոգի թա-
ղելով: Երկրաշարժէն կը փչի նաեւ Մարաշի մօտ
(դէպի արեւմուտք) Սեւ լեռան վրայի Բարսեղեանի
եւ Յիսուսեանց կոչուած Երկու վանքեր, որոնք աչր
դարուն նշանաւոր ուսումնականքերն եղած էին. վրա-
լապակներուն տակ կը մնան 300 մօտ կղերիկոսներ
մինչ աղօթքով մտազբազում էին:

1130ին Թորոս իշխանի յաջօրդը էեւն է. սկսած
էր կարգ մը բազարներ զբաւել յոյներէն եւ իր
իշխանութեան սահմանները ընդարձակել եւ իր քա-
ջութեան անթիւ Սեփաստոս ալ կոչուվ:

Անտրոքի իշխաններէն Պեմունդ Բ. կը նախան-
ծի Լեւոնի փոռաց եւ երբ կը հասնայ թէ չպիտի
կրնայ ընելի ուժով նազանդեցնել զայն, կը խորհի
նենգութեամբ ճուռնել. ճուռնակին մէջ կը եզ-
զեւն, (1130) կը թռնէ եւ կը ստանք կը բանտարկէ:
Լեւոն կ'ից հետք մը կը փնտէ ազատելու եւ կը
հուանի թանկ մը թաղարներ եւ կորեւոր գումար մը

փրկածը սուլ եւ ազատի: Ինչ ետք երբ ինքզինք
ազատ կը զգայ, կը յարձակի Պեմունդի վրայ եւ ոչ
միայն տուած քաղաքները եւ դրամը կը վերստա-
նայ, այլեւ կը զրաւէ նոյնիսկ Անտիոք քաղաքը:

Ընտն կը յարձակի նաեւ Մարաշի տէր Պ: Բալ-
տուինի (Պաղտին) վրայ. զայն եւս զարագար կը
պատճէ (1136) եւ քաղաքը ժամանակ մը իր իշխա-
նութեան կը կցէ. սակայն վերջը ձուլին զարձեալ
կը գրաւէ զայն:

Այս օրերուն Յոյնը հարձեալ առկարէ՞զ կուզան
եւ կ'արշաւեն ի Կիլիկիա եւ յԱնտիոք: Ընտն իշ-
խան ներքին անհամաձայնութեան պատճառաւ չի
կրնար դիմակալել, կը ափսոսի անձնատուր լինել եւ
կը տարձի Պոլիս ուր յետ երկար բանտարկութեան
կը մեռնի: Յոյնը տէր կը դառնան այս կողմերուն
առ ժամանակ մի:

Այս դէպքերէն քանի մը տարի ետք (1139) Ի-
կանիոյ Սուլթան Մարտուտի տղան՝ Գրէճ Ասլան
կ'արշաւէ Լայլայի վրայ եւ՝ շատ մը նախհիւրեր կը
գործէ. միեւնոյն ատեն կը յարձակի Մարաշի վրայ
այ, սրուն տէրը ձուլին բաւաւա՞ծ գօրք եւ ոյժ
չունենալուն համար չի կրնար դիմադրել եւ քաղաքը
գրեթէ ատանց կուռի՞ կը յանձնուի. ձուլին կը
փախչի եւ կ'ապաստանի յԱնտիոք: Մարաշ իբր 10ր
տարի կը մնայ Թուրքաց մեռ ըն՞ եւ փոք ցտեղով
կը գրէ Ներսէս Շնորհալի:

Ի ժամանակս յոյժ անբարի,
Մինչ Գերմանիկն առնալ լինի,
Ժամանեցին աշխարհի գոյժ.
Քրիստանկ ից զոյսմ անժոյժ.
Թուսկան Լայոց հինգ հարիւր եւ ութ
Նաեւ սթօուն երեք եւ ութ:

Թորոս Բ, իշխանի եղբայր Ստեփանէ այդ օրե-
րուն կ'ապաստամբի եւ կուզայ Անտիոքն վրայ մաս-
նաւոր իշխանութիւն մը կը միտնէ. կը գրաւէ Մարաշ
քերդաքաղաքը: Յոյնը կը նախանձին Ստեփանէի
վրայ եւ խարանօք կեանքէ կը զրկեն զայն.

Ստեփանէն ապմտող կը կարծուի Մեղրանիկու
գօրավորը, որ նախապէս հայերէ կրած պարսու-
թեան համար ովացած էր. սակայն սրտին մաղծը
ատեն մը թագուցանելով, օր մը ցաշի կը հրախիչ
զայն եւ կեանքէ կը զրկէ: Երաւ Սմբատ եւ Վահրամ
պատմիչներու եռացած կպթապի մէջ կը ձգուի:
Սոյն անգութ եւ անփիղճ արարքին վրայ կը զայրա-
նան Ստեփանէի եղբարքը կը յարձակին յունաց վրայ
եւ իբր 10,000 յոյն շարդելով վրէժնին կը լուծեն:

Մինչեւ Ռուբինեան իշխանութեան որոշ հաստա-
տութեան օրերը, Մարաշ փոփոխակի բախտով Յու-
նաց, Լաթին իշխանաց եւ Թուրքաց մեռ քր խաղա-
ւիբ կ'ըլլայ երկար ատեն եւ հեզկո 1266ին վերջա-
պէս կը գրաւուի Հեթում Ա, ի կողմէ.

Նաեւ քան Սամսեանց Թուրքիոյ տիրելը Սե-

ձուր իշխաններ Փոքր-Ասիոյ զանազան կողմերը
 իրենց տիրապետութեան ներքոյ տուած էին եւ նա-
 սած մինչեւ Էնկիւրի. թէեւ Սուլթան Պայազխա զէմ
 կ'եկէ Լէնկթիմուրի սակայն կը յաղթուի: Լէնկթի-
 մուրի մահէն ետք անոր ինքնակալութիւնը շատ
 արագ կը կործանի եւ զանազան իշխաններ առիթէն
 օգտուելով կրկին ձեռք կը բերեն իրենց կորուստ
 նրկիրները: Ռուբինեան թագաւորներէ ունեց Մոն-
 կոյ խաներու հետ ունեցած բարեկամութիւնը քաւա-
 կան նպատած էր Կիլիկիան խաղաղ պահելու: Կու-
 սինեան իշխանութեան բարձունքն զերջ Կիլիկիա
 եզրկատական Սուլթանութեան մաս կը կազմէ: Միւս
 կողմէ այ Յսմանցիք զօրանալով գրեթէ ամբողջ
 Փոքր-Ասիան կը նուաճեն: 1486ին եզրկատուի Գայ-
 Քէպա Սուլթանը, Յսմանեան Սուլթաններէն Մէհմե-
 մէթ Բ-ի հետ կռիւի կը բռնուի Մարաշի համար
 թէեւ նախ Գայթէպա կը լաջողք սպաննել Մարաշի
 ճէհի-գար-Զիւլպար իշխանը: Եւ անոր փեղ զնկ
 սպաննելին Պուտազ անուն եղբայրը, պահան ետքը
 Մէհմեթ Բ. կը յաջողի հալածել զայն եւ փեղը կը
 կարգէ Ալայիւս Տէօզլէն:

(*) Սոյն Զիւլպաս գետը արեւ 100 արի բաւա-
 կաւելով սիրած է Մարաշի վրայ եւ գրեթէ ցաղսօր
 անօնց սերզուրդ մեծ ուղեհոսքից եւ յարկ կը վայելի,
 այս ընտանիք բաղդաս-մասք այլ պէյերու մեղով եւ
 բարեազակամ ընթացք մը ունեցած է նախկին Էթե-
 սնէից:

Ժամանակ մը վերջ (1493) Սուլթան Պայազխո
 զէպի Կիլիկիա կ'արշաւէ եւ կը յաջողի եզրկատուի-
 ներէն գրաւել հաւանարար եւ զՄարաշ:

1839ին Սուլթան Մահմուտի օրով եզրկատուի
 փոխարքայ Իպրահիմ փաշա կ'ապստամբի Փոքրբաց
 զէմ: Սուլթան Մահմուտ, Հափիւր փաշայի հրամա-
 նատարութեամբ բանակ մը կը զրկէ Իպրահիմի դէմ:
 Մծրիսի (Նիսիպիս) մօտ իրար կը բաղդին, Հափիւր
 կը յաղթուի եւ կ'ստիպուի բաշախի ի Մարաշ: Կար-
 պական տէրութեանց միջամտութեամբ Մէհմեթ
 Ալի փաշա կը հաշտուի Օսմանեանց հետ միայն
 եզրկատուի փոխարքայութիւնը յորդուց յորդի իրեն
 ցեղին մենաշնորհովը զօրանարար:

1840 թուականին պապականութիւնը ինչպէս
 նաեւ 1850ին բողոքականութիւնը միտինարաց ձեռ-
 քով ձուտք կը զործէ ի Մարաշ:

1880ին հայ ազգայինք գեղեցիկ զառպիարք կ'ու-
 նենան Կեղրնական անուամբ լսրճրագոյն նախա-
 կըթարանի մը շինութեան:

1884 ին մեծ հրդեհ մը տեղի կ'ունենայ որ գրեթէ
 մեկ երրորդը կարէ շուկային:

1895 ին Մարաշ մօտ 900 անձի հորուտա մը կու-
 նենայ. եւ Ս. Գէորդ ու Ս. Գարապետ եկեղեցիներն
 այլ շքեակայ ու յարակից հայ շատ մը տուններով հրոյ
 մարտի կ'ըլլան:

1908 ին Յամ. Սաննանադրութեան հոչակումն վերջ, Առանայի աղէտին, Մարաշցին կ'ունենայ 150ր մօտ անձի զոհ:

1914 ին ընդհանուր հայաշինջ տարագրութենէն ալ անմասն չի մնար Մարաշ սակայն մեծ մասամբ Սուրբոյ կողմը դրուած լինելուն: բազդատմամբ այլ հայաբնակ գաւառներու ըիջ վնասով դուրս եկած էր գրեթէ օյո ին 35 զոհով մը:

Զինադադրէն հտար. երբ Անգլիացիք գրաւած էին Հալէպ, Բիւիս, Այնթապ, Ռոքա եւ Մարաշ, ողջ մնացող Մարաշցիներ փութացած էին վերադառնալ Հայրենիք եւ վերաշինել աւերուած ու քանդուած օճախներն: Առաջնորդարանի կողմ, պատրաստուած փինակագրութեան մը համեմատ իրր 22500 Բրիտանեայ քնակչութիւն կը հաշուէր ի Մարաշ:

1919 Հոկտեմբերին Անգլիացիներու հետանալովը ֆրանս սցիները վերագրուածն էին քաղաքը, անդայի թուրք տարրը բնա չէր ախորժած այս փոփոխութենէն, քանզի չէին սիրած, որովհետեւ ցուրտ վերաբերուած էր յարսբերութիւն մը սկսած էր սնոր ցանել ու ծիլի սրտերու մէջ, եւ երբ օր մըն ալ ֆրանսացիք նստավարական զեկը ձեռք առնելու կը ձեռնարկէն թուրքեւ կը մարժեն, մերժումին անմիջապէս կը յաջորդէ հրացանագութիւն ու ընդհարում: Հայեր յանկարծակիի կուգան, 23 օր տեսող

1920 Յնվր. 22 14 փետր.) սոյն անուր ընդհարումի, ջարդի, թալանի, հուրի հե սուրի զոհ կ'երթան 20,000 հայեր:

Այժմ քաղաքին մէջ կը մնան երեք յարանուանութիւններէ եւ երկու սեռէ շուրջ 8000 քրիստոնեաներ որոնք արտարին ամէն յարաբերութենէ կտրուած էն, նոյնիսկ քաղաքէն դուրս հինգ վայրկեան չեն կրնար հեռանալ: ազգբնու դիւրութիւն եւ միջոցներ կը պակտին խեղճութիւնը եւ թշուառութիւնը ամէն կողմ տիրած է, կարմիր խաչի կամ նպատամատոյցի կողմէ կը նայուին կամ իր խնամուին:

Ընդհարումի օրերուն ամէն կողմ կրակ դրուած ըլլալով մեծ հրդեհներ տեղի ունեցած են, որով այրած են Հայոցս հինգ եւ բողոքականներուն երկրեկեղեցիները, ինչպէս նաեւ տունները:

1. Վանքեր: Մարաշի շրջանակէն միջ մանաւանդ սեւ լերան վրայ, նշանաւոր եղած են երբեմն. 1. Արեգի, 2. Բարեղեանց, (անսպաս ալժմ) 3. Ս. Գէորգ. 4. Ընկուզուտի եւ 5. Շուրդի վանքերը, որոնք միեւնոյն ատեն ուսումնակայրեր ալ եղած են 12 եւ 13րդ դարերուն:

1. Բերդէր: Բացի Մարաշ քաղաքի կեդրոններն մօտերը գտնուած են նաեւ ի հնումն սա բերդերը:

1. Ընկուզիկ բերդը, դէպի արեւելք չորս ժամուտի հեռու, բարձր լեռներու մէջ սրանցելի օղ ու

չորով, հոս եղած է նաև համայն զիւղ մըն ալ, որուն իբր առաջնորդ կը յիշուի Տէր Մխիթար մը. ցայսօր կայ տոյն զիւղը եւ կը կոչուի «Փօղուտէրէ» քանզի հոս եւ շրջակայքը բազմաթիւ ընկուզենիներ կան ու կ'աճին. բնակիչը կրօնափոխ եղած են իսլամ են:

Նմանապէս Մարաշի արեւմտեան կողմը հազիւ ժամու կէս հեռաւորութեամբ, ցարդ կը նշմարուին աւերակները լաւնոյ բերդին, բարձր ու լայնահաս բլուրի մը վրայ, տեղս դեռ կը կոչուի ձանճիկ. շրջակայքը փորձելով պատահաբար երեւան կուգան մին զրամներ եւ զարդեր. բերդատէրերէն յիշուած կը գտնենք Կոստանդին մը որ Լեւոնի թագազրութեան Կերկայ եղող իշխաններու անուան ցանկին մէջ կը յիշուի: Սոյն անունով բերդ մըն ալ Կապուհի մօտերը կը յիշատակուի (Սիսուան):

Վանքերու շարքին կ'արժէ յիշել նաեւ քաղաքիս արեւմտեան կողմը հայու թաղին վրայի Ս. Յակոբը, որ 1780ին փլուած է թուրք մուսաւանդ քղեշխի մը կողմէ:

Եզլ տեղկութիւններ 1. Դիրքը. — Մարաշ տափարակ կամ հարթ գետնի վրայ չէ այլ 5—7 բլուրներու վրայ կառուցուած է. որոնք իրարմէ բաժնուած են ծորակներով. տոյն ձորերը երբեան նշանաւոր եղած են իբր ոճրագործներու եւ լեզուակա-

ներու ապաստանարան. ինչպէս անունն ալ կը վկայէ ցարդ, զոր օրինակ, Գանլը-սէրէ, արիւնտա ձոր, Պօղազ-էւսէն, իբր զլիստաման տեղի, Չանկալ, կախաղանի վայր, եւն. եւն: Կրնանք սասնց վրայ նոր մըն ալ աւելցնել «Գանլը-քէօրքի», արիւնտա կամ մուրջ, որուն վրայ մօտ 300 Հայեր կախաղան հանուած են 1914-15ին:

Կլիւսայ. — Օղը բարեխառն է, առանց քացառութեան գրեթէ ամէն տարի կը ձիւնէ Ս. Յակոբայ Մձրնայ հայրապետին տօնէն սկսեալ, որուն տեղացիք կ'ըսեն Ս. Յակոբ մօրուրը սանտրեց: Բացառիկ ձմեռներ ձիւն եւ սառամանիք երբեմն պատահած չեն: Աձուի եւ փայտ սառա են շնորհիւ ձուտակայ անջատներու, որոնք սակայն նուազեւ վրայ են, ամառը լու է, եթէ պարբերակաւ «բարեազ» չի փչէ որ տեսակ մը թուլութիւն կը պատճառէ: Մօտ 25-30 տարի կ'ընէ որ տեղացիք գրեթէ սիրահար եղած են մօտիկ շրջակաները, ամառ առնել, օդափոխութեան ելլել, այգի եւ պարտէզներու մէջ որոնց մշակութեան մեծ զարկ տրուած էր վերջերս, որովհետեւ գուլալ եւ սառնարակ ջուրեր շատ կը գլուխուին ամէն կողմ:

Չուրք. — Քաղաքին հիւսիսային կողմը, բլուրի մը երկու կողերէն կը բղխին ալանակիտ ջուրեր, Քառասուն ակեր, անունով ճանօթ. որք ընդհանուրին պէտքերը լիուի կը գոհացնեն. ջրաղացներ բազմաթիւ են, տոյն ջուրերը փոշի եւ այլ աղտերէ գերծ

ու մարտը պահելու համար 1904ին օրուան կառու-
վարիչ Հիւանի փաշա մասնաւոր ազուգայներու մէջ
աւանել տուած է:

Գետեր.— Մարաշի արեւմտեան կողմէն իբր
2-3 ժամ հեռու գոռալով կը հոսի անհանգարտօրէն
ու պղտորն Պիււաժիս (ձիհան) գետը. Ագ-սու գե-
տակն ու էրբէնէզ եւս արեւելքէն հարաւ իջնալով
Գաւանիի (Յաւանի Հարունի) մօտերը կը միանան
ձիհունի:

Ագ-սու եւ էրբէնէզ մեծապէս կ'օգտագործուին
քնակչութեան կողմէ, արտերու ոռոգման եւ բնօժի
մշակութեան համար:

Բերքը.— Գլխաւոր բերքը կամ արտադրութիւնը
կը կազմեն բրինձ, ցորեն, գարի, գահրի (Տէհրի),
տախտակ եւ այլ ամէն տեսակ ատաղձ, ընկոյզ,
սեւ սեկ, ձիւ կազմածք, ալաճա եւ ապա(կերպա-
սեղէն) եւլն. Վերջին քառորդ դարուն մէջ այգեմշա-
կութիւնը շատ յառաջ գացած լինելուն ունի պատ-
ուական խողող զանազան տեսակէ:

Ունի հարուստ բարի հանքեր, կան նաեւ եր-
կաթի եւ կապարի բովեր Ախրատղի վրայ եւ ար-
ծաթ՝ Սելւիքան վրայ:

Բնակչութիւնը.— Մարաշ ունի մօտաւորապէս
75-80,000 խառն բնակչութիւն մը որուն գրեթէ
մէկ երրորդը բրիտանեայ (նախ քան զգատերազմ)
գոր կրնանք ստպէս բաժնել. իբր 6000ական անձ

բողոքական եւ պապական, իսկ մնացեալը հայ ազ-
գային: Մարաշ իր շուրջը ունէր տասնի չափ հայ
զիւզեր որոնք կախում ունէին հայ ազգային առաջ-
նորդարանէն: Սոյն զիւղերէն Յուրճազ որ էն մեծն
էր, իբր 300 զուտ հայ տնւոր տարագրութեան հրա-
մանին անաստեց ու զիմադրելով հերտաւար ին-
կաւ պատուաւոր եւ անմահ անուն մը ժառանգելով:
Եկեղեցիներ.— Հայեր ունեցած են վեց եկե-
ղեցիներ 1. Ս. Քառասուն մանկունք, Առաջնորդա-
բանիստ ու Մայր-եկեղեցի, երկու քահանայով. 2.
Ս. Ստեփանոս 2, 3. Ս. Սարգիս 2, 4. Գէորգ 1,
5. Ս. Աստուածածին 2, 6. Ս. Կարապետ 1 քահա-
նայով: Այսօր սոյն վեց եկեղեցիներէն միայն Ս.
Ստեփանոսն է որ կանգուն կը մնայ. մնացեալը
հրկիրուած են 1920 Յունկարին:

Բողոքականք ունեցած են երեք, իսկ պապա-
կանք մէկ եկեղեցի. իսկ Ֆրաշխիկեանք մէկ վանք-
եկեղեցի սակաւ ժողովուրդով.

Թուրքեր ունին թէրթէ մը (մէվլավիներու) եւ
50-60 մզկիթ եւ մէսճէթ. նշանաւոր են Ուլու-ճափն
որ ի հնումն Յունական եկեղեցի մըն է:
Այս մզկիթին արեւմտեան դրան առաջ կայ
աղբիւր մը եւ աւազան մը որուն վրայ ցարդ կը
նշմարտին զոյգ մը հրեշտակներու նկար որոնք
աւետարան մը բռնած են. մզկիթին ներքնամասին
մէջ ալ կան նման հետքեր, բայց փճացուած են:

ուխտավայրեր.— 1. Ս. Թաղևոս առաքելա-
Նախագէս յիշուած Բառասուն ակերու բղխած
բլուրին. գագաթը տեղացոց բարբառով կը կոչուի
«Քարաբարդ»: Ըստ աւանդութեան Ս. Թաղևոս իր
առաքելական այցելութեան եւ ուղևորութեան առ-
թիւ ձու գիշերած ըլլալ կը կարծուի. վաբղավառը
ուխտի օրն է, մասնաւոր արարողութիւն կը կա-
տարուէր, նուէրներ եւ մատաղներ կ'ըլլային եր-
բմն:

2. Բորտներու աղբիւրը.— Բաղարին հազա-
արեւելեան կողմը կան գուլալ ջուրի կրկին ակեր
որոց միոյն վրայ գմբէթով մը ծածկուած է, ջերմ
ունեցողք եւ այլ ճիւանդք ձու կուգան ու կը լոգ-
նան: Բժշկութիւններ ալ կատարուած են ձու, կը
պատմուի թէ, Թաղևոս առաքելայ ձու կը մկրտէ
եղբեր նորագարծ բրիտանները, եւ կը բուժէ
ախտաժէտները:

3. Ս. Թորոս.— Սա կը գտնուի վերի յիշուած
Ս. Յակոբ վանքէն վերօք բլուրին վրայ. տօնի օրն
է մեծ պահոց Ա. կիւրակին յորում կ'ընդունի շատ
մեղ ուխտաւորներ՝ որոնք իւրջերով կը ծածկեն ձոն
տեղի մեծ ծառը՝ հիւանդութիւննին կը կապեն կամ
հովին կուտան:

Կրթական հաստատութիւնք կամ դպրոցք.— Առն
մէկ եկեղեցի ունէր իրեն թաղային նախակրթարա-
նը եւ երկուսն մանկապարտէզը. 1880էն ասօրին

բացուած էր նաեւ բարձրագոյն նախակրթարան մը
«Գեղորոնական վարժարան» անուամբ, որուն պիտա-
ծէն կը գոցուէր եկեղեցիներէն ստացուած զումեր-
ներով ընդունուած բաժանման մը համեմատ: Ժամա-
նակին Պոլսոյ Միացեալ Ընկերութիւնն ալ սատա-
րած է դպրոցի դրամ եւ ուսուցիչ ղրկելով: Շէնքը
կատուցուած է քաղաքին կեդրան մէկ տեղը օղա-
տուն եւ ջրաշատ վայր մը, սրբասաշ բարերով.
մինչեւ 1910 միայակ էր իսկ այդ թուականին օր-
ուան առաջնորդ հանգուցեալ Մկրտիչ եպս. Վեհա-
պետեանի մեծագումար նպաստով եւ ժողովուրդի
աջակցութեամբ եւ աշխատութեամբ երկրորդ յարկ
մըն ալ տեղացուած է ութ դասարան եւ մէկ սրա-
նով մը:

1912ին հայ ազգայինք եւ բողոքականք կարգ
մը գիշորութիւններով համերաշխելով միացեալ կեր-
պով եւ պիւտճէով բացած են վարժարանք: Սոյն
միութիւնք ետք լուծած են բողոքականք հակառակ
անոր որ աւելի իրենք եղած էին օգտուողները:
1919ին կրկին բացուած էր դպրոցը այս անգամ
հայ ազգայիններու, հայ բողոքականներու, եւ հայ
հռոպմէականներու միացումով: Հայեր ունեցած են
նաեւ աղջկանց բարձրագոյն նախակրթարան մը.

Մարաշի մէջ կային նաեւ բողոքականաց Աս-
տուածաբանական վարժարան մը, աղջկանց գոյէճ
մը, ամերիկեան եւ գերմանական երկուսն որբանոց-

ներ, որոնք այսպէս ստատարած են կրթական գործին. հիմնուած էր նաեւ գերմանական հիւանդանոց մը:

Լեզու.— Մարաշցիք ընդհանրապէս թրքախօս են. ունենին գաւառաբարբառ մը որ գրեթէ կանանց դասուն սեփականութիւնն էր, սակաւաթիւ այրեր եւ ընտանիքներ կը գործածէին. նշքահաս սերունդը սակայն՝ 20-25 տարեկաններ, շնորհիւ դպրոցներու տրուած կարեւորութեան մեծ մասամբ հայերէն կը հասկնային եւ կը խօսէին, որուն նպատակն էր նաեւ միութիւնը եւ ընկերակցութիւնը. բողոքականներու մէջ հայախօսներ ցանցաթիւով կը գտնուէին, որուն զիտար պատճառ կրօնամար ցոյց տալ միտնարաց այն սխալ բայը բանդի անոնք դպրոցներ բացած ատեննին մանուկին ձեռքը փոխանակ հայ լեզուով դասագիրքերու հայատառ թուրքերէն հեգերէն եւ ընթերցարաններ տալին:

Փողովուրդը կրօնատէր մանաւանդ բարոզասէր է. Կեդրոնական վարժարանի վարի յարկը կը ծառայէր իրը լաւբան ուր կը խնուէր երկսեռ բազմութիւն մը կիրակի եւ տօն օրեր:

Այժմ բազմաքը լճացած դիրք մը ունի.

1921 Օգոս. 20 . ՅՈՎԱՒՓ ՏԷՐՎԱՐԴԱՆԵԱՆ
(ժամանկաւորաց վարժարան)
Երուսաղէմ

ՄՕՐԻՍ ԿՂԶԻԽ

ՌԱՆԿԱԳԻՆ ՆԱՄԱԿԱԳԻՐՈՇՄՆԵՐԸ (*)

Աշխարհի ամենէն թանկագին գրոշմները Մօրիս կղզիին գոյգ մը նամակագրոշմներն են.

Անգլիա իր բոլոր զաղթականութիւններով 1840 էն ի վեր բազմատեսակ լծղթագրոշմներ հրատարակ հանած է: Մօրիս կղզին (Հնդկաց օվկիանոս) 1815էն ի վեր Անգղոյ կը վերաբերէ: 1847 Նոյեմբեր ամսոյ մէջ շոյն տեղւոյն համար յատկապէս շրջաբերութեան դրուեցան երկու տեսակ նամակագրոշմեր, որոնք քիչ ատենէ մէջ իրենց շրջանը բոլորեցին եւ անակնկալ ու մեկեռոյն ատեն դուարթ պատճառով մըն այ դադրեցան շրջաբերութենէ եւ ուրիշներ յաջորդեցին անոնց: Երեւակայել լծէ մէկ քանի ժամուայ գործածութեամբ ս'ըքան դժուարագիւտ եղած են այս գրոշմաթուղթերը: Մօրիս կղզիին առաջին շրջանին այս երկու տեսակները աշխարհի բոլոր տեսութեանց կողմէ հրատարակուած ա'յնքան բազմատեսակ գրոշմներուն մէջէն, որոնց լծիւր մտաւորագէտ 60,000ի կը հասնի, կարծես ամենէն բազդաւորը եղած են, ամենէն թանկագինը եւ դժուարագիւտը: Յարց 27 հատ միայն գտնուած են ատոնցմէ, որոնցմէ իւրաքանչիւրը շատ բարձր գիներով ծախուած են:

(*) Այս ընտիր գրութիւնը քաղուած է նամակագրոշմի հանրամանկութ մասնագէտ Տիար Մարտիրոս Արայճեանի հեղինակած «Հաւաքածոյի համար նամակագրոշմներ» անուն խիստ հետաքրքրուշարժ գործէն:

Յրաճնացի Յէրարի կոմսին Տոբ ալպոմները, որոնք չստ նշանաւոր եղած են իրենց ունեցած զժուարացիւտ պէսպիսութիւններով, Մօրիսի այս հազուադիւտ զրոյձներէն ալ կը պարունակեն, որոնք այդ հաւաքածոներուն արժէքը տասնապատիկ աւելցուցած են (*):

Բացառեմ թէ Մօրիսի տաաջին շրջանի այս զրոյձները, որոնք այնքան զժուարացիւտ են, և զրոյձի վաճառականներու և հաւաքիչներու կողմէ այնքան տենդատ հետաքրքրութեամբ հետախուզութեանց առարկայ դարձած են, ինչպէս են և ինչ ձև ունին:



Զոյգը 600,000 ժումք

Նոտիայ ստույտ Իվրէ-Է-բէլիէի հարստիկին մէջ վեոյիծեայ գինեք որեւում են:

(*) Այս նշանաւոր նաւաքածոն ընդհանուր պատերազմէն առաջ Լոնտրայի մէջ գնուեցաւ 500,000 անգլիական անկիւն, նուակաւոր զրոյձի վաճառու կան Բէքրիթի կողմէ:

Ասոնք երկու հաս են միեւնոյն ձևով, բայց զոյնով և անուանական արժէքով կը տարբերին իրարմէ: Իրենց վրայ կը պատկերացնեն պատկ ի գլուխ Անդրիոյ հանդուցեայ Վիգթօրիս թագուհիին դէմքը, որ ձախակողմ դարձած է: Մէկը, 1 Բէննի նարնջակոյն և միւսը 2 Բէնս կապտադոյն (Տէ'ս վերի պատկերները): 1 Բէննիոցին պատկերին յատակը հաջի տեսանելի նրբակերտ կէտադրութիւններ կան ուղղահայեաց կերպով, նաև աջէն ձախ շեղակի ու վերէն վար նոյն նրբակերտ կէտադրութիւններով խաչաձևուած է: 2 Բէննիոցին պատկերին յատակը 1 Բէննիոցին ձևով է, թէև սակայն սա տարբերութեամբ որ խոստր կէտադրութիւնները ձախէն դէպի աջ կ'ուղղուին, իրենց շրջանակը երկայն ուղղահայեաց քստակուտի ձևով է, ժանտակներ շուսին, իրենց ծաւային չափը՝ յայնու թիւն և երկայնութիւն՝ 20 24 հազարորդամէթը է, կը կրեն սա խօսքերը վերի կողմը POSTAGE, վարի կողմը ONE PENNY կամ TWO PINCE, աջ կողմէն MARITUS, ձախ կողմը POST OFFICE: Թագուհիին պատկերին վզին վարի մասին վրայ զժուարատեսանելի մանրիկ Y. B. սկզբնատառերը կան, որոնք զրոյձները յօրինոց փորագրելէն անունն է, «Y. BANARD»:

Երբ Մօրիս կղզիին մէջ նամակատուն մը կը հաստատուի, անօրէնք փորագրիչ Պանարտի կը յանձնարարէ սա պէս նա պէս, երկու զրոյձներու պատրաստութիւնը: Փորագրիչը զրոյձները յանձնելու համար

նախատիպ օրինակցու մը գծադրելու կը սկսի: Աշխատութեան միջոցին՝ կարգը կու գայ ձախակողմի գիրերուն: Բայց փորագրելը մտացած էր նամակատան անօրէնին բաժնի բաժնէր: Ենչ ընէ Տիմոսի Առաջին բասը POST էր, կը լիչէ: միւսը Ենչ էր... Ե գուր կը փորձէ միւսը բերելու: Իրիկուն էր, նամակատունը գոցուելուն 8 վայրկեան կար, վերջապէս արտօսնոք կը վազէ դէպի Տն. անօրէնին հարցունելու համար թէ Ենչ բաժնի էին. գորս գրոյձներու ձախակողմը պիտի գնէր: Երբ նամակատուն կը հասնի, կը տեսնէ որ գոցուած է: այն ատեն յանկարծ նամակատան ձախակողմը կը նշմարէ «POST OFFICE» բառերը, որ Անգլիերէն լեզուով կը նշանակէ նամակատուն բառը, իսկոյն զբաղանէն յուշատարը հանելով ու բախտութեամբ այդ բառերը կ'ընդ օրինակէ, գոհունակութեամբ հասնելու մը արձակելով թէ մտացած բառերը գտած էր: Հետեւեալ օր նամակատան պաշտօնէութեան կը յանձնէ «POST OFFICE» բառերով շինուած մաս մը քանակութեամբ գրոյձներ, որոնք շրջաբերութեան կը գրուին անմիջապէս: Այն քանի մամ այս թղթադրոյձները կը գործածուին. բայց այս գրոյձաթուղթերը պաշտօնէից յանձնուած պաշտօնէի անօրէնը եկած չէր: Գայուն պէս առաջին գործը, իսկոյն կ'ըլլայ շնորհ գրոյձները և կը նշմարէ որ վերպակ մը կայ անոնց մէջ, փոխանակ POST PAID ըլլալու որ Անգլիերէն «նամակադրոյձ» կը նշանակէ

POST OFFICE «նամակատուն» է եղեր, կը բարկանայ և այս ծագելի սխալը չի տարածելու: Համար անմիջապէս գրոյձներու գործածութիւնը կ'արդիւնէ: Բայց ժամանակը անցած էր. յանձնուած կարգ մը նամակներ պայուսակներու մէջ ամփոփուած չուէնաւ գրուած ձամբայ եղած էին արդէն, վերագործը անկարելի էր: Տնօրէնը կը կանչէ փորագրելը, կը յանդիմանէ սխալին համար և կ'ազդարարէ որ գրոյձներուն տպագրութիւնը չի շարունակէ: Անմիջական կերպով գրոյձներուն կազապարնէրը, փորագրելին չով մինչև այն ատեն տպագրուած բոլոր գրոյձները և նամակատան մէջ գտնուածները ամէնքը մէկանց անօրէնը այրել կ'ուտայ ու կ'ոչնչացնէ զանոնք կազապարնէրով միտսին իր աչքին առջև: Այսպէս, Մօրիս կղզիէ այս առաջին շրջանի թղթապարնէրը, որոնք «POST OFFICE» բառերը կը կրեն այսօր հազուապէս գործած են (*):

(*) Ոմանք կը կարծեն եւ կը պատմեն իրր թէ 1847ին երկրաշարժ պատահելով Մօրիս կղզին անհետացած է, եւ Հնդկաց ովկիանոսին մէջ սրիշ կղզի մը անոր անունը առած է, եւ այսպիսի պատճառով մը Մօրիսի այդ շրջանի գրոյձները դադարած են և միւս համանուն կղզիին մէջ երկրորդ շրջան մը յաջորդած է: Ասիկա ստոյգ չէ, որովհետև 1847ին Մօրիս կղզին երկրաշարժի ենթակայ եղած չէ բնաւ, անկից ի վեր իր տեղը հանգիստ նստած է: Եւ արդէն թէ՛ պատմութիւնը եւ թէ՛ աշխարհագրութիւնը այդպիսի բան մը բնաւ ցոյց չեն տար:

Անոնց յաջորդած են երկրորդ շրջանի գրողները
«POST PAID» բառերով:

Այսքան ա՛ղեկութիւններ տայէ յետոյ, չոս կ'արժէ
պատմել թէ ասիւ բաւական տարիներ առաջ զիպ-
ուածով գանուեցաւ Մօրիս կղզիին առաջին շրջանին
պատկանող 2 լէւանոց «POST OFFICE» սբանչիէի և
անվճար՝ ցարդ գանուածներէն շատ գեղեցիկ դրոշմ
մը որ Անտանի մէջ աճուրդի դրուելով աներեւակա-
յիցի գնով մը ծախուեցաւ:

Կտի 12,500 Ֆրանքէն սկսաւ աճուրդը, յետոյ
գինը բարձրացաւ 15,000 Ֆրանքի, ետքը 20,000,
քիչ մը յետոյ 25,000 Ֆրանք, անդիէն մէկը 26,250
Ֆրանք, ապիւն ուրիշ մը 27,500 Ֆրանք, 28,750 Ֆր-
30,000—31,000—32,000—33,000 և վերջապէս Ան-
զիւոյ գահածատանց կայլէտի էշխանը (Անգլիոյ
նախորդ Հանգուցեայ Էտուարտ թագաւորը) 36,250
Ֆրանքի գնեց «բոսթ օֆիս» աչս գրուածութիւնով:

Թէ ինչպէս գնուեցաւ այս թանկագին գրուել-
Բարեզի աղքատիկ բնամանիքի մը 8—9 տարեկան
մէկ հասիկ գաւակը որ մը էր փոքրիկ տղայական
պատկերադարդ Ալլպօսին մէջ գրողներ կը գասա-
ւորէր, որ հայրիկն ալ անդին՝ հին յիշատակներու
մէջ խորատու գուած՝ կ'օրորուէր մտասեւեռուն՝ խա-
նչակիւով էր Տօրը ժամանակէն մնացած փոշիացեալ
հին թղթածրար մը, հին նամակներ և թղթեր կը
քննէր, կը կարգար, կարեւորները մէկ կողմ կը դնէր
և անպատկեր կը նետէր կը պատուէր, այսպէս գա-

նոսք կարգաւորելով կը զբաղէր, երբ միեւնոյն առն-
կը հանդիպէ նամակի մը, որ ժամանակին էր Տօրը
հասցէին եկած էր էր Տօրիգրօրը կողմանէ, կը տեսնէ
որ անոր հասցեագրին կողմը նամակագրուած մը
կայ, իսկոյն զայն նամակին վրայէն կը կարէ կը հա-
նէ անպիտի ձեւով մը, որ դրոշմը չի փաստուի, գրող-
մին շորս կողմերէն իրեւ թղթէն շրջանակ մէջնէկ
մատ լայնութեամբ բաց թողլով և էր ազան՝ որ
նոյն պահուն գրողներ կը գասաւորէր էր ալլպօսին
մէջ տղուն կ'ըսէ. «Ան տղա՛ս, քեզի նամակագրուած
մը, զոր ժամանակին Տօրէր օրս կողմէ հասուղ էլլած
նամակի մը վրայէն գտայ», ու տղան ուրախութեամբ
զայն կ'ատնէ շորհակալ բլլալով Տօրը որ էր մէկ
չունեցած նամակագրուած իրեն տուաւ և անոր
համապատասխանող պատկերին վրայ գուրգուրանօք
կը փակցունէ խիժաթղթիկով մը:

Յրեր կ'անցնին, տղան պարոսական գրքեր գնելու
համար գրամի պէտք կուեննայ, կ'որոշէ էր թղթա-
դրուածի ալլպօսը ծախել՝ այդ գրամը հայթայթելու
համար. քանի որ կը խորհէր էր հայրիկէն եթէ գրամ
համար. քանի որ կը խորհէր, ուստի, կը զիմէ ուղղակի
ուղեր՝ անիկայ շունէր, ուստի, կը զիմէ ուղղակի
Բարեզի մէջ գրուած փաճառականի մը և անոր էր
ալլպօսը կը ներկայացնէ ծախելու համար: Վաճա-
ռականը այդ փոքրիկ տղայական ալլպօսը թղթածա-
լով և ուշի ուշով քննելով, ի՛նչ տեսնէ, գարմա՛նք...
Մօրիսի 1847 թուականի 2 բէնանոց «բոսթ օֆիս»

սքանչելի և անվճար նամակագրուիք արլլովին մէջ
իրեն համապատասխանող տեղը բաղմեր է փառաւո-
բապէս, թէպէտ վաճառականը կ'այլալի և կը հար-
ցունէ իր փոքրիկ յաճախորդին թէ՛ ի՞նչ զին
կը պահանջէ իր արլլովին համար: «Ես, կ'ըսէ տղան
20 Փրանքի պէտք ունիմ, արլլովս ծախելով գրքեր
պետի առնեմ»: Իսկոյն վաճառականը 20 Փրանքնոց
գաղիական ոսկի մը տղուն ձեռքին մէջ կը սահէցնէ:
Տղան կը մեկնի ուրախ զուարթ, ուղղակի կը գիմէ
գրափաճառի մը խանութ և իրեն պէտք եղած գր-
քերը կը գնէ:

Ասղին վաճառականը գոհունակ և ուրախու-
թեան ցնձու մներով կը հրճուի կեանքին մէջ աստ'նկ
աղուսը և լաւ գործ մը պատահէլուհ. այդ դրոշմը
կը տանի իրմէ աւելի մեծ Պէռնիշոն անունով լծղ-
թագրուի վաճառականի մը ու կը ծախէ 1000 գաղիական
ոսկիի:

Պէռնիշոն կը տանի զայն Լոնտրա ծախելու հա-
մար: Ահաւասիկ այն լծղթագրուի է որ աճուրդի
դրուելով 36,250 Փրանքի կը գնէ գահաժառանգ
կայլէսի Իշխանը:

Այդ քանկազին նամակադրուսը ծախուելն յետոյ
ի՞նչ կ'անցնի կը գտնուայ.

կայլէսի Իշխանը կը փափաքի գիտնայ թէ ի՞նչ
պէս և ու՛ր գտնուեցաւ այդ նամակագրուսը: Իշխա-
նին բաղձանքին համաձայն իսկոյն Բարիզ դրոշմի

վաճառական Պէռնիշոնի կը հեռագրուի որ մանրա-
մասն տեղեկութիւններ տայ անոր մասին:

Պէռնիշոն հեռագրերը առնելուն պէս անմիջապէս
կը գիմէ այն վաճառականին, ուրիշ 1000 գաղիա-
կան ոսկիի զնամ էր ինք գայն: Այս վերջինը կ'ըսէ
թէ գարոցական տղէ մը փոքրիկ արլլով մը 1 գաղի-
ական ոսկիի գնելով անոր մէջէն գտած է զայն:
Պէռնիշոնի հարցման վրայ թէ ո՞վ էր տղան, վա-
ճառականը կ'ըսէ թէ անունը և տեղը չգիտեր,
միայն զանի կը ճանչնայ, գարոցական աղայ մըն էր,
որ առտու երեկոյ իր խանութին առջեւէն կ'երթե-
ւեկէ: Պէռնիշոն կը սպասէ որպէսզի տղան վարժա-
բանէն արձակուած աստիք, հոն կանչեն: Ահա զբո-
րացականներու արձակումը կը սկսի, արլլումը ծախող
տղան կ'երեւայ. խանութը կը կանչուի այդ տղան,
որ տեղեկութիւն կուտայ թէ որ մը իր հայրիկը
իրեն հին մէկ ունեցած լծղթածրարը կարգի դրած
միջոցին անսոց մէջէն հին նամակի մը վրայէն Մօրիս
կզգիին պատկանող գեղեցիկ նամակագրուս մը հա-
նելու. իրեն տուած էր արլլովին մէջ գնելու համար:

Անոր վրայ Պէռնիշոն տղուն կ'ընկերակցի և մին-
չև անոր բնակարանը կ'երթայ անոր հօրը հետ տես-
նուելու համար, որ կը պատմէ այսպէս.

«Իմ հօրեղբայրս 1847 թուականին Մօրիս կզգին
գտնուելով՝ այն տանն հոս Բարիզ հօրս նամակ կը
գրէ, անոր վրայէն հանեցի այս նամակագրուսը և

տղուս առեի որ իր «այլում»ին մէջ դնէ: Այդ նամակը պահեր եւմ, յիշատակ մէկ, գորգուրալի ընտանեկան գրութիւն մը ... Ինչ կայ, Տեար, արդեօք փասնդաւոր իմաստ պարունակող նամակ մը բլլայ կը կարծէք (Պէտեհչոնը ծպտեալ գաղտնի ոստիկան մը կարծեւրով), քանի որ կ'ըսէք թէ Անգլիոյ գահածատանց իշխանին կողմէ կուգաք և կը հարցափորձէք զիս» և տղուն դատնալով. «Վէ է այս մարդը, ինչու քեզի ընկերացրեր է, արդեօք ոստիկան է ինչ է» ու Պէտեհչոնին դատնալով, «մենք ազգասիկ մարդիկ ենք, մեր իսրոյր կը տապկուինք, իշխանական միշխանական բարձր անձնաւորութեան հետ գործ չունինք»: Տղան տեսնելով որ հայրը կայայտէ և կը վախնայ, կ'ըսէ. — Ո՛չ հայրեկ, ինչե՛ր կ'ըսես. այս մարդը ոստիկան չէ, մի՛ կասկածիր երբեք, ես շատ լաւ գիտեմ, աղէկ կը ծանչնամ զինքը, անկիս նամակագրոյնի վաճառական մըն է: Վաճառատունն ալ գիտեմ ինքը իմ ալպան գնող վաճառականին խնութր կը գտնուէր, անոր միջոցաւ զիս գտաւ և հոս քեզի հետ տեսնուելու եկաւ հետո այն նամակաւ գրոյմին վրայ տեղեկութիւններ քաղելու. ես հիմայ այնպիսի նախողգացում մը կ'ունենամ թէ փասնդաւոր բան մը չէ այս գործը, այլ լաւ և երջանկաւէտ գործի մը նախօրեակին մէջ կը գտնուինք, ինչու կը վախնաս, նամակն ալ ցուցնենք իրեն որպէսզի կատարեալ տեղեկութիւն քաղած բլլայ»:

Պէտեհչոն մանրամասնաբար իր քաղած բոլոր

տեղեկութիւնները Ասլլուի իշխանին հետագրով կ'հաղորդէ:

Իշխանը այս ամենուն տեղեկանալէ յետոյ 500 անգղիական ոսկի կը դրկէ այդ ընտանիքին, խնդրելով որ այդ հին նամակը եղածին պէս իրեն դրկուի:

Իշխանը զայն ընդունելով իր 36,250 Ֆրանքի գնած բօսթ օֆիս գրոյմը անոր հետ համապատասխան տէլը կը տեղաւորէ փաստորակս իր «այլում»ին մէջ:

Այդ չքաւոր ընտանիքը երջանիկ կ'ըլլայ և տղան մեծ համալսարանի մը մէջ իր ուսումը և կրթութիւնը կը ստանայ: Այնուհետեւ երբ գրքերու պէտք ունենայ, վայրկեանապէս կրնայ դնել առանց դրամին վրայ շատ ու շատ մտածելու: Ահա յաջողակ բախտին ժպտոր՝ որ կը ծառայայթէ այս բարի տղուն կեանքին վրայ:

ՄԱՐՏԻՐՈՍ ԱՐԱՅՃԵՆՆ

ԳԵՂԵՅՅԻԿ ՄՏԱՃՈՒՄՆԵՐ.— Էնկերվարութիւնը պատուանս պիտի ըլլայ մարդկութեան համար, եթէ գաստակարգային կուխներու վրայ հիմնուի: Այսօր յաղթուած գաստակարգը վաղը կրցայ յաղթող հանդիսանալ եւ եղբայրասպան մենամարտը կրնայ շարունակուիլ յսխտանս:

ՄԻՆՈՍ ԶԵՐԱԶ

ԴՊՐՈՑԱՍԷՐ ՏԻԿՆԱՆՑ ԸՆԿԵՐՈՒՅԻՒՆ

1879ին Օրթագիւղի Հոփսովեան վարժարանի սանուհիներէն ունանք և խումբ մը տիկիները գաւառի Հայ եղական սեռին յուսաւարութեան համար կը հիմնեն Դպրոցատէր Տիկնանց Կիկերութիւնը, որ կը բանայ իր վարժարանը պատրաստելու համար վարժուհիներ, նոյն վարժարանի աշակերտութիւնը շրջանը աւարտելէն յետոյ ըստ կանոնագրի նոյն ընկերութեան պարտաւոր էր երթալ գաւառական անկիւններ և ձեռք առնել նոյն տեղերու կրթութեան գործը, առնուազն 5 տարի պաշտօնավարելով:

Դպրոցատէրը իր առաջին օրերուն՝ ունեցած է երբ զլուսի Տիկին Նտղլը վահան: Անոր մեռչէն յետոյ իր աղջիկը գրագիտուհի Տիկին Սըրուհի Տիւսար մեծ ջանք նուիրեց իբր ատենապետ:

Տիկին Տիւսարէն վերջ շատ ծանօթ գերգաստաններու տիկիներ և օրհորդներ աշխատեցան բնկերութեան զարգացման, ինչպէս Տիկին Ա. Յովհաննէս կիւլպէնկեան, Տիկին Վերմին Պ. կիւլպէնկեան, Տիկ. Աննիկ Էլիաս Չայեան, Տիկ. Զապէլ Ս. Ֆնտղլրեան, Տիկին Կ. Փարթուղայ փաշա, իր աղջիկը Տիկին Ա. Հիւրմիւզ, Տիկին Ա. Գալբէլի Սերվիշէն, Տիկին Է. Աւետիսեան, (ծանօթ գրագիտուհի Անայիւս), Օր. Թադուհի Պայթապարեան, Օր. Հիւրիքեար փառապաշտան, Եւլն, Եւլն:

= 178 =

Տիկնանց վարժարանին աշակերտեցան աղքատիկ և ուսման կարօտ հայուհիներ, որոնք յետոյ քրմուհիներու ջերմեռանդութեամբ պատարկեցին ուսման տաճարին, և իրենց առած լոյսը տարին հայրենի աշխարհին մութ խաւերը պայծառացնելու:

Գրեթէ կէս դարէ ի վեր ապրող այս հոյակապ հաստատութիւնը ոչ մէկ կալուած ունի, տիկիներէրու անձնուիրութեան շնորհիւ իր պիւտճէն կը զոյգուի ժողովուրդի յումաներով: Տարեկան պարահանդէս մը, քանի մը քաբարտարաշխութիւն, անդամագծարներ և պատահական նուէրներ, ահա իր հասոյթի ազդիւրները:

Այժմ Դպրոցատէրը իր սեփական շէնքը ունենայու համար զիւսած է Ամերիկահայ բարեսէր գաղութին օժանդակութեան, հոն զբեկեղծ իր երկու ժրջան աշխատակիցներէն Տիկին Մարտա և Տիկին Խոճատարեան:

Դպրոցատէրը ենթարկուած է քաղաքական տապալաններու, 1896ի զէպքերէն վերջ տասնեակ տարիներ ան փակ մնացած է. Յումանեան սահմանադրութենէն անմիջապէս վերջ վերակազմուած է բանայով վարժուհիոց մը ի Գում-Գարու. իր աշակերտուհիներուն մեծ մասը կը կազմէր կիլիկեան աղէտէն մագապուր աղատող որբուհիներ:

Համաշխարհային պատերազմի այդ արհաւիրաց

= 179 =

օրերուն Դպրոցատէրը գերրհական զօրութեամբ մը կանգուն մնաց և սրատարեց տարագրութենէ փախտական հայտ հիներ:

1918ին բացի վարժու հինոցէն իր հոգածութեան ներքե առաւ երեք հարիւր որբու հիներ. որոնց իւրաքանչիւրին համար ցարդ ազգային խնամատարութենէն ամսական 5 ոսկի ստացած է: Այժմ որբանոցն ալ վերածուած է կանոնաւոր նախակրթարանի, վարժու հինոց և նախակրթարան կը գտնուին միեւնոյն յարկին տակ ի Գատր-Պիլ Գ. երեկուայ որբու հիներ հետոցհետ նախակրթարանէն վարժու հինոց կ'անցնին: Անոնցմէ մէկ քանիներ, արդէն բնթացաւ արա բլալոյ՝ ուսուցչութեան պաշտօն կը վարեն: վարժու հինոցի անօրէնութեան կազմած նոր ձրագիրը՝ ժամանակին ոգիին և պահանջներուն համապատասխան՝ կը յուսադրէ մեզ Դպրոցատէրէն սպասել կեանքի եւ իրենց կոչումին պատրաստուած հայտ հիներ:



Հայ տղան վախ չի գիտեր
Հայ տղան փախ չի գիտեր,
Տունին սրախին համար
Մեռնի ալ՝ ա՛խ, չի բեր:

Թ. Է. Ա. Տ. Ի. Յ. Ի.

ՀԱՄԱՌՈՑ ԱՆՅՈՒԿԱՐՁ

1921 ՏԱՐԻՈՅ

ԱԶԳԱՅԻՆ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ամերիկեան նպատամատոյցը տարւոյս սկիզբէն մինչեւ երեք ամիս ամսական 20,000 ոսկի յատկացուց Գ. Պոլոյց հայ որբերուն:

5 Յունուար.— Վեհ. Հայրապետը Լոնտոնի հոգևոր հովիւ Տ. Աբելլ Թ. Վ. ի ազգօգուտ ծառայութիւնները գնահատելով լանջախաչ կրելու արժանութիւն տուաւ անոր:

Լոնտոնի հայութիւնը քաղաքին մէկ գլխաւոր կեդրոնին մէջ 7,000 անգլ. ոսկիով եկեղեցւոյ գետին մը գնած էր: Աբելլ վ. ի ջանքերով Պ. Գալուստ կիւլպենկեան ի յիշատակ իր հանգուցեալ հօր իր ծախքով եկեղեցին շինել խոստացած է 15,000 անգլ. ոսկւոյ գումար մը արամադրելով:

ՍՈՒԳԻ ԹԲ.— Համբնի մէջ ողջակիզում որբերու յիշատակին կը նուիրուի Յունուար 7ր:

Եգիպտոսի Արեւը կը հրատարակէ կարեւոր նուիրատուութիւն մը. եգիպտահայոց առաջնորդ Տ. Թորգոմ եպիսկ. Յունուար 21ին Պիքմանիոյ մայրաքաղաք Թանկունէ ստացած է հեռագիր մը, որ կ'ըսէ թէ սեղաթյն Հ. Բ. Բ. Միւթեան մասնաճիւղի ատենապետ Պ. Առաքել Մարտեան 200,000 հոկիսկան ուսուցիչ նուիրատուութիւն մը ըրած է. Հայաստանի

մէջ որբանոցի մը բացման համար:

Յունուար 26ին եղեւնափործ կատարուեցաւ Բարիզի մէջ Պ. Աւետիս Անարձնեանի դէմ: Յարգելի գրագէտը անմնաս ազատեցաւ: Ամէն կողմէ ցաւական արտայայտութիւններ:

Փետ. 4.— Ազգային Համագումար ժողովը Հայկական դատը փետր. 21ին Լոնտոնի Վեհաժողովին առջեւ պաշտպանելու համար լիազօրութիւն կուտայ Պ. Պ. Նուպարի՝ 59 քուէով:

Մարտ 4.— Ուարրէն Հարտնկ իր ուխտը կատարեց իրրիւ Միացեալ Նահանգացոց 28րդ նախագահը:

Մարտ 5.— Նիւ Եօրքի հայ վաճառականներէն Տիար Պատրիկ Կիւլպէնկեան հողագործական ուսումը հայոց մէջ ժշակելու փափարով հատուած է հիմնադրամ մը, որով կիլիկեցի հինգ երիտասարդներ Ֆրանսայի մէջ հողագործական կրթութիւն պիտի ստանան: Ընտրուած ուսանողներն են. Աթանաս Գուլանճեան (Հաճըն), Յակոբ Աթիկեան (Քէսայ), Միսաք Արրահամեան (Տարսն), Կէտրզ Գըրրքճեան (Սուրիա), Պարգեւ Տէր Յովհաննէսեան (Ամանոս): Այս ուսանողներ պիտի կոչուին Կիւլպէնկեան սաներ:

Ապրիլ 8ին Տարսնի Ֆրանսական կառավարիչ Մ. Մուսթիլիէ-ի թելադրութեամբ ֆրանս. Կառավարութիւնը տեղւոյն ազգայիններէն տիար Խաչեր Շալվարճեանի շնորհած է Մէսիթ ա՛տակ-իզով (Երկրագործական արժանիք)ի պատուանշանը. կառավարիչը

անձամբ կոխած է պատուանշանը յիշեալին կուրծքէն ի վարձատրութիւն 1920ի պաշարման տունն քաղաքին պարենաւորման մասին Տիար Խ. Շալվարճեանի ծառայութիւններուն:

— Ամերիկեան նպատամատոյցը մեր ազգային ժողովի մէջ յամակալ շնորհակալութեան բուէի արժանացաւ իբրեւամը՝ անոր զործուէնութեան եւ կատարած դերին համար երեսփոխան Պ. Սիրուն Տիօնեանի առաջարկով:

— 60 ամեայ բանանայական Յորելեան Գեր, Գրիգոր Դովրիկեան արքեպիսկ. Արքատօր Վէլենայի Միխիթարեան միարանութեան, տօնուեցաւ մայիս 13ին Ծ Մայիս.— Հարիւրամեակ Մեծն Նաբոլեոնի.—

Մեծ հանճար, զինուորական փառք Գաղղիոյ, հմայք միլիոնաւոր ժողովրդոց՝ Մեծն Նաբոլեոն: Անոր յիշատակը անգամ մին ալ պանծացուց Դաղղիա այս տարի եւ լրագիրները գրադեցան անով ընդարձակ յօդուածներով. հանդէսը կատարուեցաւ Բարիգու. էնփալիտներու մատրան մէջ:

— Ամենայն Հայոց Ս. կաթողիկոս Մայիս 19ին հեռագրով դիմած է Պօղոս Նուպար փաշայի՝ լնդրելով նպատտ եւ ուտելիք հասցնել Հայաստանի սովսաննջ ժողովրդին:

— Մայիս 29ին ֆրանսացի անձանօթ զինուորին շիրմին վրայ Բարիգու էթուալի յաղթական կամարին տակ պատկներ զրին Ազգային երկու պատուիրուկութիւնները:

Մայիսի մէջ Արեւելիքի նպատամատոյցի խնամակալ մարմնոյն յանձնախումբին կողմէ յանան առնուազն 20,000,000 Ամերիկացոց՝ որոնք իրենց նպատար տուած են Բըլիֆին, դիմում եղած է գօնկրէսին խնդրելով որ անկա Յնչում բանեցնէ դաշնակիցներուն եւ Թուրքիոյ վրայ, առաջքն առնելու Մերձաւոր Թրեւելիքի մէջ տիրող անկախական վիճակին:

Մերձաւոր Արեւելիքի նպատամատոյցը բաշխած է աւելի քան 60,000,000 տուար գոր նուիրած է Ամերիկեան ծոգովորդը:

Մայիսի մէջ խռովութիւններ եզրուող մէջ եւ այս առթիւ սպանութիւններ եղան Ադէրսանդրիոյ մէջ, սակայն հանդարտութիւնը շուտով տիրեց հոն շորհիւ Անգղ. կառավարութեան ձեռք առած միջոցներուն:

Գերմանիա վճարած է մինչեւ Մայիս 31 100,000,000 ոսկի մարքի գումարը:


Յունիս 1.— Մայրաքաղաքի բոլոր եկեղեցիներու մէջ հսկում Հայաստանի սովին համար եւ հանգանակութիւն:

Յունիս 10ին կովկասեան հանրապետութիւնները ձամաձայնութիւն մը կնքեցին Բարբի մէջ:

Յունիս 5.— Հելլէները կը քաշուին Նիկովիդիոյ եւ շրջակայից կողմերէն, բոլոր հայ ժողովուրդը կրկին ձեռք կ'առնէ տարագրի ցուպը եւ աս

տանդակն կ'ըլլայ: Առաջնորդ Յովակիմեան ծերունագարդ սրբազան հայրը Թէքիրտաղ կը մեկնի իր ժողովուրդին հետ, որմէ մեծ մաս մըն ալ կը ցրուի Յունական կղզիները: Արտակեղեր վիճակ Նիկովիդիացի Հայութեան:

Յուլիս 25. Մեհոնեան բարեբաւութիւն.— Եզրուող մէջ նօտարական արտոյ մը Տիար Կարապետ Մելրոնեան Ազգին կը փոխանցէ թէ՛ իր անձին սեփական եւ թէ՛ ձանգուցեալ եղբորմէն Տիար Գրիգոր Մելրոնեանէ ժառանգած բոլոր անշարժ կալուածները, ապրանքները արժեթուղիները, գումազաններու մօտ ունեցած պահանջքները, մեքենաները, կարասիները, վերջապէս ամէն ինչ որ Մելրոնեան հարազատներու հարստութիւնը կը կազմէ: Այդ հարստութիւնը այժմ կը ներկայացնէ իբր 500,000 եզրուական ոսկի արժէք մը: Այսպէս տիար Կարապետ Մելրոնեանի նուիրատուութիւնը մինչեւ հիմայ ազգին եղած նուիրատուութիւններուն մեծագոյնը եւ ամենէն հոյակապն է: Յուլիս 23էն սկսեալ Տիար Կարապետ Մելրոնեան իր հարստութեան վրայ ունեցած իրաւունքը փոխանցած է Ս. Պատրիարք Զօր. պանելով իրեն գործերու վերին հսկողութիւն եւ հակահեղի իրաւունք: Ահա մեծագոյն բարիքը որ մեր ազգին մէջ պիտի յաւրճացնէ Մելրոնեան հարազատներու պաշտելի անունները: Եցի՛ անոնց հիմն սծ դպրոցներու սերունդը ժառանգէր իրենց բարեբաւներու հայրենասէր ոգին:



Յուլիս 1ին Պ. Գաբրիէլ Նորասուկեան Աւերիկա
զեաց Ռաշինկըրնի կառավարութեան մօտ իբր դեր-
նախագահ Ազգ. Պատուիրակութեան, սարով բացատրու-
թիւններ նախական խնդրոյ մասին:

Պ. Գ. Նորասուկեան իբր օրենսդէ իրաւարան,
փորձաւու եւ շքանշանաց դիւանագէտ առաջին է,

== 186 ==

նանոյնով կ'արձանագրեն յալ սեղ սոյն պատուական
նախնի կեանքի զծերք նամատառսի:

Պ. Գ. Նորասուկեան ծնած է 1852 նոյեմբերին
Կ. Պոլիս, Եսկիսար, Ալլամիէ բաղր: նախնական
կրթութիւն ստանալէ վերջ սան մէջ, 1869ին Գասպ-
զիդի ժրանագի կ'ընտանդէրաւ դարագէն շքանա-
ւարս կ'ըլլայ: Յետոյ Բարիզոյ Սորպոնին, Գոլէժ սր
ժրանի զարմարացմներուն կը նետի (1870-76) վեր-
ջապէս իրաւագիտական համալսարանէն վիպարական
կը ստանայ եւ դիւանագիտական ապարկզին պա-
տաստուելու նամար նազարային գիտութեանց վար-
ժարանին կ'աւակերտ: Պոլիս զարձին՝ աւաղորդիւն
կը գրաւ եւ կարեւոր պատճօններ կը ստանձնէ:

Իսկ 1885-1908 Բ. դրան իրաւագէտ խորհրդա-
կանի պատճօն կը վարէ:

Օտմ. Սանտանադրութենէն վերջ նախարարական
պատճօններ կը ստանձնէ, յետոյ ձերտութեան կը
ընտրուի, իսկ Անմատ Մուխթար վառայի զամիսին
մէջ արտաքին գործոց նախարար կ'ըլլայ: 1914ին Եւ-
րոպա կը մեկնի Իթիսթատի կառավարութեան նախ-
նախնի ընթացքը նախագգալով:

Իր պէտական պատճօններուն մէջ երբեք չէ՛ մտա-
ցած իր ազգը, իր ազգասիրական պատճիր լիովն հու-
սուցած է իբր անհատ եւ ժողովական:

5 Օգոստոս. — Պ, Պողոս Նուպարի եօթանասնամ-
եակը սնունդաւ եկեղեցական արարողութեամբ մը,
միայն, ինչպէս փափարած էր նոյնինքն Պողոս Նու-
պար, բէն ամէն կողմ կը պատասխանէր մեծաւոր
կոտորելու զոյն, ինչպէս արժան է, իբրեւ երախտ-
գիտական պատճիր:

== 187 ==

15 Օգոստոս.— Իսկիսարու հայաւաս քաղե
րոյի զարման յամեն ո՛ր սգաց այս դժբաղդորբինը:
Քրակէներ արսարայտեցան անոր նկատմամբ շատ
մեծ դաւաճութամբ: Այլ չէն որդարձանին անեղենուն
կիծարի տեսը ի թոր կը խոցէ արեք: Իրաւամբ կը
գրէ մեծանուն գրագէտ Պ. Մինաս Չորագ Տարեցոյցիս
նրաստակին. «Իսկիսարի նրդերն ազգային արէթ
չարի տարեցոյց զիս»:

4 Նոյ.— Ֆրանսա միջկիսկան կառավարութեան
նեւ կը նախաձեռնէ եւ Ստանայի նախնայ կը տնտի
ժողովներուն: Հայութիւնը նոյն տեղերէն գաղթելու կը
տիրի. կեանքի ապահովութիւնը կը վնասէ օտարու
րեան մէջ հակառակ ապահովը: յայտարարութիւն
ներուն:

Եզիպտոսն կը գտնեն մանր փորձ ուսուցչի մը
Պ. Օման նկատեանքի, որ մնած է Պոլիս առակիւսմ
է Իսկիսարի ձեւարան վարժարանը, նման է
նայերէնի հին եւ նոր նիպերուն՝ շնորհիւ Գորեան
պատրիարքի՝ որուն յառաջայեղ առակիւսներէն էր,
չե՛սոյ զարգացուցած է բոլոր լեզուի իր ամեն նիպե,
բայ: Առակիւսներն ուսումնասիրած է Պոլսոյ կայսերա
կան լիւթի ուսուցչի Չինիի էմէնիտ, Չինի Պոլսն
Եզիպտոս երթալով նոն եղար տարիներ Գորեսեան
վարժարանի ուսուցիչ: Եղած է, եւ առակիւսներ հաս
տատուցած է: Ի բնէ խնամեան, պարկեւտ, լուրջ անձնա
ւորութիւն մը եղած է. իր մասը մեծ վրէժ կը պատ
նարէ ի մամուտորի իր հարագոսին Պ. Լեւոնի հետ
իր ծանօթներուն եւ բարեկամներուն որոնց մէջ ամեն
ներն հինն է տարեցոյցիս նրաստակիւսը:

31 Հոկտ.— Վեհափառ Ս. Եղիշ Սրբազան կը վա
ւերացուի Անգղիոյ ճարն քաղաքէն իրեն պատրիարք
Ս. Մուսաղէմի:

Հ. Բ. Ը. ՍՆՈՒԹԻՒՆ

Պէ՛տ է զորացնել այս ազգոզոս միութիւնը, որ
կ'իրականացնէ ազգային բարեգործութեան իտարը:
Ան կը գորդուրայ իր նիւնած որդանցներու, զպրոց
ներու վրայ: Ան իր օգնութեան քերք կը տարածէ
նայ կարօտութիւններ զարմանելու. մեծ արկէտն
փրկուած իրականներ պատկանելու:

Անոր գորութիւնը պատի է Պ. Պոլոս Նուպարի
ազգաւոր ոգոյն եւ խնաստութեան: Խղճամիտ եւ կա
նխանոր գործունէութիւն, տարակն եւ պարկեւտու
րիւն իր մեծարկիւսներուն մէջ, մանաւանդ բազմապիս
դժբաղդութիւններու համար բարեգործական նպատ
ներու անմիջական առաւումները բարձրացուցած են
անոր վարկը եւ ծնուցած նոր նկատմամբ մեծ վրա
տանութիւն:

Կրտսրական նիւցոյտ եւ համակրանք անոր
մասին չեն բարեւ, պէ՛տ է զործնականապէս ապա
ցուցանել թէ կը սիրենք զոյն եւ խանդով հաւատարմ
անոր դրօշակին տակ, մեր լուսնու նեւե՛տ անոր զանա
նակը: Անոյ այս է մեր նուիրական պատրի:

Հասցէ՝ Union générale Arménienne
de Bienfaisance 33 rue Madabeghe le
Caire (Egypte).

ԳԱՐԱԿԷՕԶԵԱՆ ՈՐԲԻՆՈՑ

(Ի ԳՈՒԶԿՈՒՆՃՈՒՔ)

Նիւ-Եօրթի ծանօթ վանճակական Պ. Միքեան Գարակէօզեան իր վաղամեռիկ որդւոյն Հասուքի յիշատակին համար կարեւոր գումար մը տրամադրելով ներկայ տարւոյն մէջ բացած է որքանց մը Գուգ-կուցնութի մէջ: Սոյն հաստատութեան պաշտօնէութիւնը կազմուած է եւ 50 որբեր նդումուած են մինչեւ հիմայ, Գուլէիի որբանոցներ՝ 8-11 տարեկան: Որբերու քիւր յառաջիկային պիտի բարձրանայ 100ի, Եայց Պոլսոյ խնամակալութիւնը որք անունով ամէն տղայ չընդունիր, այլ իր ծրագրին համաձայն կ'ընդունի միայն առանց ճնողի եւ անպաշտպան զգանքներ:

Խորին յարգանք Պ. ՄԻԶԲԱՆ ԳԱՐԱԿԷՕԶԵԱՆԻ, որ իր սրբելի գաւակին յիշատակը կը յաւերժացնէ անձեր եւ անպաշտպան որբեր դատաբարակելու նուիրական գործով: Անա բարիք մը որ ուրախութեամբ կը լեցնէ նեւարիս հայ որբեր:

Այս մարդասիրական հաստատութեան վերին նկարագրութիւնը ստանձնուած է Տէր. Գուլթեան իր անգամ խնամակալ մարմնոյն, որ ամէն ձեռննաստութիւն ունի բարեգործ հիմնադրին նպատակը գործադրելու. խնամակալութեան միւս անդամներն են Աստ Գարակէօզեան, Սարգիս Գարակէօզեան եւ Յակոբ Անտոնեան:

ՀԱՅ ԲԺՇԿԱԿԱՆ ՄԻՈՒԹԻՒՆ

Հայ Բժշկական Միութիւնը հաստատուած է 14)27 Ապրիլ 1912 մինչեւ ցայտօր հաստատմամբ ծառայած է իր նպատակին՝ որ է.

Ա. Զբոսիչ, բժշկական բնդանուր հարցերու ուսումնասիրութիւններով:

Բ. Հայ բժշկական դասին մէջ նամերաշարութեան եւ եղբայրակցութեան գորաւոր զգացումներ վառ պահել եւ ի հարկին պաշտպանել անոր նիւթական իրաւունքները:

Գ. Հարկ տեսնուած պարագային՝ զիտական օժանդակութիւն քեռէլ՝ ազգային կրթական եւ բարեգործական հաստատութիւններու:

Հայ բժշկական միութեան տեղեկագիրները կարդացողը մեծ գոհունակութեամբ կը տեղեկանայ քէ մեր բժշկական դասը շատ բարեզգացած է իր պարտականութիւնը եւ զայն կատարած է ձեռննաստէն: Ազն. Տէր. Թորգոմեան անեւապէս բնտրուած է շատ անգամ եւ իր արտասանած նախերով երիցս հրատարակուած տեղեկագիրներուն մեծ փայլ տուած է:

Պ. ՄԿՐՏԻՉ ՊԸՅՇԸՔԵԱՆ

ՄՈՒՊԱՆԱՆԸ

Ոսկիի, արծաթի եւ բլաթինի:

Նուրբ Օսմանիյէ. Թիւ 59 Կ. ՊՈԼԻՍ

Կը դնէ սպիւ. արծաթ, բլաթին եւ ադամանդ.

== 191 ==

Պ. ՎԱՅՐԱՍ ԿԱՐՄՐՈՒԿԵԱՆ

V. GARMROUGUIAN

14. RUE TAITBOU PARIS (IX)

Հեռագրական հասցե՝ ARARAT-PARIS

Հեռաձայն BEAGÈRE 50-62

Առեւտրական, ճարտարարուեստական և կամ
որեւէ գործի համար գիմեցէք վերի հասցէին և գոհ
պիտի մնաք: Տարիներու փորձառութիւն և ուղղա-
մտութիւն Տիար Վ. Կարմրուկեանի գործելակերպին
վրայ մեծ հաւաստիք ներշնչեն իրաւամբ:

Մ Ե Ղ Ո Ւ

Ճեռային աշխատութեանց հաստատութեան

ՀԻՄՆԱԳԻՐ-ՎԱՐԻՉ

ՏԻԿԻՆ Ս. ԳԱՅՍԵՐԼԵԱՆ

Ազնի սիկնոջ հպատակն է եղած այսու գործ
հայրայրի հայ որումիներու և այրիներու: Անոր
ցուցանանդէսը տեղի ունեցաւ նոյ. 12-18 թերա, մեծ
փողոց, քիւ 459 Գայսերլեան արարքմանի իր մաս-
նաւոր յարկաբաժնին մէջ: Յուցարուեցան և խիս
մտաւոր գիներով վաստակեցան կազմումը բարձր,
քեյասեղանի ծածկոցներ, անձեւոցներ, քեյամանի սփ-
ռոցներ, շքմէն սք թապիքներ, սեղանի ծածկոցներ,
ամէն տեսակ ժանեարկներ հայկական, Վրնիզ և Իւ-
լանս եւնի: Տիկին Ս. Գայսերլեանի այս բարեսիրա-
կան գործը ոչ միայն ազգային շքանակի մէջ, այլեւ
օտարներէ իսկ մեծ գնահատութեան արժանացաւ: